

Սիրու

ՅՈՒՆԻՎԵՐ-ՓԵՏՐՈՒԱՐ

Թիւ 1 - 2



Ս. ԱԹՈՒՐՈՅ ԲԱՐԵՐՈՅ ՏԵԱՐ ՀԱՅԿ ԳԱՎՈՒԹՅԵԱՆ  
ԱՄԵՆԱՊԱՏԻ ՊԱՏՐԻԱՐք Ա. ՀՕՐ ՀԵՏ

# ՍԻՈՆ

ԽԶ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

1972



ՅԱՅԻ - ՅԱ. Յանձնիչ ՀԱՅ

January - February

Թիւ 1 - 2

1972


No. 1 - 2

# S I O N

VOL. 46

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM  
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem  
Editor-in-chief: Bp. Shahe Ajamian      Editor: Ara Kalaydjian



St. James Press  
Jerusalem

# ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

## ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅՈՑ ՆԱՐԱՊԵՏԸ

«Հանեցաւ Տէր ընդ Սիոն եւ ընտրեաց  
քնակիլ ի նմա»

(Սաղմոս ձև. 13):

Խօսքը Հայկ Գավուքճեանի մասին է, կաղնիի ոքս հաստա-  
տուն կանգնած այն Հայուն, որուն պատկառելի չուքը կէս գարէ ի  
վեր կը տարածուի Ամերիկայի ազգային եւ եկեղեցական կեանքին  
վրայ:

Մարդիկ կան որոնք կը գովուին իրենց բարերարութիւն-  
ներուն համար, երբ իրենց յաջողութիւններով ամրարած բարիք-  
ներէն մաս եւ բաժին կը հանեն աղդային պէտքերու հոգածու-  
թեան՝ դպրոցներ, Եկեղեցիներ, պատուպարաններ, Հիւանդանոց-  
ներ, ակումբներ կառուցանելով կամ կրթաթոշակներ ապահովե-  
լով: Մելոննեան, Մանթաչչի, Գարակէօպեան, Թորոսեան եւ  
Հարիւրեակ մը նման անուններ հանրածանօթ եւ երախտաշատ բա-  
րերարներ են, սակայն անծանօթ անձնաւորութիւններ: Հայկ Գա-  
վուքճեան այն բացառիկներէն է, որոնք իրենց զրամարկղը բանա-  
լէ առաջ՝ բացած են իրենց սիրտին եւ հոգիին անկողուպտելի գան-  
ձը եւ անհաշիւ բաշխած իրենց չուրջը: Եւ մեր ժողովուրդը սիրած  
է իր մէջ բարերարութենէն առաջ՝ բարերարի ազնիւ հոգին:

Հայկ Գավուքճեանի իշխանական հասակին ետին կանգուն  
եղած է միշտ մեծ հոգի մը, զեղուն՝ հայասիրութեամբ եւ Հայրե-  
նասիրութեամբ, որ որքան բաժնուած ուրիշներուն՝ այնքան աւե-  
լի է ճոփացած:

Կէս գարէ ի վեր, իր զգայուն սիրտի անհատնում գանձր,  
Համերաշխութեան, զործակցութեան, սիրոյ եւ հաւատքի իր ջեր-  
մութեան տակ պահած է Ա. Խաչ Եկեղեցիի համայնքը եւ նիւ Եոր-  
քի Հայութիւնը, այն օրերուն մահաւանդ՝ երբ ոճիրով բզքառուած  
էր Ամերիկայի Հայութիւնը:

Անխոնջ աշխատառդ, իմաստութեան եւ գործնական միտքի  
բախտաւոր միաձուլումով մը ան նետուած է իր ասպարէցին մէջ՝  
իրեւ միակ զրամարդուխ ունենալով Խասզիւղէն իրեն հետ բերած  
պոլսահայ նկարագիրի տոկուն, աննկուն այն կամքը, որ լեռներ  
կրնայ շարժել: Եւ զեղեցիկը այդ նկարագիրին մէջ այն՝ որ Ամե-  
րիկայի խոնաւութիւնները չեն յաջողած եւ ոչ մէկ տկար կէտ  
դանել իրենց ժանգով թունաւորելու մաքուր մետաղը Վասիորի ա-  
փերէն բերուած անոր աղնուականութեան:

Երկար պիտի ըլլար թուել շարքը բարերարութիւններուն եւ  
մեծ ծառայութիւններուն՝ մատուցուած Ամերիկայի, Սփիւրքի եւ  
Հայաստանի, անցնող երկար տասնամետմէկդրու ընթացքին: Յիշե-



լու համար կարեւորներէն ոմանք, ըսենք միայն թէ պատուական այս Հայր զլուխը կանգնեցաւ մեծ հանգանակութիւններու, որոնք յաջողութեան առաջնորդեցին կենսական իրազործումներ. արտասահմանի գործոցներու վերակառուցման մեծ արշաւը, նիւ Եորքի Մայր Տաճարի երկարաշունչ հանգանակութիւննը, Երուսաղէմի Սուրբ Յարութեան Տաճարի համազային հանգանակութիւննը, և տակաւին, հայկական շրջանակէն զուրս, Առաջին Ծնդհանուր Պատերազմի միջոցին Ազգային (Ամերիկեան) Փոխառութեան արշաւը եւ, Երկրորդ Ծնդհանուր Պատերազմի ընթացքին՝ «տարին-տողարմը» արշաւը, ի նպաստ Ամերիկեան կառավարութեան։ Բոլորին մէջ իր համոզող կերպը, անձին հմայքը, առատաձեռնութեան օրինակը, միացած կազմակերպելու եւ զեկավարելու իր անդիմադիր կարողութեան, նիւ Եորքի Մայր Տաճարին նման, անկարելին ըրին կարելի, աննախընթաց շքեղութեամբ։

Բազմաթիւ են իր բարերարութիւնները եւ փոխանցիկ. իր անձին պատկառանքը չէ՞ր որ Տիարպէքիրեան եղբայրները մզեց կառուցանելու նիւ Եորքի Սուաջնորդարանի շէնքը եւ Միլանի Եկեղեցին։

Այսօր, Հայկ Գավուքճեան իր բարերարութիւնները կը պըսակէ նոր նուիրատութեամբ մը. Երուսաղէմի մէջ, Սիոնի բարձունքին վրայ, իր հօր՝ Սարդիս Գավուքճեանի անունը պիտի կրէ հայկական նոր եկեղեցի մը՝ հոյակապ իր կաթողիկէով եւ ամբողջ քաղաքին տիրող զանգակատուն աշտարակով։

Նուիրական բոլոր բարձունքներէն եւ սրբազան բոլոր լեռներէն սրբադնագոյն լեռն է Սիոնը, կանգնած սաղմոսերգութաղաւորի օրերէն ի վեր իրեւ խորհրդանշան հաւատքի եւ ընակարան Աստուծոյ: «Քեզ վայելէ օրհնութիւն Աստուծած ի Սիոն...» կրկնած են սերունդներ սաղմոսերգուին հետ, եւ պաշտամունքի վայրէ աւելի՝ նայած են Սիոնի բարձունքին իրեւ ժամադրավայրը աստուծային խոստումներուն եւ մարդկային ակնկալութիւններուն։

Հըեայ ցրուած եւ խոշտանգուած ժողովուրդը նայած է անոր իրեւ իր յոյսի փարոսին, եւ իր մարդարէներուն հետ՝ Սիոնէն սովասած փրկարար յոյսը, որ պիտի լուսաւորէր իր պանդուխտ զաւակներու վերադարձի ճանապարհները դէպի ազգային օճախ եւ վերածնունդ: Եսայի մեծ մարդարէի տեսիլքը ժողովուրդին, որ կը բարձրանայ «ի լեառն Տեառն, ի տուն Աստուծոյ Յակոբայ», եղած է տեսիլքը Հըեայ պանդուխտին, որ Սիոնի բարձունքը նկատած է անխախտ ժայռը՝ ուր պիտի կատարուի Հին Ռւխտը, «զի ի Սիոնէ ելցեն օքէնք եւ բան Տեառն Երուսաղէմէ»։

Եւ արդարեւ, Սիոնի բարձունքին վրայ էր որ հաստատուեցաւ նոր Ռւխտը, երբ Յիսուս հաւաքեց իր աշակերտաները, տուաւ անոնց ճաշակելու հացը եւ գինին, իր Մարմինը եւ Արիւնը, «Նորոյ Ռւխտի», որով Քրիստոնէական եկեղեցին՝ իրեւ նոր Իսրայէլ, եղաւ «բաժին Տեառն եւ ժառանգակից Քրիստոսի»։

Սիոնի խորհուրդը խորհուրդն է մարդու փրկարզործութեան: Եթէ ամէն ազգ եւ ամէն կրօնք ունի սրբազան լեռ մը, որուն կը նայի իրեւ խորհրդանիշը ազգային իր յաւերժութեան,

ինչպէս Հայր կը նայի Արարատին, Սիոնը կը մնայ անոնցմէ վեր՝ իբրեւ լոյսի խորանը ա'յլ տեսակի հայրենիքի մը, հաւատքի այն հայրենիքին, զոր կը կոչենք Քրիստոնէական Եկեղեցի: Երկրային հայրենիքի մը լեռներուն մէջ՝ միակ երկնայինն է ան, որովհետեւ Աստուած «ընտրեաց ընակիլ ի նմա»:

Քրիստոնէութեան վաղ օրերէն Հայ ժողովուրդը որդեղրած է Սիոնի բարձունքը իբրեւ իր հոգեւոր Արարատը, եւ հոն, անհամար զոհողութիւններով հաստատած իր աղօթքի տունը՝ Հայ Երուսաղէմը, Ս. Յակոբեանց յիշատակին շուրջ: Հայկական հարիւրաւոր վանքերէն, որոնք երբեմնի համարաբաններ, ճգնաբաններ, սրբարաններ եղած են հայկական հողին վրայ կանդնած, աւերակ-յիշատակներ եւ «պատմական յուշարձաններ» կան միայն այսօր: Սրբոց Յակոբեանց փառաւոր վանքը միայն կը շարունակէ կանդւն մնալ իր փառքին եւ առաքելութեան մէջ մինչեւ այսօր, իբրեւ «Ոչմ ընտիր» մեր Եկեղեցիին եւ «գանձ անկողոսպելի» մեր ազգին:

Վերջին տասնամեակին Հայ Սիոնը կը բոլորէ վերածաղկումի եւ շինարարութեան բարգաւաճ շրջան մը, հին ծրագիր ու երազ կը դառնան իրականութիւն: Պատրիարքական պալատին նորոգութիւնը եւ կահաւորումը, Ն. Ս. Օծութիւն Տ. Տ. Վաղգէն Ա. Վեհափառ Կաթողիկոսի այցելութեան առթիւ 1963ին Ս. Յակոբի Մայր Տաճարի գաւիթին վերանորոգումը, տպարանի նոր բաժինի ստեղծումը, Թարգմանչաց Վարժարանի նորոգութիւնն ու ընդարձակումը, Կիւլպէնկեան Մատենադարանի կահաւորումը, գաղթականաց մեծ շէնքի կառուցումը, Եղուարդ Մարտիկեան Թանգարանը, յիշելու համար կարեւորները միայն, շինարարական իրազործումներ են՝ որոնցմէ իւրաքանչիւրը բաւ է փառաւորելու Աթոռիս Ամենապատիւ Գահակալը: Խոկ հրատարակութիւններու ստացած նոր թափը, Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի աննախընթաց վերելքը, Թուրքիոյ գաւառներէն բերուած «Տատուրեան Սաներ»ու խումբը պայծառ վկաններն են Աթոռիս կրթական գործի նոր դարաշրջանին, որ կը խոստանայ հոգեւոր եւ կը թական պէտքերը լիցնել մեր Եկեղեցիին:

Առանձին իրազործումներ են Սուրբ Յարութեան Տաճարի նորոգութիւնը եւ այդ առթիւ՝ հայկական բաժնին մէջ վերաշինուած շքեղ սրբավայրերը, որոնք մեր Եկեղեցիին կու տան նոր փայլ մը միջազգային եւ համայն քրիստոնէութեան գործուրանքին առարկայ Տաճարէն ներս:

Այսօր, սակայն, զոյց մը իրազործումներ կու դան պատկել փառաւոր այս նուաճումները: Վանքին դիմաց, արգէն խակ հասակ կ'առնէ «Ալեքս եւ Մարի Մանուկեան» ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի նոր շէնքը, քարաշէն իր հոյակապ կառուցուածքով: Մտքի եւ հոգիի այս տունը պատասխանը պիտի բերէ մեր անհոգիւ մնացած Եկեղեցիներու եւ անմշակ թողուած հոգեւոր անդաստաններու երկար սպասումին:

Խոկ քիչ մը անդին, հիմը գրուեցաւ այլապէս նշանակալից նոր շէնքի մը, որ հայկական ճարտարապետութեան փառքը պիտի կամարէ Սիոնի վրայ: Սուրբ Փրկիչի նոր Եկեղեցին է ան, որուն

Հիմերը օրհնուեցան մեծ հանդիսութեամբ 1971 նոյեմբեր 22ին,  
Ամենապատիւ Տ. Եղիշէ Պատրիարք Ս. Հօր ձեռքով:

Վերջին Ընթրիքի Վերնատան ժօտ, Կայիափայի տան տեղին վրայ, Դաւիթ մարդարէի գերեզմանէն ոչ հեռու, Հայկական այս վանքը շարունակութիւնն է Ս. Յակոբեանց Մայրավոնքին, Սիոնի Դուռէն անդին: Ծանօթ քրիստոնեայ աշխարհին իրբեւ Քրիստոսի շարչարանքներով սրբազործուած ազօթատեղի մը, ուր Կոստանդին եւ Յուստինիանոս կայսրեր Սուրբ Սիոնի հսկայական տաճարը կանգնել տուած էին, ան Հայութեան համար է դամբարանը երջանկայիշատակ պատրիարքներու, ինչոքս նաև աղպային գերեզմանատուն մը՝ ուր Արարայի յուշարձանը կ'ողեկոչէ մեր կոմմուոր նահատակներու յիշատակը:

Քսան երկար տարիներ հայկական այս վանքը մնաց ամայի, ժամանակի եւ մարդոց աւերիչ ձեռքերուն զոհ, Երուսաղէմբ թրշնամի երկու բանակներու միջեւ բաժնող չեղոք դօտիին մէջ:

1967ի պատերազմէն ետք, աւերուած վանքը եւ սրբազրդծուած գերեզմանատունը վերաշինուած են ամբողջութեամբ: Այժմ եկած է կարգը վերականգնելու Տաճարը՝ հին եւ աւերուած մատուի կողքին, Քրիստոսի բանտին վայրին վրայ: Ամենապատիւ Պատրիարքը եւ Միարանութիւնը ժամանակը եկած տեսան հայկական հոյակապ եկեղեցիով մը յաւերժացնելու միջազգային կարեւորութիւն ներկայացնող այս սրբատեղին:

Եւ այս իրազործումը կը գառնայ իրականութիւն չորսին Ամերիկայի նահապետին՝ Հայկ Գավուքճեանի իշխանական նուիրատութեան:

Նախապատրաստական աշխատանքները եղան պեղումներ, պատմական մնացորդներով հարուստ հողամասին վրայ: Մասնագէտ հնագէտներու արշաւախումբ մը կանոնաւոր պեղումներով յայտնաբերեց ե. Դարու զեղեցիկ mosaic մը, Կայիափա քահանայալեատի պալատին գետնայարկը եւ ամբողջ թաղամաս մը, որ կը կարծուի եղած ըլլալ քրիստոնէութիւնը ընդունող առաջին շրիաններու բնակութեան վայրը:

Այժմ սկսած է, պատմական այս վայրին վրայ, կառուցումը հայկական ոճով Տաճարին եւ աշտարակ-զանգակատունին, որ հայ փառքի զօղանջ մը պիտի ըլլայ Յաւերժական Լեռան վրայ:

Հայկ Գավուքճեանի անունը պիտի ունենայ այսուհետեւ Սիոնի բարձունքը իրբեւ պատուանդան եւ հայութեան երախտագիտութիւնը՝ իրբեւ մշտական տուրք նահաղեաին:

Ծ. Ե.

## ԲԱՐԵՐԱՐ ՀԱՅԿ ԳԱՎՈՒԹՅԵԱՆ

### ՏԻՊԱՐ ԵՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՅԸ

Հայկական ձեռներէցութեան, կորովի կամքի եւ անայլայլ յաւատեսութեան տիպար մըն է Ամերիկահայութեան Հոչակաւոր նահասպետը՝ Հայկ Գավության։ Միմիայն իր բնատուր ձիքքերուն վատահած, եւ անո՞նց խոկչորհիւ, բոլորովին անծանօթ երկրի մը մէջ ոչինչէն ստեղծած է իրեն համար համբաւ մը՝ որ Հայուն թէ օտարին միմիայն յարդանք ու հիացում կը պատճառէ։

Գործնական առարկէղի մէջ այնքան ուշիմ եւ յանդուզն, այլ իր մօտ դարի մը մօտեցող բեզուն եւ գործունեայ կեանքը խարսխուած է Հայ աւանդութեան, Հայ հաւատքին եւ Հայ անցեալին վրայ։ Աւելի քան եօթանասուն տարիներէ ի վեր Հայկ Գավության կ'ապրի Միացեալ նահանգներու հնոցին մէջ, սակայն հոգիով, մտածումներով եւ նկարագրով կը մնայ խորապէս Հայ, արթուն հետաքրքրութեամբ մը հետեւելով ազգային մեր կեանքին՝ մայր հայրենիքի մէջ թէ արտասահմանի, ուրախանալու՝ դրական իրականութիւններու համար, մտահոգուելու՝ Հայ գաղութներու առօրեայով եւ բարերարի իր ներկայութիւնը տանելու հոն՝ ուր անհրաժեշտ է։ Փնտուաւծ ներկայութիւնն է իրը, մասնաւորաբար Ամերիկահայ գաղութի կեանքին մէջ։ Ներկայութիւն մը՝ որ ինքնապարտադիր չէ, որ չաղմկեր, չի պոռար, եւ որ սակայն միշտ պատնէշին վրան է, միշտ ներկայ ու ատովի խոկ հանդատացնող եւ ապահովող։ Անձնաւորութիւններ կան, որոնք դարաւոր եւ բազմաճիւղ գործունէութիւններու համայնքն ու երեմն, ինչո՞ւ չէ, նաև արժէքը ունին։ Այդպիսի պատկառելի անուն մըն է Հայկ Գավությանը, իր գործունէութեամբ բոլորին յարդանք պարտադրող, եւ իր սքանչելի անձով ամէնուն համակրանքին ու սիրոյն արժանացած։

\* \* \*

Դարաւոր այս կաղնին մօտ հարիւր տարիներ տռաջ իր աշքերը բացած է աշխարհին Պոլխ, Հայարնակ Խասպիւզի մէջ, 1875ի Օգոստոսին։ Դար մը ամբողջ զինք եւ մեղ կը բաժնէ արյ թուականէն։ շրջան մը՝ Հայութեան համար յդի ապագայ պայծառ կեանքի խոստումով, եւ մասնաւորաբար Պոլսոյ մէջ բնորոշուող՝ ազգային գիտակցութեան յանկարծական բռնկումով, տեսդադին գործունէութեամբ, տարօրինակ այլ այնքան հասկնալի խանդագառութեամբ։ Ներսէս Վարժապետեան Պատրիարքի, Նար-Պէյ Եպիփակուպոսի, Խրիմեանի, Գրիգոր Օտեանի, Ն. Ռուսինեանի օրերն են անոնք, երբ ապագայի բազմատեսակ ծրադիրներ կը կազմուին վարդապոյն մթնոլորտի մը մէջ, եւ երբ ամպի ամենէն փոքր կտոր մը խոկ չի զար գումբելու պատրաստուող փորբիկներու մասին։

Խասպիւզ, արուարձան մը Պոլսոյ, այդ օրերուն բնակութեան վայրն էր պոլսահայ ընտրանիին, Հարուստին եւ մտաւորականին։ Ան կեղբոն մըն էր

ազգային եռուն կեանքի՝ դպրոցներով, հանդէսներով, ակումբներով և այլում բներով և այլում բներով : Համայնքին առօրեան կը զառնար թաղի և կեղեցին շուրջ, և, Ազգային Սահմանադրութեան հոչակումէն ի վեր, թաղական խորհուրդի կամ դպրոցներու հոգարարձութեան ընտրութիւնները ամենէն մէծ ե'ւ կարեւոր տեղը կը բռնէին այդ առօրեային մէջ : Նորածին Հայկ Գավուրձեանի հայրը՝ Արգիս, Հիւսուածեղէնի վաճառական մը, դիրքի տէր, անդամ էր թաղական խորհուրդին : Հայկ, զաւակը հարուստ և պոլուահայութենէն ճանչցուած ու յարգուած ընտանիքի մը, հինգ քոյրերու վրայ միակ մանչն էր ծնողքին : Գավուրձեանները չերմեռանգ հաւատացեալներ էին, և մանուկ Հայկի առաջին յիշատակներն ու տպաւորութիւնները կապուած են եկեղեցիի խորհրդաւոր ժողով ու լոյացերուն և շաբականի ու խունկի եկեղեցող խաղերուն :

Արգեօ՞ք մանկութեան մէջ սրատահած դէպքեր կրնան ենթակայի մը ապագայ կեանքին մասին եղբակացութիւններու առաջնորդել դիտողը . արդեօ՞ք այդպիսի դէպքեր կամ արարքներ ենթակային նկարագիրը կը յայտնարերն : Իր ամրող կեանքը ապրած եւ իր զործը հիանալի ամրողութեամբ մը եղբափակած անձնաւորութեան մը պարագային, թերեւս դիւրին է դիտողին համար նման հետեւութիւններ հանել Ենթակային մանկութենէն, քաղել աննըշան համարուող արարքներ եւ իմաստ հազցնել անոնց : Յամենայնդէսու, ինչ ալ ըլլան կարծիքները այդ մասին, Հայկ Գավուրձեանի մանկութիւնն ու պատանութիւնը, դիմացող քանի մը յիշատակներու ընդմէջն մեզի արդէն ցոյց կու տան անոր նկարագրին քանի մը զիծերը՝ որոնք, տարիներուն հետ պիտի չեշտուէին, պիտի զային առաջին մակարդակի վրայ, զինք վերածերու տինամիք անձնաւորութեան մը :

Յատկանշակա՞ն արգեօք մանկական հետեւեալ յիշատակը, որ կը պատմէ թէ ինչպէ՞ս հազիւ նախակրթարանի տշակերտ, զաղափարը կը յուռնայ քանի մը ընկերներուն հետ դրամ հաւաքելու՝ իրենց թաղի աղքատ փոքրիկներուն համար : Բարեկեցիկ տան զաւակ, որքա՞ն դիւրին պիտի ըլլար իրն — եւ իր «զաղափարակից» ընկերներուն համար այդ զումարը հայթայթել իրենց ծնողներէն, և մանկական գոհունակութեամբ անցնիլ իրենց աւելի կարեւոր զրազումներուն . . . : Սակայն Հայկ ձեռներէցութեան առաջին փառը կ'արձանագրէ, երբ իրենց տան պարտէզին մէջ կը զետեղէ այդ որերու «Հրաշք»ը՝ լամերնան (մողական լապտեր) եւ խրաքանչիւր զիտորդէ կը զանձէ մէկ դահնեկան : Հաւաքուած զումարը չէ կարեւորը անշուշտ, այլ ողին որ կը կենայ արարքին ետին եւ միջոցը՝ որուն կը զիմէ փոքրիկը, իր ծրագիրը զործնականացնելու համար :

Նախակրթական ուսումէ մը ետք կը յաճախէ դերմանական վարժարան մը, ուր զարձեալ երեւան կու զան կազմակերպողի եւ ղեկավարելու իր յատկութիւնները : Ընկերներու իր խումբին «զանձապահ» է, ելեւմուտքը հաւատարակշուղը, խորհողը, ծրագիրներ որոճացողը : Պէտք է աւելցնել որ հաւաքուած «զանձ»ը միշտ ալ կը տրամադրուի իրմէ եւ իր բարեկամներէն նըւազ բախտաւոր տղոց, սակայն ո՛չ իրբ ոգործութիւն, այլ իրբ տեսրակ, մատիտ, և այլեւայլ մանր պիտոյիչներ :

Աւարտելով զերմանական զպրոցի ուսմանց շրջանը, Հայկ Գավուրձեան կը յաճախէ Պոլսոյ կեղրնական բարձրագոյն վարժարան եւ ապա կ'արձանագրուի Պետական Գեղարուեստից Վարժարանին, ուր, Թրանսացի կարող եւ փորձառու դասախոսներու առաջնորդութեամբ կը հետեւի ճարտարապետական զծանկարչութեան :

Արդէն տասնութ տարեկան գեղադէմ երխուասարդ մըն է Հայկ Գա-

վուգնեան, երբ 1894ի վերջին ամիսներուն կը սկսին խլրտումները, "բուհք յաջորդ տարուան ընթացքին պիտի վերածուէին թուրքիոյ հայարնակ զաւառներուն և նոյնինքն Պոլսոյ մէջ ծրագրուած կոտորածներու: Երիտասարդ Գավուգնեան, իր կապոյտ աշքերուն և չէկ մաղին պատճառաւ բազմիցս կ'աղատի ձերբակալութենէ, որովհետեւ ոստիկաններ զինք եւրոպացի կը կարծէն: Աւակայն Գավուգնեան ընտանիքը կը խորհի Հայկը հեռացնել Պոլսէն, գէթ ժամանակի մը համար, զայն զրկելով Անդլիա: Որերը կ'անցնին առանց որոշումի մը, մինչեւ որ 1895ի սկիզբը, երբ կոտորածի շառականութեան կը սկսին վերածուիլ, Հայկ զիշեր մը փոքր նաւով կը փախցուի իդմիր, աղքականներու մօտ: Ոչ իր ծնողքը եւ ոչ ալ ինք զիտէին անշուշտ թէ երիտասարդ Հայկ կը սկսէր իր կեանքի մէծ եւ հետաքրքրական ճամբորգութեան:

Իդմիրի մէջ կը մնայ քանի մը ամիս, մինչեւ որ օր մը, խումբ մը հայ երիտասարդներու հետ ոտք կը զնէ անդլիական չողենաւ մը՝ "The Boy of London", վերջնականապէս բաժնուելով իր ծննդայրէն: Բաժանումի ցաւը կ'ամոքուի իր սրտին մէջ այն ապահովութեամբ որ նաւը զինք կը տանէր դէպի Անդլիա, ուր, թերեւս, պիտի կարենար իրազործել իր փափաքը՝ նաւապէտ դառնալու:

Մինչ նաւը զինք Ամերիկա կը տանէր . . . :

Քանութիւն երկար օրերու ճամբորդութիւն մըն էր բնոնատար այդ չողենաւինը, որուն բեռը առաւելաբար իդմիրի թուզ էր, ինչպէս նաև խումբ մը հայ երիտասարդ: Դարձեալ, երկու աննշան համարուող իրողութիւններ կու զան մեզի ցոյց տալու երիտասարդ Հայկին նկարադիրը: Նախ այն՝ որ հակառակ զրպանին մէջ անդլիական քանի մը ոսկի ունենալուն, կը նախընտրէ նաւուն խոհանոցին մէջ զետնախնձոր ստկել՝ իրրեւ վարձք ճաշ ստանալու պայմանով: Ու յետոյ՝ մքցումներ կը կազմակերպէ, Հաճէլի եւ օգտակար անցընելու համար իր եւ իր հայ ընկերներուն աղատ ժամանակը: Այսպէս, փոթորկու օր մը, կը մրցին՝ բարձրանալու նաւին կեղրոնական կայմին զադարի: Միայն Հայկն է որ կը յաջողի, դժուարութիւններէ եւ կամակոր պայքարէ մը ետք, եւ երբ կ'իջնէ, նաւապետը միայն կրնայ ըսկէ. «Ճղա՛ս, կեանքի մէջ ինչ որ ծրագրես պիտի յաջողութեամբ իրազործես»:

Եւ արդէն իսկ կը ծրագրէ ան իր ապագայ կեանքը: Անդլերէն չի գետեր, հետեւարար համաձայնութեան կու զայ իր հայ մէկ բարեկամին հետ՝ որ լեզուն գիտէ—, Ամերիկա հասնելէ ետք իրարու օգնելու: Եւ շատ չուտով, այդ բանդէս բարեկամն է որ Հայկ Գավուգնեանի օդութեան ու պաշտպանութեան պիտի ապաւինի . . . :

1895 Հոկտեմբեր 20ին Հայկ Գավուգնեան ոտք կը զնէ նիւ եռոր, զինուած յանձնարարական նամակով մը: Գրութիւնը ուղղուած էր դորդի նըշանաւոր վաճառական թաւշանձեանին, Հեղինակաւոր դէմք մը այդ օրերուն Ամերիկահայ կազմակերպուող դադութիւն մէջ: Թաւշանձեան սիրով կ'ընդունի երիտասարդ պայուահայը, բայց անմիջապէս զրայով անոր արտակարդ ուշիւթիւնը եւ մանաւանդ ունեցած կրթութիւնը, կը յանձնարարէ իր մէկ բարեկամին՝ Պարոն Յակոբեանի, որ տէրն էր բոլորովին նոր արհեստի աշխատանցի մը. այդ արհեստն էր լուսափորապրութիւնը (photogravelling), որ փայտուն ապագայ կը խոստանար: Յակոբեաններ, բախտի մէկ գեղեցիկ կարգադրութեամբ, տարիներ առաջ Պոլսոյ մէջ զրացի եղած էին Գավուգնեաններուն: Երիտասարդ Գավուգնեան կը հրաւիրուի աշխատանքի՝ չարաթական երեք տուր վարձատրութեամբ . . . :

Եւ այդ բախտորոշ օրէն մինչեւ այսօր ան տակաւին կ'աշխատի:



ՍՈՒՐԲ ԱՎՐՈԳԻ ԵԿԵՂԵՑԻ

Ի ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎԱՐԴԻ ՀԱՅ ԳՈՎԱՔԻ ՏՈՐ ԱՎԵՐԱՐ ԱՎՐ ՓՐԵՒՅ ՎԵՐԱՄ ՄԵՇ ԱՎՐԱՎԱՐ ԳՐԱ



Բարերար Հայկ Գավութենանի նուիրած Խաչելուքեան մեծադիր խնանկար՝  
Ս. Յարութեան Տաճարի Ռևարդաման վայրին կից պատին վրայ :

\* \* \*

Մինչև 1915, Հայկ Գալուքճեան կ'աշխատի լուսափորագրական տարբեր աշխատանոցներու մէջ, եւ ի վերջոյ կը հիմնէ իր սեփական դործատունը, զայն կոչելով "The Bingham Photoengraving Company": 1920-1930 տնտեսական սուր տաղնապի շրջանին, Հայկ Գալուքճեան իր ձեռնարկութիւնը կը հաստատէ աւելի ամուր հիմքերու վրայ, կ'ընդարձակէ զայն եւ 1946ին Սթէմֆօրտի մէջ (Քըննէքթիքրդ հահանգ) կը հիմնէ մասնաճիւղ մը՝ "Graphic Color Plate Company", որ, տարիներուն հետ ծաւալուն շուկայի մը ոփրացած՝ այսօր կը նկատուի լուսափորագրութեան Ամերիկայի մեծագոյն հաստատութիւններէն մին:

Իր կողմակերպողի տաղանդը սակայն կը դտնէ աշխատանքի նոր գետիններ. այսպէս, զբեթէ քառասուն տարի տառաջ կը միանայ Նիւ Եորքի "Graphic Arts Mutual Insurance Company"ին, որուն վարչական խորհուրդին կ'անդամակցի, և աւելի քան քանի տարիներ կը վարէ այդ ընկերութեան փոխադահութիւնը: Կ'ըլլայ նաեւ խորհրդական տնօրէնը Նիւ Եորքի "Photogravers Board of Trade"ի:

Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքին կը գլխաւորէ պետական «տարին տողար մը» հանգանակութիւնը Ամերիկահայ զաղութիւն մէջ. իր ջանքերուն չնորջիւ էր մասնաւորաբար, որ հայ համայնքը Ամերիկայի փոքրամասնութիւններէն առաջնորդ կ'ըլլար քաղաքացիական պարտականութեան լիուլի կատարման մէջ:

Իսկ աղջային գետնի վրայ, շատ մեծ եւ զբեթէ անփոխարինելի Են բարերար Հայկ Գալուքճեանի կատարած դործին չափն ու տարողութիւնը:

Ամենէն առաջ, տարիներով դանձապահն էր Պոլսահայ Օգնութեան Միութեան, որուն բերաւ ձեռներէց եւ արգասէր հայու աշխատանքի իր բաժինը: Նոյնպէս, տարիներով փոխանախաղահն էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան, և մեծ դեր ունեցաւ Միութեան հանդանակութիւններուն յաջողութեամբ պատկումին մէջ:

Աղջային առօրեայ կեսոնքի մէջ միշտ եղաւ եւ է տակաւին աշալուրջ հոկող մը եւ անսակարի նուիբրաբերող մը: 1945ի կաթողիկոսական ընտրութեան ընտրուեցաւ պատգամաւոր Ամերիկահայ թեմին:

Իր բազմաթիւ նուիբրատուութիւններուն մէջ, որոնք իր անունը անմեռ պիտի պահնեն Ամերիկահայութեան մօտ, պէտք է յիշել Նիւ Եորքի Սուրբ Խոչ եկեղեցիին համար կատարած բարերարութիւնը, որով 1954ին այդ եկեղեցին փրկուեցաւ Նիւթեական ամենէն անտպահով վիճակէ մը եւ որ այսօր կը շարունակէ իր բարգաւաճ կեանքը եւ համայնքին հոգեւոր պէտքերուն յանձնանձման կարեւոր պարտականութիւնը: Իր փառքերէն մին կը հանդիսանայ, անշուշտ, Նիւ Եորքի Մայր Տաճարի եւ Առաջնորդաբանի շինութիւնը, որուն իրադաման նուիբրուեցաւ աւելի քան տաս տարիներ, և զոր յաջողութեամբ պատկեց՝ լայն բանալով իր քամակին եւ օրտին դոները:

Զեյյ հանդանակութիւն մը, որուն զլուիլ չպանուի բարերար Հայկ Գալուքճեանի անունը. չկայ աղջային ձեռնարկ մը որուն համար ապահովուած ըրլլայ բարերարին սրտապահող մասնակցութիւնը: Իր բազմաթիւ եւ աւելի քան հօթանասուն տարիներու դրական, բոլորանուէր եւ եկեղեցական դործունէութեան համար է որ պարզեւատրուած է Ամենայն Հայոց Հայրապետութեան բարձրագոյն վարձատրութեամբ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի ականակուռ շքանշանով:

Իսկ մեծահամբաւ բարերարին անունը մասնաւոր գուրզուրանքով և սիրով կը յիշուի Երուսաղէմի մէջ, որուն հաւատաւոր բարեկամը, պաշտպանն ու նուիրաբերողն է տարիներէ ի վեր :

Ան առաջիններէն էր որ իր անակարկ օժանդակութիւնը բերաւ Սուրբ Յարութեան նորոգութեան Համազգային Յանձնախումբի աշխատանքներուն, և հանդանակութեան մասնակցեցաւ իշխանական նուիրատուութեամբ : Բաց աստի, տարիներով վարեց Ամերիկայի Յանձնախումբին Ատենապետութիւնը մեծագոյն յաջողութեամբ եւ Երուսաղէմի հանդէպ տածուած խորունկ սիրով :

Անջանաբարար Հանդանակութեան իր մասնակցութենէն, բարերար Հայկ Գալուքճեան իր ծնողքին յիշատակին Սուրբ Յարութեան Տաճարի Ռւշաթափման մեծ պատին նուիրաբերեց խաչելութիւնը ներկարացնող դունաւոր սքանչելի խճանկար մը (mosaic), որ իր տարածուն չափերով, հայկական մանրանկարչութեան աւանդական մօթիւներով և ընդհանուր վեհութեամբ հիացում կը պարտազրէ միջազգային այդ սրբավայրի բազմաթիւ այցելուներուն եւ հաւատացեալներուն :

Դարձեալ, երր 1968ին Ամեն . Պատրիարք Ս. Հօր Հրահանդով թուրքիոյ գաւառներէն Հայ տղաք սկսան բերուիլ Երուսաղէմ՝ ուսանելու և Հայեցի զաստիարակութիւն ստանալու համար, բարերար Հայկ Գալուքճեան առաջիններէն եղաւ որ Մեծայարդ Տատուր Տատուրեանի հետ զնահատեց չափը բարիքին որ այդպիսով կը մատուցուէր մեր ազգին եւ Եկեղեցիին, եւ ինքնայօժար կերպով ստանձնեց Հոգալ ծախսը տասը սաներու . նուիրատուութիւն մը, որ ազնուական վեհանձնութեամբ մը ցարդ կը շարունակէ :

Բայց, ամենէն աւելի, Հայ Երուսաղէմի մէջ իր անունը պիտի անմահանայ այն իշխանական նուիրատուութեամբ զոր վերջերս կատարեց, եւ որով Մրրոց Յակոբեանց Մայրալանքէն քիչ հեռու, Միոն պատմական լիրան Հայկական հողին վրայ պիտի բարձրանայ Հայ Հին ճարտարապետութեան բուր գրոյթներով կառուցուած Տաճար մը, բարերարին Հօր՝ Սարգիս Գալուքճեանի անունը կրող : Տաճարը, իր զեղեցիկ կաթողիկէով եւ գէպի վեր սլացող զանդակատունով պիտի տիրէ Երուսաղէմի համայնապատկերին, Հայ Եկեղեցիին փառքը սփոռելով քրիստոնէութեան սրբազան այս երկրին վրայ : Իսկ Հաւատացեալ եւ Երախտագէտ Հայութեան համար Ախոնի բարձունքին հաստառուած ամբախարիսխ այդ կառոյցը պիտի կազմէ բարերար Հայկ Գալուքճեանի Եկեղեցաշէն եւ ազգաշէն բազմամեայ զործունիութեան թաղն ու պատկը, եւ սերունդներ օրհնութեամբ պիտի յիշեն իր անունը եւ իբրեւ տիպար պիտի ընդունին զինք զործունեայ եւ նուիրաբերուած կեանքի :

ԽՄԲ.

## ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԵԶ

1971ի ընթացքին, շինարարական գոյգ նոր ձեռնարկներ ներւսաղեմի Հայ Պատրիարքութեան կողմէ, առիր եղան որ ներւսաղեմի պատմական երկու տարբեր վայրերու մէջ հնագիտական պեղումներ կատարուին։ Այդ պեղումները, նախքան ծրագրուած շէնքերու կառուցումը, ամենէն հետաքրքրական և շատ արժեքաւոր արդիւնքներ տուին։ Պեղումներու առաջին վայրը էր Հայոց Պատրիարքարանի պարտէզը, Վաճէին մուտքին դիմաց, ուր ներկայիս մեծ քափով կը շարունակուի կառուցումը Ալեքս և Մարի Մանուկիան ժամանակաւորաց շէնքին։ Խոկ երկրորդն էր բաղաքի պարիսպէն ամմիջապէս դուրս, Սխանի բարձումին հայապատկան Ս. Փրկիչ սրբավայրը, ուր արդէն խոկ հիմը դրաւած է Ս. Սարգսի Տաճարին, Ամերիկահայ մեծահամբաւ բարերար Տիար Հայկ Գավույնեանի նույրատուութեամբ կառուցանելի։ Պեղումները, ներւսաղեմի Հայ Պատրիարքութեան և Հնուրիւններու նախարարութեան կողմէ ձեռնարկուած, կը կատարուէն Մեռեալ Նովի Չեռազիրներու Թանգարանի տնօրէն, հնագէտ Մակէն Պոօշիի դեկավարութեամբ։

### ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՊԱՐՏԷԶԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

Պարտէզը, որ կը գտնուի Դաւիրի Աշտարակին (Միջնարերդին) հարաւը, պատմական այն վայրը է ուր կառուցուած էր Հերովդէսի հաշակաւոր պալատը։

Պեղումները երեւան համեցին այս պալատին հիմները, ինչպէս նաև մասեր հսկայական այն սալայատակ—բեմէն (*platform*), որ կը յատկանշէ Հերովդէսի գանձան կառոյցները։ Առ այժմ յայտնի է միայն երկայնքը այդ սալայատակին, որ մօտ 200 մերը է։ Ըստ կատարուած հաշիւններու, Հերովդէսի կառուցուները սալայատակը պատրաստելու համար պէտք է որ մօտառորապէս հարիւր հազար խորանարդ մերը հող տեղափոխսած ըլլան։

Հերովդէսի պալատին արեւմտեան կողմը երեւան բերուեցաւ մաս մը քաղաքի պարիսպէն՝ Երկրորդ Հասարակապեսուութեան շրջանէն (Ն. Ք. Առաջին Դար — Յ. Ք. Առաջին Դար)։

Դարձեալ, պեղումներու ընթացքին երեւան եկան հաշակիրներու պալատի մնացորդները։ Ըստ հաշտումներու, պալատը պէտք է կառուցուած ըլլայ մօտառորապէս Տասներկուերորդ Դարու երրորդ տասնամեակին, երուսաղեմի Խաչակիր քաղաւորներու կողմէ, Հերովդէսի պալատին հիմներուն վրայ ապահովաբար այս կառուցումին ատեն էր որ վերջնականապէս անհետացան հերովդէսեան պալատին մնացորդները։ Խաչակիրներու կառոյցէն գտնուեցաւ կամարական ընդարձակ եւ շատ լաւ մնացած ամբողջ յարկ մը, որ կը բառկանայ երկու մեծ սրահներէ։ այս շինութեան տակ կը գտնուին ժայռափոր ընդարձակ հորեր։ Նոյն վայրին մէջ, ժայռին վրայ ցցուն կերպով փորագրուած Լօրէնի խաչի մը (*Cross of Lorraine*) գիտը շատ խոր հետաքրքրութիւն յառաջացուց գիտական շրջանակներէ ներս։

Պեղումները դեկավարող Մակէն Պոօշիի կարծիքով, Հայոց Պատրիարքարանի պարտէզին մէջ երեւան բերուած այս մնացորդները կը հանդի-

սաման լաւագոյն կերպով պահպանուած Խաչակիրներու շրջանի շինուքիւններ Սուրբ Երկրին մէջ :

Պէտք է աւելցնել նաև, թէ Հերովդէսի պալատին եւ Խաչակիրներու շինուքիւնն միջեւ տարրեր ժամանակաշրջանի վերաբերող հետքեր չեն գտնըւած պեղումներու ընթացքին, ինչ որ ենթադրել պիտի տար թէ մօս հազարամեակ մը պատմական այս վայրին վրայ բնակութիւն գոյուրիւն ունեցած չէ :




Հ ա յ ո ց Պ ա տ ր ի ա ր ֆ ա ր ա ն ի Պ ա ր տ է զ .

Լորենի խաչը՝ Խաչակիրներու պալատին ջրհորներէն մէկուն մէջ :

Սակայն, միւս կողմէ, խեցեղէն անօրներու շատ նոխ եւ հարուստ խումբ մը գտնուեցաւ, Ն. Գ. Եօրներորդ Դարու վերաբերող։ Խեցեղէն այս տեսակաւոր անօրները մեծ կարեւորութիւն ունին յիշուած ժամանակաշրջանի ընդհանուր կեանքի ուսումնափրութեան համար, և անոնց հմանները գրանուած են նաև Դաւթի Աշտարակի (Միջնարերդ) եւ հրէական բաղամասի պեղումներու ընթացքին :

ՍՈՒՐԲ ՓՐԵԿԻՉ ՎԱՆՔԻ ՊԵՂՈԽՄՆԵՐԸ.


Սիսն լեռան բարձունքին, երուսաղեմի համայնապատկերին իշխող դիրքի մը վրայ կը գտնուի հայկական դարաւոր սրբավայրը՝ Սուրբ Փրկիչի վանքը, որ իր զայուրեան երկար տարիներու ընթացքին ունեցած է փառուկու, եւ յանախ տագմասպալի ուրոյն կեանք մը. ան եղած է նաև հայ գրչագրուրեան կարեւոր կեդրոն մը:



Սուրբ Փրկիչ Վանք.

Հերովդէսեան շրջանի կաւեղէն գունաւոր անօր :

Սակայն, բացի Հայուրեան համար իր ունեցած նշանակուրենէն, Սիսնի այս հողը մին է համայն քրիստոնէուրեան ամենէն իին եւ կարեւոր սրբավայրերէն, որովհետեւ, ըստ աւանդուրեան, հոն կը գտնուէր ապարանքը կայիտիա բահանայապետին՝ որուն տարուեցաւ Յիսուս, Պիղատոսի յանձնուելէ առաջ: Այս աւանդուրինը հաստատուած է քրիստոնէուրեան Զորքորդ Դարուն իսկ, Պոռտոյի Ռիխտաւորին (*The Bordeaux Pilgrim*) կողմէ, 330 քուականէն ժիշ առաջ:



Սուրբ Փրկիչ վանք.

Բիւզանդական կամ կանուխ Արարական շրջանի պրոնօքայ լսաշ :

Պեղումները կատարուեցան հսկ՝ ուր շուտով պիտի բարձրանայ հայկական ճարտարապետութեան գեղեցիկ նմուշ Ս. Ասրդիս Տանարը, և մօռն տարուան մը անընդհատ աշխատանքները տուին աւելի քան գոհացուցիչ եւ շատ հետաքրքրական արդիւնք։ Գրերէ վերջնականապէս հաստատուեցաւ այն վարկածը, ըստ որուն Միտն լերան այս բարձրունքը որոշ շրջանի մը եղած է Երուսաղէմի ամենէն շքեղ բաղամասերէն մին, ուր բնակած է Հրեայ բնորանին։ Քիչ հեռու Կայխափայի ապարանին, կը գտնուէր քահանայապետին՝ Ամենայի տունը (ներկայ Ս. Հրեշտակապետաց վանիքը, Պատրիարքարանին պատկանող)։ Եւ իրապէս ալ, աւելի քան 180 ոսք բարձր ներկայ Լացի Պատէն (Արեւմտեան Պատ), այդ բաղամասը պէտք է իրեն գրաւած ըլլայ Հրեայ հարուստ դասակարգը։ Այս կը վկայեն մամաւանդ գտնուած բազմարի գումանոր գումանոր (ներմակ, սեւ, կանաչ, կարմիր, դեղին) որմանկարները, որոնք ունին երկրաչափական եւ ծաղկային գծածեւեր, և որոնց մէջ առաջին անգամ ըլլալով երեւան կու գայ քոչնանկարը։ Մարդկային պատկերածեւեր չկան։

Միւս կողմէ, գտնուեցան հերովդէսեան շրջանի (Երկրորդ Հասարակապետութիւն) սենեակներ՝ որոնցմէ ուսանել կամարտկապ ձեղութեարով։ Առաջին անգամ է որ լաւ պահուած եւ իրենց ձեղութեարով բնակիլի նման սենեակներ կը գտնուին։ յիշեալ ժամանակաշրջանին վերաբերող։ Խեցեղէն բագմազան անօրներու կողքին, շատ կարեւոր գիւտ մըն էր մետաղեայ սուրբ մը յայտնաբերումը՝ իր փայտեայ պատեանով, որուն հաւանական բուական կը տրուի Քրիստոսի 50—70 շրջանը։ Ի մի խօսք, որմանկարներու եւ խեցեղէն անօրներու բեկորներու վերակազմութիւնը, որ բաւական երկար ժամանակ և տէնաջան աշխատանք կը պահանջէ, մեծապէս պիտի օգնէ հերովդէսեան շըրջանի արուեստն ու կեանիքը ուսումնասիրելու։

Երկրորդ Հասարակապետութեան շրջանի կառոյցներուն վրայ գրտնուեցան Բիւզանդական շինութիւններու մնացորդներ, խնամկարներ (*mosaic*), խաչեր եւայլն, որոնք ենթադրել կու տան Բիւզանդական եկեղեցիներու գոյութիւնը նոյն վայրին վրայ։

Խոկ աւելի ուշ, Արարական Օմայեան եւ Ասպահան շրջանին, Միտնի բարձրունքի պատմական այս վայրը բնակուած կը բուի ըլլալ քրիստոնեաներէ։

Որոշ է որ, Հայ Պատրիարքութեան պարտէզին եւ Սուրբ Փրկիչի հողին վրայ կատարուած պեղումները շատ մեծ նպաստ մը պիտի բերեն Երուսաղէմի պատմութեան մասնաւորաբար հերովդէսեան շրջանի գիտական ուսումնասիրութեան։



ԱՄԵՆ. Ս. ՊԱՏՐԻԱՐՔ ՅՈՒ ՁՆՆԴԵԱՆ ՊԱՏԳԱՄԸ

ԲԵԹԱՀԱՀԵԿՄԻ ՍՈՒՐԲ ԱՅՐԵՆ

#### ԳՈՂԱՎՈՒՐԴԻ ՀԱՅՈՑ ՈՐ Ի ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՒ Բ ՍՓԻԼԻՌԱ ԱՇԽԱՐՀԻ

Ս. Ծննդեան այս հրաշապտում գիշերուան մէջ, նորէն մեր ականչներուն կը հնչէ հրեշտակներու քերնով մարդերու տըր-ւած երկնային հաւաստիքը. «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանու թիւն»:

Խաղաղութեան այս պատգամը, ըլքանին ու կարօւուն է ե-  
ղած դարերով տառապող սերունդներու, պատմութեան մուր եւ  
արիւնուն ծփանչներուն դիմաց։ Այդ աղեխարշ նիչը դարձեր է  
այսօր զաւագին աղաղակ մը՝ միջիններու հոգիէն բարձրացող։

Մեր Տիրոց Ծննդեան օրերուն՝ երբ Խաղաղութիւնն ու սէրը երազնիք իսկ չէին մարդոց հոգիներուն, չկար աւելի բաղցը տեսչ եւ սփոփանք բան խաղաղութեան ձայնը՝ որ պիտի զար խորտակելու արեան ալիքները եւ անուշելու թշուառութեան մոայլը մարդոց սիրուերուն:

Պատերազմը ոնիր է, իբրև ամենէն անգուք յայտնութիւնը  
ատելութեան՝ որ կ'որջանայ եւ կ'եռայ մարդոց հոգիներուն խորը։  
Հրեշտակները կը պատգամեն նոր օրէնքը կեանքին եւ ծնունդը  
խաղաղութեան եւ սիրոյ իշխաննին, որ աշխարհ կու գար ոչ միայն  
մեր փրկութեան ի խնդիր, այլ որպէսզի ցնծար աշխարհը այն քա-  
նին համար, որ երազն է եղած դարերով բովանդակ մարդկու-  
թեան, վերածուելու սրտառուչ աղերսանքի մը՝ մարդոց շրբնե-  
րուն վրայ։

Խաղաղութեան պակասը մեր օրերուն, պարտութիւնն է հոգիներուն, պարտութիւնը բարոյական յղացքներուն, բոլորովին տարրեր մարմնեղէն դրութեան արտաքնացումէն, ինչպէս էր ան մեզմէ դարեր առաջ: Մեր քաղաքակրթութիւնը, որուն պարծանելը ունին, տխուր է խոստովանիլ թէ պատկերն է հսկայ անիեթերութեան մը: Մենի այսօր ոչ միայն պատռած ենի բարոյական յղացքները մեր խոնմտանիքն, այլ կը հպարտանանի մանաւանդ այդ



կործանումը փոխակերպելով նոր ժաղաքակրթութեան մը: Ոճիրը տակաւ կը վերածոի գերազոյն խննոյ քի մը, կշտացնելու մեր ներքին զազանք:


Խաղաղութեան պակասը պարտութիւնն է նաև մեր խմացականութեան, որ տակաւին երեկ հայարտութիւն մըն էր, որուն հիացքին մէջն էր որ բացուեցան դռները նոր ժամանակներուն, մարդը Աստուծոյ տամելու ժաղցը նիգերով: Փակ են հոգեկան անհունութիւններու դռւները, որոնց զոյութիւնը կասկածի տակ ձգելն էր որ մեզի թերաւ այս վիճակին: Մեր պատերը անզիտակ էին այսօրուան զիտութեան քէֆնիքին, փիզիքական ուժերու նարտարապետութեան եւ հիւլէի հրաշքին: բայց անոնց սիրութուն խորը դարեր շարունակ ապրեցան անհունութիւնները եղանին, որոնց շնորհի կրցան դիմաւորել շարիքին ուժերը:

Հազար տարիներ առաջ մեր հոգին աւելի մօտ էր մեր մարմինին: Այսօր մեր մխուքը կ'անզիտանայ հոգին: Մեր ներքին ու մեծ իրաւ ապրումները իրենց մարզարիտներէն պարսպուած խելվորներու կը նմանին, նետուած ժամանակի աւազներուն վրայ: «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հանութիւն» այն ատեն կ'իրագործուի, երբ մենք գտնենք միջոցը մեր հոգին քայուն ուժերը ազատագրելու. ա՛յն ատեն մեր բոլոր տառապանքները պիսի հալին այս կախարդական գործողութեամբ:

Այս գիշեր քող նորէն հնչեն մեր հոգիներուն մէջ երկնահնչին այն ձայները՝ որոնիք բարերաստիկ օր մը երկրի վրայ լրսւեցան Ծննդեան մուր ու անշուք այրին մօտ: Որքան անուշ եւ զեղեցիկ պիտի ըլլար կեանքը, երէ մարդ անասնական նայուած բով չնայէր անոր: Կեանքի ողբերգութիւնը կը սկսի հոն, երբ մարդիկ սինիք եւ հսամոլ զգացումէ մը կը նային իրարու:

Ժողովուրդ Հայոց, դուն դարերով խաղաղութեան ծարաւն ես ունեցեր, ազատութեան տեսչանքին չափ բուռն և երկնիքին չափ խորունկ: Քեզի պարտադրուած պայմաններու արգասիքը չէ միայն պատմառը այս ըղաւորութեան, այլ որովհետեւ դուն հաւատացած ես քէ խաղաղութեան, սիրոյ եւ համերաշխութեան աշխարհի մը մէջ միայն կը պաղաքերին բոլոր զեղեցիկ արդինքները, եւ կ'իրագործուի Աստուծոյ թագաւորութիւնը:

Դուք, զաւակներ Հայաստանեայց Եկեղեցւոյ, որ կը հաւատաք Աստուծոյ Որդիի մարմնով երեւալուն, մեզի հետ միասին այս գիշեր ձեր երկիւղած էութեան խորերէն անզամ մը ևս աղերսեցէք սիրոյ եւ խաղաղութեան իշխանին, որ փարատին մէզն ու մառախուղը, չքանան չարիքն ու յուսահասութիւնը, տարագրին տազմապն ու տիրութիւնը աշխարհի երեսէն, եւ տիրապետէ սիրտերուն՝ սիրոյ, խաղաղութեան գրաւականը, որու մարմնացումն է այս գիշեր ծնող Մանուկը:



# ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նորին Ամենապատութիւն

Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս Տէրտէրեան

Պատրիարքին Հայոց Երուսաղէմի

Երուսաղէմ

Սրբազն Եղբայր,

Երջանիկ ենք, Զերդ Ամենապատութեան քերելու՝ Փըրկչին մեր Յիսուսի Քրիստոսի լուսահրաշ Ծննդեան աւետիսը, մաղթանքներով սրտագին որ Միածին Որդւոյն շնորհները առատապէս բաշխուին ձեր Սուրբ Արռողի միաբանութեան, ձեր կրօնական, կրթական ու մշակութային հաստատութեանց եւ համայն հաւատացեալ ժողովութիւն, ի շինութիւն եւ ի ծաղկումն Հայոց հոգեւոր կեանքին:

Սուրբ Ծննդեան շնորհներով, քող յաւէտ անսասան մնան Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ վերածնած ժողովուրդն ու Մայր Երկիրը Հայոց:

Քրիստոսակերտ Սուրբ Էջմիածնէն Տիրաւանդ օրինութիւն, ուր եւ խաղաղութիւն ընդ Զեզ ամենանեանդ, ամէն:

ՇՆՈՐՀԱԿՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Վ. Ա. Զ Գ է Ն Ա

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Ա. Էջմիածին,  
Յունիար 1972

Կ Ա Թ Ո Ղ Ի Կ Ո Ս Ա Ր Ա Ն  
 Մ Ե Շ Ի Տ Ա Ն Ն Կ Ի Լ Ի Կ Ի Ո Յ  
 Ա Ն Թ Ւ Լ Ի Ա Ս — Լ Ի Բ Ա Ն Ա Ն

**Ամենապատիւ**

Տ. Եղիշէ Ս. Արքեպիսկոպոս  
 Բարեխոսամ Պատրիարք Հայոց Ա. Երուսաղէմի  
 Ե Ր Ո Ւ Ս Ա Պ Է Մ

Ամենապատիւ Եղբայր ի Քրիստոս,

Մըսի անհուն պարտի կը զգանի ներկայացնելու Զեզի Մեր  
 սիրաչերմ շնորհաւորութիւնները եւ լաւագոյն մաղքանիքները նոր  
 Տարուան եւ Ս. Ծննդեան տօնին առիրով։

Կ'աղօքենի Մեր սրտի խորերէն, որ Բերդեհեմի Յիսուս  
 մանուկը անշարժ եւ անսասան պահէ Հայց. Ս. Եկեղեցին եւ ծաղկ-  
 եալ ու պտղաբեր կեանի պարզեւէ համայն հայութեան որ ի Հա-  
 յաստան եւ ի սփիւռս աշխարհի։

Մնամ Եղբայրական սիրոյ ջերմ ողջունիւ

**Աղօքակից**

Խ Ո Ր Է Ն Ա  
 ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵՇԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

**Անքիլիսս,**

15 Դեկտեմբեր 1971

**MESSAGE OF HIS HOLINESS POPE PAUL VI  
FOR THE CELEBRATION OF THE DAY OF PEACE**

JANUARY 1st, 1972

Men of thought!  
 Men of action!  
 All mankind living in 1972!  
 Accept once more  
 our invitation to celebrate  
 the Day of Peace!

**W**e take up again our reflection on Peace, for of Peace we have the loftiest conception: that of an essential and fundamental good of mankind in this world, that is, of civilization, progress, order and brotherhood.

We believe that the idea of Peace still is, and still must be, dominant in human affairs, and that it becomes all the more urgent whenever and wherever it is contradicted by opposite ideas or deeds. It is a necessary idea, an imperative idea, an inspiring idea. It polarizes human aspirations, endeavours and hopes. Its nature is that of an aim, and as such it is at the base and at the goal of our activities, be they individual or collective.

For that reason we think it extremely important to have an exact idea of Peace and to divest it of the false concepts which too often surround and thus deform and distort it. We say this to the young first of all. Peace is not a stagnant condition of life which finds in it at the same time both its perfection and its death. Life is movement, growth, work, effort and conquest, things such as these. Is that what Peace is like? Yes, for the very reason that it coincides with the supreme good of man as he makes his way through time, and this good is never attained totally, but is always being newly and inexhaustibly acquired. Peace is thus the central idea giving its driving force to the most active enthusiasm.

But this is not to say that Peace coincides with force. This we say especially to men in posts of responsibility. Since it is their interest and their duty to see that relations be normal between the members of a given group — a family, a school, a firm, a community, a social class, a city, a state — their constant temptation is to impose by the use of force such normal relations as bear the appearance of Peace. The ambiguous character of the social life which follows is torture and corruption for human spirits. A life of pretence is the atmosphere resulting sometimes from an inglorious victory, at other times from an irrational despotism, from a coercive repression, or from a balance of permanently opposing forces which are usually on the increase as they wait for a violent outburst which by devastation of every sort shows how false was the Peace imposed only by superiority of power and force.

Peace is not treachery.<sup>1</sup> Peace is not a lie made into a system.<sup>2</sup> Much less is it pitiless totalitarian tyranny. Nor is it, in any way, violence: though at least violence does not dare to appropriate to itself the noble name of Peace.

It is difficult, but essential, to form a genuine idea of Peace. It is difficult for one who closes his eyes to his innate intuition of it, which tells him that Peace is something very human. This is the right way to come to the genuine discovery of Peace: if we look for its true source, we find that it is rooted in a sincere feeling for man. A Peace that is not the result of true respect for man is not true Peace. And what do we call this sincere feeling for man? We call it Justice.

But is not Justice also an immobile goddess? Yes, it is so in the expressions of it which we call rights and duties, and which we arrange in our illustrious codes, that is, in laws and pacts which produce that stability of social, cultural and economic relationships which cannot be infringed. It is order, it is Peace. But if Justice, that is, what it is and what it should be, were to produce finer expressions beyond those now existing, what would happen?

Before answering, let us ask whether this hypothesis of a growth of consciousness of Justice is admissible, is probable and is desirable?

Yes.

This is the fact which characterizes the modern world and distinguishes it from the ancient. Today consciousness of Justice is increasing. No one, we believe, denies this phenomenon. We shall not pause here to analyze it: but we all know that today, because of the spread of culture, man, every man, has a new awareness of himself. Every man today knows he is a person; and he feels he is a person: that is, an inviolable being, equal to others, free and responsible—let us use the term: a sacred being. Since a different and better perception—that is, one which is fuller and more demanding—of the inward and outward flow of his personality, in other words, of his twofold moral movement of rights and duties, fills the consciousness of man, it is a dynamic Justice, and no longer a static Justice that is born of his heart. This is not simply an individual phenomenon, nor one reserved for select and restricted groups, it is now a collective and universal phenomenon. The developing countries shout it out with a loud voice. It is the voice of peoples, the voice of mankind. It demands a new expression of Justice, a new foundation for Peace.

Convinced as we all are of this irrepressible cry, why do we waste time in giving peace any other foundation than Justice?

As has been stressed by the recent Assembly of the Synod of Bishops, does there not still remain the task of establishing greater justice; both within national communities and on the international level? Is it just, for example, that there should be entire populations which are not granted free and normal expression of that jealously guarded right of the human spirit, the religious right? What authority, what ideology, what his-

<sup>1</sup> Cf. Job 15:21.

<sup>2</sup> Cf. Jer 6:14.

torical or civil interest can arrogantly claim a right to repress and stifle the religious sentiment in its legitimate human expression? We are not speaking of a superstitious, fanatical or disorderly expression. And what name shall we give to a Peace which claims a right to impose itself by trampling on this primary Justice?

And where other unquestionable forms of Justice have been injured or crushed—be they national, social, cultural or economic—could we be sure that the Peace resulting from such a tyrannical process is true Peace? That it is a stable Peace? Or, even if it be stable, that it is a just and human Peace?

Is not an integral part of justice the duty of enabling every country to promote its own development in the framework of cooperation free from any intention or calculated aim of domination, whether economic or political?

The problem is extremely serious and complex; it is not for us to make it worse, or to resolve it on the practical level. That is not within the competence of the one who is speaking here.

But it is precisely from this place that the invitation we give to celebrate Peace resounds as an invitation to practice Justice: "Justice will bring about Peace".<sup>3</sup> We repeat this today in a more incisive and dynamic formula: "If you want Peace, work for Justice".

It is an invitation which does not ignore the difficulties in practising Justice, in defining it, first of all, and then in actuating, for it always demands some sacrifice of prestige and self-interest. Perhaps more greatness of soul is needed for yielding to the ways of Justice and Peace than for fighting for and imposing on an adversary one's rights, whether true or alleged. We have such trust in the power of the associated ideals of Justice and Peace to generate in modern man the moral energy to actuate them, that we are confident of their gradual victory. Indeed we are even more confident that on his own modern man has an understanding of the ways of peace, sufficient to enable him to become a promoter of that Justice which opens those ways and sets people travelling them with courageous and prophetic hope.

That is why we dare once again to extend an invitation to celebrate the Day of Peace in 1972 under the austere and serene sign of Justice, that is, with the burning wish to give life to deeds which will be convergent expressions of a sincere desire for Justice and a sincere desire for Peace.

\* \* \*

To our brothers and sons and daughters of the Catholic Church, we command this our invitation. It is necessary to bring the men of today a message of hope, through a brotherhood which is truly lived and through an honest and persevering effort for greater, true Justice. Our invitation is logically connected with the message which the recent Synod of Bishops gave on "Justice in the World"; and it is strengthened by the certainty that "it is he"—Christ—"who is our peace".<sup>4</sup>

8th December 1971.

PAULUS PP. VI

<sup>3</sup> Cf. Is 32:17.

<sup>4</sup> Cf. Eph 2:14.

LAMBETH PALACE, LONDON, S.E.1  
CHRISTMAS 1971

Your Beatitude,

Beloved Brother in Christ,

*"And when they were come into the house they saw the young child with Mary his mother, and fell down and worshipped him".*

(St. Matthew, 2:11)

The wise men had come on a long journey to meet their Saviour. They had also come on a long journey through their lives. One of the attractions of the Christmas narrative is in the fact that age bows down to youth, and that the wisdom of aged men reverences the innocence of a Baby who is also the Son of God. Those who were used to receiving the obeisance of their subjects, themselves came to worship. The object of their worship was a young child, who was also their King and the hope of the world.

By the standards of the world those who are old, respected, and senior, expect to receive honour from the younger generations. Young people are to look up to the wisdom and experience of those who have gone before them. The senior citizens of the world however may tend to forget that they have a responsibility to the young. The responsibility lies in their preparing to pass on to succeeding generations a world which will be worth living in. "And when they had opened their treasures they presented unto him gifts". In this may not one see symbolised the passing on of the gifts of the present world to those who will live in it in coming decades and centuries?

What sort of a world are we preparing for our children and grandchildren? It is alas a world of strife, still. It is a world of pollution as well. Wars still disfigure the face of the earth. Permissiveness and exploitation wreck human relations. Warnings have been given; let them be heeded.

Before it is too late, may all men regain a true respect for God's creation. May they look to the manger of Bethlehem and see the purity and innocence of the infant Redeemer. May they recover the spirit of reverence and worship Him. May they open their gifts to Him and prepare for Him a world in which He may live and reign, and in which children of the present and future may grow up and prosper.

In this spirit of reverence for the Saviour who was born as at this Christmastide, I send my greetings to Your Beatitude and to all the faithful of your holy Church, and pray that He may be born among you again and dwell with you.

With warmest fraternal greetings,

Your Beatitude's beloved Brother in Christ,

† MICHAEL

Archbishop of Canterbury  
Primate of All England and Metropolitan.

His Beatitude Yeghishe Derderian  
Armenian Patriarch of Jerusalem  
P. O. Box 14001  
Jerusalem

**ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹԻՒՆ**

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Ամենապատիւ Տ. Եղիշէ Ա. Արք. Տէրտէրեան

Պատրիարք Հայոց Երուսաղեմի

Ա. Ք ա դ ա ք

Ամենապատիւ Մրբազան Հայր,

Նոր Տարուան եւ Ա. Ծննդեան սեմին խոր հանոյքով Զերդ  
Ամենապառութեան կը մատուցանենի Տիկին Մանուկեանի, մեր  
եւ Հ. Բ. Ռ. Միութեան Կեդր. Վարչ. Ժողովի ամենաջերմ շնոր-  
հաւորութիւնները:

Մեր յիշողութեան մէջ վառ կը մնան այն բաղցը տպաւո-  
րութիւնները զորս կրեցին անցեալ Ապրիլին Ա. Արռողյդ եւ Զեզի  
տուած մեր այցելութենէն: Հրանուցանի ի տես Զեզմով զլխաւոր-  
ուած Ա. Ցակորեանց Միաբանութեան ազգային, հոգեւոր, կրթա-  
կան եւ մշակութային գործունեութեան:

Մրտագինս կը մաղթենի, որ 1972-ը շինարար աշխատանի-  
ներու արդիւնաշատ և յատկանշական տարի մը ըլլայ Ա. Արռողյդ  
համար, եւ դուք վայելէք արեւշատութիւն եւ բազառողջութիւն:

Լաւագոյն զգացումներով

եւ

Համբուրիւ Զեր Ա. Աջոյն

Ա. Մ Ա Ն Ո Ւ Կ Ե Ա Ն

Ն ա խ ա զ ա հ

Նիւ Եսրք,

Դեկտեմբեր 17, 1971

30th December 1971  
Jerusalem

His Holiness Vazken I  
Catholicos of All Armenians  
Etchmiadzin

On the auspicious occasion of New Year and Christmas, we respectfully present in our name, on behalf of the brotherhood of Saint James and our community our most cordial congratulations, and pray the Almighty to grant Your Holiness continued health and many happy years full of successes and prosperity and steadfastness to our mother Church of Holy Etchmiadzin.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

His Holiness Pope Paul VI  
Vatican City

24th December 1971  
Jerusalem

On the auspicious occasion of Christmas and New Year we present respectfully to Your Holiness our most cordial congratulations, wishing Your Holiness continued health, and prosperity to your great Church with success to all Your saintly efforts.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

30th December 1971  
Vatican City

His Beatitude Yeghishe Derderian  
Armenian Orthodox Patriarch of Jerusalem  
Armenian Orthodox Patriarchate  
Jerusalem

We thank Your Beatitude for the fraternal greetings on the occasion of the holy feast of Christmas and we express our own good wishes for you, for your clergy and faithful. May the Lord grant you Christian peace and hope during the New Year.

PAULUS PP VI  
24th December 1971  
Jerusalem

His Grace Lord Archbishop of Canterbury  
and Primate of All England  
Lambeth Palace, London S. E. 1

On the auspicious occasion of Christmas and New Year, we present our sincerest felicitations, wishing Your Grace and your faithful happiness and prosperity to our sister great Anglican Church.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

30th December 1971  
Jerusalem

Mr. Alex Manoogian  
1300 Lafayette East  
Detroit Mich. 48207 Apt. 2707

On the auspicious occasion of Christmas and New Year, we convey our cordial greetings, wishing you continued health, happiness and prosperity.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

24th December 1971  
Jerusalem

Dr. A. Perdigao  
Fundabenkian  
Lisbon

On the auspicious occasion of Christmas and New Year, we convey our cordial greetings, wishing you continued health, happiness and prosperity, and successes to the Foundation.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

27th December 1971  
Lisbon

His Beatitude  
Archbishop Yeghishe Derderian  
Armenian Patriarchate of Jerusalem  
Jerusalem, Israel

Thanking you for your kind greetings, which are heartily reciprocated.

AZEREDO PERDIGAO  
CALOUSTE GULBENKIAN FOUNDATION

24th December 1971  
Jerusalem

Mr. R. Gulbenkian  
Fundabenkian  
Lisbon

On the auspicious occasion of Christmas and New Year, we convey our cordial greetings, wishing you continued health, happiness and prosperity, and successes to the Foundation.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

24th December 1971  
Lisbon

Mr. K. Essayan  
Fundabenkian  
Lisbon

On the auspicious occasion of Christmas and New Year, we convey our cordial greetings, wishing you continued health, happiness and prosperity, and successes to the Foundation.

ARCHBISHOP YEGHISHE DERDERIAN  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

28th December 1971  
Lisbon

Archbishop Yeghishe Derderian  
Armenian Patriarchate  
Jerusalem, Israel

We have gratefully received Your two cables and reciprocate Your kind wishes on the occasion of festive season.

K. L. ESSAYAN & ROBERTO GULBENKIAN



## ՀԱՆԳՈՒՅԵԱԼ

### Տ. ՀԱՅԿԱՁՈՒՆ ԱՐՔԵՊՈՒՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՅԱՄԵԱՆ

Դու ՀԱՅԿ, զաւակ Վանեան, իբրև բողբոչ ազագուն  
Ի հայրենի խնեցար զըրկաց, ըմե եռոր անցեր եւ ըմե ջուր-  
Հոգւով զըւարք, մարմանվ աշխոյժ, անուանեցար Տէր ՀԱՅԿԱՋՈՒՆԻՆ.  
Լե՛ր անվախ, զոհ եւ նուէր Տանն Ցակովիքեանց զաման եւ տուր:

Բարգչան Եպս. Կիւլէսէրեան

(1930 Յունիս 22, Ճեռագրութեան առիթով)

Եթէ անցած դարերուն, Ս. Ցակորեանց Միարանութեան միանալ պի-  
տի նշանակէր կամաւորապէս ընդունիլ կեանք մը պայքարի, զոհողութեան,  
զրկանքներու եւ անորոշ ու տիսուր ճակատազրի, այժմ նոյն այդ կամաւոր  
մատուցումը կ'ըլլայ յանուն մեր ողեկան արժէքներու պահպանումին, մեր Ե-  
կեղեցիի պայծառութեան եւ, մասնաւորաբար Երուսաղէմի մէջ՝ Հայկական  
դարաւոր սրբատեղիներու և Հաստատութիւններու կորումի պաշտպանութեան  
Եւ խոհեմ մատակարարութեան: Այս խմասույլ է որ Երշանկայիշատակ Բար-  
դէն Կաթողիկոսի ձօնը՝ «լե՛ր անվախ», զոհ եւ նուէր Տանն Ցակովիքեանց զան-  
ձըն քո տուր», խմասու կ'առնէ եւ զեղեցիի յայտնատեսութեամբ մը կը զծէ  
կեանքի ուղին նորորդ Հանգուցեալ Հայկազուն Արքեալիսկոսոս Արրահամեա-  
նին՝ որուն Հետեւեցաւ ան անայլայլ Հաւատքով, անշեղ կամքով եւ անխատն  
նուիրումով:

Երբ, իր վախճանումին գումէն ընդարձացած, կը ջանանք գէթ քանի  
մը բառեր զտնել՝ լաւագոյն կերպով Հանդուցեալին դիմոգիծը ուրուագրե-  
լու, առանց վարանումի զինք կը կոչենք հայր, առաքինի եւ նուիրեալ հոգե-  
ւորական, դաստիարակ, եւ վերջապէս՝ ազգաւր եւ հայրենասէր հայորդի: Այս  
բոլորն էր ան միանդամայն. միշտ Համեստ, միշտ Ժպտուն, իր բազմազան  
պարտականութիւններուն զլուխը, անմշատ, չյոզնող եւ խորապէս լաւատես: Իր  
բարի հոգին միշտ աղուոր խօսք մը ունէր դիմացինին Համար, կատակ մը,  
խրատ մը, միսիթարանքի բառ մը: Ասկայն, արտաքին զուարթամտութեան եւ  
Երեւութեապէս Հոդ չունեցող այդ անձնաւորութեան ետին կար լուրջ, իրապէս  
զիտակից եւ իր պաշտօններուն տակ ճգնող անհատ մը: Խստապահանջ էր նախ  
ինք իր Հանդէս եւ ասզա՝ ուրիշներուն: Պարտաճանաչ կերպով, եւ մինչեւ իր  
վախճանը, կը հետեւէր կրօնական արարողութիւններուն՝ Երուսաղէմ, Հեռու-

ւոր Կալկաթա եւ կամ Ս. Էջմիածին։ Քաջ ծխագէտ, մեր Եկեղեցիի ծխարանին կորովի պաշտպանն ու պահպանողն էր, աւանդապահ մը՝ որ ծէսերու իշմատին թափանցած, հմայուած եւ սքանչացած կը մնար անոնց քրիստոնէայ եւ հայ դեղեցկութեամբ։ Իր նախոկին աշակերտները տակաւին կը յիշեն անշուշտ հանդուցեալին դայրոյթը՝ ամէն անզամ որ շարականի մը երդեցողութեան միջոցին ամենէն փոքր սխալն իսկ դործուէր։ Եւ տակաւին, անխառն եւ բոլորանուէր հայրենասիրութեան տիպարն էր ան, հայրենասիրութիւն մը



որ, իր խորութեան իսկ պատճառաւ, անաղմուկ էր, լուրջ, գիտակցուած և անմար սիրով մը զօսանակուած։ Իր հոգիին ու նկարազրին խորթ էին ոխր, քէնը, նախանձը։ Կրնար իր ոգեկան զանձերը «չաղ տալ աշխարհով մէկ», և միշտ ինքզինք աւելի հարստացած զտնել։ Կազնի մը չէր, և սակայն ահաւասիկ իր մեկնումով յանկարծ կը զգանք չափը կորուստին որ մեղ կը հարուածէ։ միայն հիմա՞ է որ յատակ կերպով կը զիտակցինք իր բռնած տեղին, իր կատարած դործին եւ չկարենալով դժեղ զապել, կը մընչենք։ «Աւա՛ղ որ այսպէս անժամանակ հեռացաւ մեղմէ»։

\* \* \*

Զաւակն էր համեստ եւ աստուածավախ ամոլի մը՝ Յովսէփի եւ Գայիանէի, ծնած 1908ին վանի մէջ. երկու տարի վերջ ընտանիքով փոխադրուած էին իրենց հայրենի գիւղը՝ Բերդակ. 1914-1915 վանի հերոսամարտին փոքրիկն Հայկ իր ընտանիքով կը գտնուի Վան, ապա՝ կը հետեւի զաղթականներու երկար շարքին, դէպի Կովկաս։ Միշտ իր ծնողքին հետ, կը բնակի հայկական զանազան գիւղերու եւ աւաններու մէջ, ինչպէս Ղամարլու (այժմ Արտաշատ)։ Ղարահամզալու եւայլն։ Ղամարլուի մէջ կը յաճախէ զաղթականներու մասնաւոր վարժարանը։ 1918ին կը վերադառնայ Վան ծնողքին հետ, սակայն չուտով կը սկսի Վասպուրականի Հայոց նահանջը, եւ պատանի Հայկ այս անգամ կը փախի Սարմատ (Պարսկաստան), անէլ՝ Պաղտատ։ Ճամբուն վրայ կը կորսնցնէ իր ծնողքը։ Պաղտատի մէջ կը մտնէ Հայ Տարազրելոց Որբանոց 1919ին, իսկ յաջորդ տարի կ'անցնի Պարսա, խնամքին տակ Հ. Բ. Ը. Միութեան Նահրէ-Ծ-Օմարի Որբանոցին։ 1922ին կը փոխադրուի Երուաղէմ Հ. Բ. Ը. Միութեան Արարատեան Որբանոցին հետ եւ իր թափառումներուն վերջ մը կը դրուի 1923 Սեպտեմբերի 26ին, երբ իրեն նման տաս որր ընկերներով կը մտնէ Երուաղէմի Հայ Պատրիարքութեան Ժառանդաւորաց Վարժարանը։

Ապահով եւ խաղաղ յարկի մը հովանիին տակ, տառապանքներէ եւ վիշտէ ընդարձացած որրը կը գտնէ խոչալ այն միջավայրն ու պատեհութիւնները, որոնք պիտի կերտէին Հայ Եկեղեցիի եւ Հայ ժողովուրդի ապագայ բեղմնաջան գործիչը։ Դուբեան Եղիշէ Պատրիարքի, Կիւլէսէրեան Բարդէն Եպիսկոպոսի (յետազային Կաթողիկոս Կիւլիկիոյ) նման մեծ վարդապետ-զատարարակներու առաջնորդութեամբ, Ժառանդաւորաց Վարժարանին մէջ կը պատրաստուի խումբը Երիտասարդ մտաւորական-հոգեւորականներուն։ Ժառանդաւոր սան Հայկ Արահամեան 1925 Փետրուար 4ին Ուրար կ'ընդունի Դուբեան Պատրիարքէն, իսկ 1926 Հոկտեմբեր 3ին՝ Սարկաւագութեան սուրբ աստիճանը։ Այդ թուականէն մինչեւ 1930 Յունիս կը հետեւի Ընծայարանի բաժնի դասընթացքներուն, եւ 1930 Յունիս 22ին Պատրիարքական Տեղապահ Մեսրոպ Եպս։ Նշանեանէն իրեն նման ուժը ընծայեալներու հետ կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի և վերակոչուելով Հայկացուն արեղայ։ Իրեւ աւարտական թէզ, կ'ուսումնասիրէ Յովհաննէս Կաթողիկոս Օճնեցիի «Ճառ Ընդդէմ Երեւութեականաց»ը։

Ժառանդամեայ իր արդիւնաւոր դործունէութիւնը կը սկսի ձեռնադրութեան տարին իսկ, երբ իրեն կը յանձնուի Պատրիարքարանի զանձապետի պատասխանատու պաշտօնը, զոր ձեռնհասութիւնը կը վարէ տասներկու ամիս։ Ապա, մինչեւ 1936, կը վարէ Սուրբ Աստուածածնայ Տաճարին Տեսչութիւնը պարտաճանաշութեամբ եւ չերժ սիրով։ 1932ին կ'ընտրուի անդամ Ս. Աթոռոյս Տնօրէն Ֆողովին, որուն ատենադպրութեան պաշտօնին կը կոչուի չուտով։

Իր վարչական-կիրոնական բազմազան զրազումներուն ու պարտականութիւններուն կողքին, ժամանակ և տրամադրութիւն կը գտնէ ուսուցչութեամբ ալ զրազելու։ Իրեւ կրթական մշակ շատ մեծ է Հանգուցեալ Արքազանին դերը Երուաղէմի մէջ, իրեւ ուսուցիչ Պատրիարքարանիս Սրբոց Թարգմանչաց Վարժարանին, եւ մանաւանդ իրը Տեսուչ Ժառանդաւորաց Վարժարանին եւ Ընծայարանին։ 1932ին է որ կը սկսի իր ուսուցչական զործունէութեան, Ս. Թարգմանչաց Վարժարանին մէջ զասաւանդելով, փոխն ի փոխ, Հայ Եկեղեցւոյ պատմութիւն, Հայոց պատմութիւն, դրարար, մատե-

նազրութիւն եւ եկեղեցական երաժշտութիւն։ Դաստիարակչական իր բար-մամհայ զործունէութեան ընթացքին, հանգուցեալ Տ. Հայկապուն Սրբադանք մնաց խստապահանջ այլ արդար ուսուցիչը, միշտ իր աշակերտներուն բարե-քովը մտահոգ, անոնց հետ եւ անոնց պէս մտածող իրաւ հայր մը։

1936-1941 տարիներուն մեծ ճենհասութեամբ կը վարէ Յոպագէի Հա-յոց հովուութիւնը, ինչպէս նաև Տեսչութիւնը տեղույն նորաբաց Ա. Գլխաղիր Վարժարանին։

1941ին կը վերադառնայ Երուսաղէմ եւ կը նշանակուի Ա. Աթոռոյու Կալուածոց Տեսուչ։ շատ պատասխանառու պաշտօն՝ զոր կը վարէ մինչեւ 1957, ժրաջանութեամբ եւ կորովով, Հայ Երուսաղէմի շինութեան եւ պաշ-ծառութեան նախանձակինդրութեամբ։

1951ին իրեն կը տրուի նաեւ լուսահանութեան պաշտօնը, զոր կը վա-րէ մինչեւ 1957։



Ա. Գայիսնէի եկեղեցիին մէջ, Ն. Ա. Օ. Տ. Տ. Վազգէն

Ա. Վեհափառ Հայրապետը կը խօսի դամբանականը։

Իսկ յաջորդ դարի, 1952ին, կը նշանակուի Տեսուչ Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի։ Մինչեւ 1957, մօտ հինգ տարի, ամենէն արդիւ-նաւոր կերպով կը կազմակերպէ ու կը վարէ Ա. Աթոռոյու դպրեվանքին բարո-յական թէ կրթական կեանքը։ բարի համբաւ եւ քաղցր յիշատակ ձգելով ու-սուցիչներու, սաներու եւ պաշտօնեաներու մօտ։

1954ի Մայիսին կը մեկնի Ս. էջմիածին, մասնակցելու հոգելոյս Տ. Տ. Գէորգ Զ. Կաթողիկոսի թաղման արարողութեան, իրը ներկայացուցիչ Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան։ Նոյն հանգամանքով, 1955ի Հոկտեմբե-րին զարձեալ կը մեկնի Ս. էջմիածին եւ կը մասնակցի Ամենայն Հայոց Հայ-րապետ Ն. Ա. Օ. Տ. Տ. Վազգէն Վեհափառ Կաթողիկոսի ընտրութեան, ներ-կայ կ'ըլլայ օժման հանդիսութեան եւ, Հոկտեմբեր 6ին, եպիսկոպոս կը ձեռ-նազրուի նորընտիր Հայրապետէն։

Արդարօրէն վարձատրուած, կը վերադառնայ Երուսաղէմ եւ Հաղի տարի մը եւ իր օգտակար աշխատանքը նուիրաբերած Ս. Աթոռին, իջմիածին կը հրաւիրուի Վեհագիառ Հայրապետէն։ 1957ի Հոկտեմբերին Հանդուցեալ Սրբազնը վերջնականորէն կ'ուղեւորուի Ս. Իջմիածին, ուր նախ իրեն կը վստահուի Հողեւոր ճեմարանի վերատեսչութիւնը։ Ասպար իրեն կը յանձնուին Մայր Աթոռի լուսարարապետութիւնն ու Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի առենապետութիւնը, զորս մեծ պարտաճանաչութեամբ կը վարէ մինչև իր վախճանումը։ Նոյն շրջանին, երկու տարրեր առիթներով երկար եւ սպառող ճամբրութիւններ կը կատարէ Հակառակ իր տարիքին եւ թոյլ առողջութեան, իրրեւ Հայրապետական Պատուիրակ Հեռաւոր Արեւելքի Հայոց։

Կը վախճանի 1972 Յունուար չորսին, արեան զեղումի հատեւանքով եւ կը թաղուի Ռերաթ, Յունուար 7ին, Ս. Գայիանէ վանքի միարանական գերեզմանատան մէջ։

\* \* \*

Եւ այսպէս, խորհրդաւոր կարգադրութեամբ մը, յաւէտ սիրելի Հայկազուն Սրբազն կը հանդչի Ս. Իջմիածին եւ Արարատի շուրբին, Հայրենի սուրբ Հողին դիրկը, քիչ հեռու այն վայրէն՝ ուր, զեղեցիկ օր մը, իր աշքերը բացած էր այս աշխարհին և ուրկէ մարդկային բռնութիւնն ու զաղանութիւնը զինք խլեր ու վարարեր էին, առնելի ետք իր ծնողքն ու պարագաները։ Երկար, յողնեցուցիչ այլ զեղեցիկ շրջանակ մը գծելի ետք, իր կեանքը ահաւասիկ կուղայ աւարտի մը՝ նոյն եւ միակ Հողին վրայ, որուն սէրը անմար կրակ մըն էր իր զզայուն սրտին մէջ։

Կը մեկնի՝ Հանդարտ խիզճով եւ արդար վաստակի մը առթած զոհունակութեամբ։ Կը մեկնի՝ խաղաղութեամբ եւ զրեթէ լուռ, այնպէս, ինչպէս ապրած էր ու զործած։

Կը մեկնի՝ ափսոսանք մը ձղած իր ետին։ Կը մեկնի՝ երր, Հակառակ իր տարիքին, կը մրժնջնենք. «Այս որքա՞ն անժամանակ եւ շուտ»։

Բոլոր իր ծանօթները — եւ անոնք բազմաթիւ են, մայր Հայրենիքի թէ սփիւքի մէջ—, իրմէ պիտի պահեն լաւազոյն յիշատակներ, իսկ Հայութիւնը զինք պիտի յիշէ իրեւ նուիրուած եւ պարտաճանաչ եկեղեցական մը, խորապէս աղղատէր Հայ մը եւ, ի վերջոյ, իրբեւ տիվար Մարդ մը։

Թող Հայրենի սուրբ Հողը թեթեւ զայ իր յողնած ոսկորներուն։

## ԿԱՐԳ ՎԵՐԶԻՆ ՕՇՄԱՆ ԵՒ ԹԱՂՄԱՆ Տ. ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՐՔԵՊՈ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻ

Հանդուցեալ Տ. Հայկագուն Արքեպոս. Արքահամեանի վերջին օժման եւ քաղման կարգը կատարուած է Յունուար 7ին, Ս. Գայիանէի վանիքին մէջ։ Սոորեւ նկարագրութիւնը տիսուր այդ արարողութեան, զոր կը քաղենի Մայր Արռոի պաշտօնարերը «Իջմիածին» ամսագրի Յունուարի թիւէն։

Յունուարի 4ին, Երեքշարթի օրը, ժամը 16ին, Հանդուցեալ Սրբազնի մարմինը եկեղեցական թափօրով լուսարարապետարանից վոխաղբւում է

Մայր Տաճար եւ դրւում իջման Ա . Անզանի առաջ , ուր եւ կատարւում է Հոգեհանգստեան արարողութիւն :

Հանգուցեալ Արքազանի մարմինը Մայր Տաճարում մնում է մինչեւ Յունուարի 5ը , Զարեքարթի , ժամը 11ը , երբ Եկեղեցական թափօրով փոխադրւում է Ա . Գայիանէի վանք :

Յունուարի 7ին , Ուրբաթ , մեռելոցի օր , Ա . Գայիանէի վանքում , Հայոց Հայրապետի նախապահութեամբ , հանդիսաւորութեամբ կատարւում է Տ . Հայկազուն Արքեպոս . Արքահամեանի վերջին օծման եւ թաղման կարգը :

Հոգեհանգստեան Ա . Պատարագը մատուցում է եւ վերջին օծման կարգը կատարում Արքակնանի թեմի Հայոց առաջնորդ եւ Գերագոյն Հոգեւոր Խորհրդի անդամ Տ . Յուսիկ Եպոս . Սանթօւրեանը :

Հոգեհանգստեան Սուրբ Պատարագի երգեցողութիւնը կատարում է Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը՝ խմբավար Խորէն Մելիսանէհեանի զեկավարութեամբ :



Դ . Ա . Օծուրիս Վեհափառ Հայրապետը կու տայ իր

վերջին հրաժեշտը հանգուցեալին :

Ա . Տաճարը լիքն է սպակիր բաղմութեամբ : Հանգուցեալ Արքազանը վերջին եւ սրտառուչ «Ողջոյնն է տալիս իր Եկեղեցուն , իր ժողովրդին . «Ողջո՞յն քեզ , սուրբ Եկեղեցի , ողջո՞յն քեզ , սեղան սրբութեան . . . Դասք քահանայութեան . . . Ողջո՞յն ձեզ , մանկունք Եկեղեցւոյ եւ համօրէն ժողովրդականք . . . Ես ճանապարհորդեցի առ Քրիստոս յոյսն ամենեցուն» :

Հայոց Հայրապետը տիսուր ու վշտի տակ ընկճուած առաջնորդւում է Ա . Սեղան՝ իր զամբանականը խօսելու : «Եղիցի նա որպէս ծառ որ տնկեալ է ի զնացս ջուրց» (Ասղմ . Ա . 3) բնարանով , Հայոց Հայրապետը իր բովանդակալից եւ սրտառուչ զամբանականի մէջ խօսում է Տ . Հայկազուն Արքեպիսկոպոսի մահով Մայր Աթոռի , իր եւ Հայ Եկեղեցու կրած մեծ կորստի մասին եւ

ապա վեր հանում Հանդուցեալ Սրբագանի ծառայութիւնները Երուսաղէմում եւ մանաւանդ Ս. կջմիածնում՝ 1957 - 1972 թուականներին, որպէս իր անմիջական զործակցի, Մայր Տաճարի լուսաբարապետի եւ Գերադոյն Խորհրդի ատենապետի, բարի ու աղնիւ եւ Հայրենասէր Հոգեւորականի:

Հայոց Հայրապետի զամբանականը ընդհատում էր յաճախ արցունքներով:

Յաւարս Ս. Պատարագի, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ եւ Գերադոյն Հոգեւոր Խորհրդի անդամ Տ. Կոմիտաս Եպոս. Տէ՛ր Ստեփանեանի հայուցահութեամբ կատարուում է Հանդուցեալ Տ. Հայկագուն Արքեպիսկոպոսի թաղման կարգը:

Հանդուցեալ Սրբագանի մարմինը ամփոփւում է Ս. Գայիանէի վանքում՝ միաբանական գերեզմանատանը:

Հանդուցեալ Սրբագանի վրայ յուղումնալից զամբանական է խօսում «կջմիածին» ամսագրի խմբագիր Արթուր Հատիսեանը, «որ 1929 թուականից Երուսաղէմի Հայոց եւ ապա Մայր Աթոռում Տ. Հայկագուն Արքեպիսկոպոսի հետ կապուել էր 43 տարիների անամպ բարեկամութեամբ ու պաղաստ դրձակցութեամբ»:



Ս. Գայիանէի միաբանական գերեզմանատան մէջ, «կժմիածին» պաշտօնաբերի խմբագիր Տիար Արթուր Հատիսեան Համբանականը:

Դամբանական է խօսում նաեւ Երեւանի Հայ Աւետարանական Համայնքի կողմից վերապատռելի Մարգիս Կոնսուլեանը:

Հանդուցեալ Տ. Հայկագուն Արքեպիսկոս. Արբահամեանի յիշատակին կառարուած Հոգեհանգստեան պատարագին եւ վերջին օծման ու թաղման կարգի կատարմանը ներկայ է լինում ՀՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր Հայ Եկեղեցու զործերի խորհրդի նախագահի տեղակալ Սուրէն Յովհաննիսեանը:

թաղման արարողութիւնից յետոյ Վեհափառ Հայրապետը Վեհարանում ընդունում է Գերազոյն Հոգեւոր Խորհրդի, Մայր Աթոռի միաբանութեան, պաշտօնէութեան, Հոգեւոր ճեմարանի դասախոսական կազմի եւ Տ. Հայկազուն Արքեպիսկոպոսի Հայրենարնակ Հարազատների՝ Արամ եւ Գերձուչի Դաւթեան ընտանիքի անդամների ցաւակցութիւնները:

Ժամը 15.30ին վանական սեղանատանը, Տ. Կոմիտաս Սրբազնի նախազահութեամբ, տրւում է Հոգեհաշ, ուր հանգուցեալ Տ. Հայկազուն Սրբազնի յիշատակը մի անդամ եւս ոգեկոչում են Տ. Կոմիտաս Եպիսկոպոսը, Տ. Յովհաննէս Քհն. Մարտքեանը, յանուն Գերազոյն Հոգեւոր Խորհրդի՝ Մարդի Մելիքսեթեանը, Հոգեւոր ճեմարանի դասախոսներ Գրիգոր Գիւլեանն ու Մամուէլ Ամեթոսեանը:


Վերջում, օրուայ տիսուր արարողութիւնները Եղբափակելուց յետոյ, Տ. Կոմիտաս Սրբազնը Հնորհակալութիւն է յայտնում բոլոր ներկաներին, որ յարդեցին հանգուցեալ Սրբազնի յիշատակը՝ Եկան բաժանելու Մայր Աթոռի վիշտն ու մեծ կորուստը:

Տ. Կոմիտաս Սրբազնը բարեմաղթութիւններ է կատարում Հայոց Հայրապետի կենաց արեւշատութեան եւ Մայր Աթոռի անսասանութեան ու պայծառութեան համար:

Տ. Հայկազուն Արքեպիսկոպոսի մահուան տիսուր առիթով, յանուն Վեհափառ Հայրապետի, ցաւակցական հեռազբեր են ստացւում, խորունկ վշտով եւ մխիթարութեան Եղբայրական ջերմ զգացումներով, Մեծի Տանն Կիլիկիոյ Տ. Խորէն Ա. Կաթողիկոսից, Երուսալէմի Հայոց Տ. Եղիչէ Պատրիարքից, Կ. Պոլսի Հայոց Տ. Շնորհք Պատրիարքից, թեմակալ բոլոր առաջնորդներից, Հովուութիւններից, ազգային-եկեղեցական մարմիններից, ինչպէս նաև քոյր Եկեղեցիներից և այլ բազում անձնաւորութիւններից:

Հայոց Հայրապետի անունով ցաւակցական հեռազբեր էին ուղարկել նաև ՀՍՍՀ Մինիստրների սովետին առնմեր Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախազահ Ա. Գասպարեանը, Սփիւրքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէի նախազահ Վ. Համազասպեանը, Խաղաղութեան պաշտպանութեան հանրապետական կոմիտէի նախազահ Գրիգոր Տէր Գրիգորեանը, Ա. Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի տնօրէն Պրոֆ. Լ. Խաչիկեանը եւ բազում այլ անձնաւորութիւններ:

Խոր աղօթք Տ. Հայկազուն Արքեպիսկոպոսի նուիրական յիշատակին:



## ՅՈՒՆԵՐ ՀԱՅԿԱՁՈՒՆ ՄՐԲԱՁԱՆԵՆ

1972 Յունուար երեք, չարաբաստիկ թուական :

Նոր տարուան շնորհաւորութիւնները աւարտած, ուշ ժամին կը հասնիմ էջմիածին : Կը բարձրանամ սենեակս, կը միացնեմ ձայնասփիւռը եւ կը թաղուիմ ընթերցումի մէջ : Կէս զիշեր չեղած կը մտնեմ անկողին եւ անօթ-ջապէս կը քնանամ, օրուան յոդութիւններէն ուժապատ :

Անհանդիսա վիճակի մէջ կ'արթննամ եւ կը պատրաստուիմ եկեղեցի երթալ առաւօտեան ժամերգութեան, երբ անակնկալօրէն կը հնչէ հեռախօսի զանգը :

— Այս, ո՞վ է :

— Հայր սուրբ, ես եմ, Սաղոն (Վանքի դարպասի պահակը) :

— Բարի լոյս, Սաղոյ :

— Ի՞նչ բարի լոյս, Հայր սուրբ, տակաւին կէս զիշեր է :

Ժամացոյցիս կը նայիմ, իրապէս տակաւին ժամը մէկուկէս է : Ակընթարթի մէջ վատ խորհուրդներ կը պատեն քնատ ուղեղս ու կը չարունակեն հեռախօսի խօսակցութիւնը :

— Խեր է, Սաղոյ, ի՞նչ կայ :

— Հայր սուրբ... կեանքը քեզի... Սրբազանը վախճանե...

— Ո՞ր սըր... բա... զա... նը

— Հայ... կա... զուն... Սըր... բազանը :

Պահ մը կը մնամ անշարժ, եւ հաղիւ քանի մը վայրկեան ետք կ'անդրագառնամ զոյժին ծանրութեան : Անմիջապէս հագուելով խենթի նման կը դիմեմ Հայկազուն Սրբազանի սենեակը : Հոն, Սրբազանի սնաբին մօտ կը զբանեմ ազգիս Վեհափառ Հայրապետը՝ յուղուած եւ ընկճուած վիճակի մէջ : Մօտենալով Հայրապետին Ս. Աջը կը համբուրեմ, եւ ապա կը չանամ արցունքներու եւ վշտի ընդմէջն «Հողոց» մը արտասանել հանդուցեալի անշնչացած մարմնոյն առաջ :

Սուրբ եւ վիշտը մեծ էր Ս. էջմիածնի համար՝ Հայկազուն Սրբազանի վաղաժամ վախճանով : Յունուար չորսը տիսուր ուխտազնացութեան օր մը դարձաւ . ամէն մարդ կը փութար դէպի հանդուցեալ Սրբազանի սենեակը՝ վերջին հրաժեշտը տալու :

Թաղումը տեղի ունեցաւ Յունուար եօթին, շատ հանդիսաւոր կերպով, մասնակցութեամբ Վեհափառ Հայրապետին, միարանութեան եւ հոծ բազմութեան մը :

\* \* \*

Ցիշողութիւնս զիս կը փոխադրէ դէպի պատանեկութեանս օրերը, երբ Երուսաղէմի ժամանդաւորաց Վարժարանի նորեկ ուսանող էի : Որքա՞ն հաձելի էր լսել Հայկազուն Սրբազանի անունը հին ուսանողներէ, օրոնց տեսուշը եղած էր տարիներ սուսած : Երկար պահէր լուս նախանձով կ'ունինդրէի Սրբազանի անուան քաղցր յիշատակութիւնը, անոր զովքը՝ որ կը հիւսուէր ուսանողներու կողմէ . ուղղակի երանի կու տայի այն աշակերտներուն, ո-

բոնք առիթն ու պատեհութիւնը ունեցած էին վայելելու Արբագանի տեսչութեան քաղցր և երանելի օրերը :

Առաջին անգամ 1963ի Հոկտեմբերին պատեհութիւնը ունեցայ Հայկագուն Արբագանը տեսնելու, երբ մաս կը կազմէր վեհափառ Հայրագետի շրթախումբին՝ Երուսաղէմ այցելութեան առթիւ : Արբագանի ներկայութիւնը վայելեցինք շատ կարճ ժամանակ մը և աւելին՝ պաշտօնական առիթներով միայն :

Երկրորդ անգամ Արբագանը տեսայ 1970ի աշնան, երբ խումբ մը բարձրաստիճան հոգեւորականներու հետ Երուսաղէմ եկած էր, մասնակցելու Հայաստանեայց Եկեղեցի ժամակարգութիւնը բարեփոխելու ժողովներուն, որոնց կը նախազահէր Ամեն. Տ. Եղիշէ Արբագան Պատրիարքը : Այդ ժողովներուն արգիւնքը Եղող բարեփոխութիւնները մը բենապրելու և բազմազրելու պաշտօնը ինձի յանձնուած էր, և այդ ձեւով աւելի սերտ յարաբերութեան մտայ Արբագանին հետ ամէն օր առիթը ունէի տեսնելու զինք :

Օր մը, երբ Մատևնագարանի սենեակիս մէջ մեքենադրութեամբ ըլլ-բաղած էի, Արբագանը քաղցր ժպիսը գէմքին ներս մտաւ և Հարցուց .

— Աղան Հայր սուրբ, կրնա՞մ յուսալ որ մինչեւ մեկնումս որոշ մաս մը ամբողջացուցած կ'ըլլաս :

— Անհոգ Եղիք, Արբագան, կարելիս կ'ընեմ որպէսզի Զեղ զոհ ձգեմ :

— Ապրի՞ս տղաս : Երբ Ա. կ'ջմիածին վերադառնամ և հետա ժամակարգական բարեկարգութիւնն մաս մը ըլլայ, վստահ եղիր որ Վեհափառ Հայրագետը շատ դոհ և ուրախ պիտի ըլլայ :

Աղան շարունակելով իր զրոյցը, սկսաւ կատակել .

— Երբ ամբողջ աշխատանքը վերջացնես, վեհափառ Հայրագետէն կը խնդրենք որպէսզի զնահատանքի կոնդակ մը դրէի քեզի : Յետոյ, ամենէն կարեւորը, երբ տպագրութիւնը սկսի, անպայման ճակատը քու անունդ պիտի զետեղնք . . . :

Ժողովները վերջ դառն և մասնակիցները սկսան մեկնի իրենց պաշտօնատեղիները : Խոստումս կատարած էի, բարեփոխութիւններու նախադիմէն անհրաժեշտ մասը իր հետ առած, Հայկագուն Արբագան կը վերադառնար Ա. կ'ջմիածին :

Ճամբարյ ելլելու առաւտուն, Տատուրեան յիսուն սաներ երկու յարք կազմած, մանկական ուրախ ու դուռը բացազանչութիւններով Արբագանը առաջնորդեցին վանքի աւագ դարպանը : Ահա այս էր մանուկներուն չնորհաւելական արտայայտութիւններին մին՝ Արբագանին իրենց նուիրած զեղեցիկ վերնաշապիկներուն փոխարէն :

\* \* \*

Անցաւ ամբողջ տարի մը : 1971ի Սեպտեմբերին Հայաստան զրկուեցայ վանական իշխանութեան կողմէ, Երեւանի Պետական Համալսարանէն ներս ուսումն շարունակելու : Ամէն մէկ Երուսաղէմացի բան մը ունէր ըսելիք Հայկագուն Արբագանին :

Հասայ Հայաստան : Բնակութեան վայրս Եղաւ Ա. կ'ջմիածնի վանքը :

Տարիներու երազանքս եւ իղձս իրականացած էր : Կենդանի աչքերով տեսայ Ա. կ'ջմիածինը, տեսայ Վեհափառ Հայրագետը, և աւելի մօտ Եղայ բոլորին սիրելի եւ բոլորին Հայրը Եղող Հայկագուն Արբագանին : Ինձի Համար այս նոր միջավայրին մէջ ուշադրաւ էր տեսնել թէ Արբագանը հո՛ս ալ սիրուած ու յարգուած էր այնպէս՝ ինչպէս Երուսաղէմի մէջ :

Առաջին օրերէն խոկ մհր յարաբերութիւնները եղան շատ մօտիկ : Գլուխէ ամէն օր , առանց բացառութեան , կէսօրուան մօտ , համալսարան երթարէ քիչ առաջ կը հանդիպէի Սրբազնին . ուղղակի պահանջք դարձած էր այդ ինձ համար : Կէս ժամուան հանդիպումը կ'ըլլար ուրախ ու զուարթ , կատակներով լեցուն ու կը վերջանար զաւարթ մը սուրբով : Հոգի նման անցան չորս ամիսներ , որոնց ընթացքին ճշմարիտ հայր մը եղաւ ան ինձի : Իր խօսքը պատղամ էր ինձի համար :

Վերջին եւ քաղցր յիշատակներէս մին է Նոյեմբեր չորսը , երբ Օշականի Ս . Մեսրոպ Մաշտոց եկեղեցին մէջ ինձի վարդապետական չորս տատիշաններ չնորհեց , շատ զգացուած ձեւով քարոզ մը խօսեցաւ , և յուղեց բոլոր ներկաները : Հոն էր որ իր հայրական անկեղծ ու ջերմ համբոյրը դւրումնեց ճակոփիս , ըսելով .

— Տղա՛ս , արեղայական ձեռնադրութեանդ ժամանակ սոտիթը չունեցայ հանդիսաւոր կերպով համբուրելու միւսոնած ճակատգ . այս համբոյրը ընդունէ անոր փոխարէն :

Յիշողութեանս մէջ շատ թարմ են դէսպէր , որոնց թւումը կարող է հատոր մը լեցնել : Սակայն յատկանշական էր իր վերջին տասը օրերու հոգեվիճակը , երբ յաճախ կը կրկնէր .

— Տղա՛ս , կեանքիս ապրելակերպիս լաւ հետեւէ՛ , որովհետեւ զիտեմ , երբ Երուսաղէմ երթան , մարդիկ քեզ պիտի ըրջապատեն եւ մանրամասն հարցումներ պիտի տան իմ մասիս . ահա այդ պարագային , դուն ըսելիքներ կ'ունենաս :

\* \* \*

### Իրազէս ունեցայ . . . :

Մարդիկ Երուսաղէմի մէջ զիս բարեւելէ անմիջապէս ետք , սիրելի Սրբազն , Զե՞զ հարցուցին , եւ ես պատմեցի՛ արցունքը զսպած սրտիս խորը :

Գացի եւ տեսայ , ու Զեզ կը վստահեցնեմ , սիրելի՛ Հայկազուն Սըրբազն , որ Զեր քաղցր յիշատակը յաւէտ անմոռաց պիտի մնայ Սիրոնի Հայ բարձունքին վրայ բոլոր աղնիւ սրտերու մէջ , անոնց մօտ՝ որոնք օր մը եղան Զեր ընկերները , բարեկամները , որործակիցներն ու սաները :

Հողը թեթեւ զայ ու յիշատակդ ալ պայծառ մնայ , սիրելի ու անմոռանալի Հայկազուն Սրբազն :

**ԱՂԱՆ ՎՐԴ . ՊԱԼԻԶԵԱՆ**

Ս . Էջմիածին

5 Փետրուար 1972

## Ս. ԳՐԱԿԱՆ

### ՅԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Պօղոս տրանում խոհերէ աքցանուած, Բերայէն կորնթոս մեկնեցաւ: Աթէնքի անյաջուզութիւնը խոր բեկումով կը լեցնէր իր հոգին, ինքդինքնին իմաստուն կարծող աթենացիները տակաւին շատ հեռու էին ճշմարտութենէն: Այս մատածումք տակաւ կը թանձրանար իր մէջ և կը փոսուէր իր հոգիի գաշտին վրայ: Ամէն ինչ կը պղտիկնար իր աչքին, վերածելու զինքը հարցումի մը, հեւքի մը, կէտի մը, նման կայծակէն փշրուող լերան:

Աթէնքի իմաստասէրները իմաստութիւնը իրենց շուք ըրած, ամէն բան զիտնալ կը կարծին: Գիտուններուն խոշրնդուր, կը խորհէր ան, իրենց զիտութիւնն էր: Խնդիրնքը ամէնազէտ կարծող մարդը կինծուս ամրարհաւած մըն է, ուրիշները մերժելու և արհամարհելու հեշտախոտէն բնուուած: Մեռիայի թագաւորութեան մէջ մտնել կարենալու համար պկտք կը հրաժարի իր զիտածէն եւ անցեալէն, ինչպէս ըրած էր ինքը: Անկաշկանդ միտքն ու զինա սիրուր միտյն կը բնային ընդունիլ ցոլքերն յայտնութեան: Աթէնքի իմաստասէրները զինուած բնագանցական ծերածուու ճամարտակութիւններով, չէին կրնար զպալ թէ զերագոյն ճշմարտութեան ձայնն էր որ կը հնչէր իրենց ականջներուն: Իրենց չորհուած էր պատեհութիւնը տեսնելու ճշմարտութեան զէմքը, որ պիտի այլակերպէր զիրենք՝ նոր մարդ մը յօրինելով իրենցմէ, բայց իրենք չէին զգացած:

Հեթանոսութիւնն ու քրիստոնէութիւնը այլեւո չէին կրնար հաշտուիլ իրարու հետ և հասկնար զիրար, կը խորհէր առաքեալը, նուրուն մէկ անկիւնը կծկտած: Նոր աշխարհը, նոր թուականը եւ նոր քաղաքակրթութիւնը կ'սկսէր Մեսոփոյով: Ինչ որ եղած էր իրմէ առաջ կարելի էր փնտաել ու զիտնալ, բայց

նոր աշխարհին չէր պատկաներ: Պօղոս այս մտածումներէն տարուած, չզգաց թէ Կորընթոսի նաւահանդիսար հասած էր: Նաւը զարձաւ ինքն իր վրայ ճոնչելով եւ նետեց իր խարիսխը, մինչ մանրիկ ալիքները չուրջանակի կը ծփային, զարնուելով նաւի դոլո կողերուն:

Կորնթոսի նաւահանդիսար տարրեր էր Աթէնքի նաւակայքէն, եռուզեռը մէծ էր հոս, եւ շատ էր թիւը նաւերու, որոնք կուզային կայսրութեան բոլոր անկիւններէն: Իրբեւ վաճառաշահ քաղաք Կորնթոսը զուռն էր ասիսկան երկիրներու և լատալիոյ: Նաւերը որոնք լեցուած կը մտնէին իր ծոցը, կը րերէին ցորեն, զինի, համեմներ, զինքեր եւ ոմէն տեսակ ներկեր՝ Փիւնիկէն, Եգիպտոսէն, Կապագովկիայէն եւ Պամփիլիայէն:

Հին եւ անուանի Կորնթոսէն, որ իր ծաղկամի շրջանը ունեցաւ Յոյն բանականներու որով, ոչինչ մեացած էր: 146ին Հռոմէացիները կործանած էին զայն: Հիային հին տաճարները, արուեստի յուշարձանները որոնք իր փառքը կը կոթողէին: Յուլիսու և Օդոսոսու կայսրերը ձեռնարկած էին քաղաքի վերակառուցման, զայն կույարութեան տուրեւածի կեղրուն մը ընելու մտաղբութեամբ, փոխան Աթէնքի: Քաղաքը զուրկ էր որոշ նը կարագրէ, հասարակաց լեզուէ և մշակույթէ, ինչպէս նաև աւանդութենէ: Խառնարան մըն էր ցեղերու, լեզուներու և կրօնքներու: Արևելին ու արեւմուտքը եղրայրօրէն զիրար կ'ողջունէին հոս: Ափրոտիդի պաշտամունքը իր ամէնէն մոլի հեշտասիրութեամբ կը ծաղկէր, վերածելով քաղաքը անրարայութեան հաշակաւոր կայքի մը: Ժամանակին այս թերակղին կը կոչուէր «Ծովերու Կամուրջ», որովհետեւ նաւերը որոնք Հռոմէի կը ըերէ-

ին արեւելքի հարստութեան բարիքները, կորիթոսէն կ'անցնէին: Քաղաքը նշանաւոր էր մանաւանդ իր պրոնզի ճարտարարուեստով, որ իր նմանը չունէր ամբողջ կայսրութեան մէջ: Երուսաղէմի տաճարին հոչակաւոր պլորոնզէ զոյլ գուռներն անդամ կորնթոսի մէջ չինուած էին:

Կորնթոսի հրէական գաղութին մէջ, Ակեւզաս եւ իր կինը Պրիօկիզա, Գլուխոսի հարածանքին պատճառով Հոռվմէն հոս առաստանած, ունէին որոշ զիրք եւ ազդեցութիւն: Անոնք իրենց հետ բերած էին վրանագործութեան արհեստն ու Մեսիայի հաւատքը: Այս բարեպաշտ զոյլին շուրջ կազմուած համայնքը տարրերը չէր հրէականէն: Բոլորը միասին կ'աղօթէին նորաշէն սինակոկին մէջ, կ'օղնէին իրարու եւ զօրավիր կը հանդիսանային նորեկներուն՝ որոնց թիւը օրէ օր կը շատնար: Ուրբաթ իրիկուները կը հաւաքուէին Պրիսկիզայի փոքրիկ բնակարանը, կը վառէին աւանդական լապտերները, սաղմուներ կ'երդէին եւ կը պատմէին Մեսիայի մասին, Երուսաղէմէն եկող այցելուներէն լրած: Թէ՛ հանդիպման եւ թէ հրաժեշտի պահերուն կ'ողջունէին զիրար սիրոյ եւ խաղաղութեան համբոյրով: Այս էր վիճակը Հրեայ համայնքին երբ Պօղոս Կորնթոս կուզար:

Առաքեալը տակաւին կանքրա եղած ատեն, լսուծ էր վրանագործ ամոլի մասին, ուրախ որ հանդիպումը պիտի կրնար ընել իրեն արհեստակից այս զոյլին հետ: Առաջին շփումով Պօղոս զգաց որ իրեններու հետ է: Երջանիկ էին նոյնակս Ակեւզաս եւ Պրիսկիզա, որ առաքեալը կ'ընդունէր հրաւէրը իրենց խոնարհ յարկին ներքեւ ապրելու: Պօղոս սկսաւ աշխատիլ այս զոյլին հետ, իրենց գործատեղին մէջ, առանց մոռնալու իր առաքելական զործը: Հանգստեան ժամերուն իր շուրջը խմբուած երկսեռ գործաւորներուն կը խօսէր իր անցեալէն, իրեն երեւցող Մեսիայէն: «Այս աշքերս տեսան զինքը Դամասկոսի ճամբուն վրայ եւ ականջներս լսեցին իր ճայնը որ ստիպեց զիս իր Աւետարանը քարոզելու աշխարհին: Երկինքներու եւ երկրի տէրը, Մեսիան, իր լոյսերով եւ մարմնով դպաւ ինձի: Զեայ ոյժ մը երկնքի բարձունք-

ներուն եւ երկրի վրայ, որ կարենայ արդիլել զիս քարոզելու զինքը փրկութեան կարօտ եւ ծարաւ հողիներուն»:

Ունկնդիրներէն ոմանք կ'ուղէին զդացնել Պօղոսի որ իր քարոզութեան պատճառաւ նոր փոթորիկ մը կրնար պայթիլ, հետեւարար լաւագոյն էր զգոյլ ըլլալ եւ սպասել:

«Աստուծոյ խօսքը չէ կրնար հերքուիլ, կը պատասխանէր առաքեալը, ան զրան առջեւ կեցող մուրացկանը չէ և ընդունելութեան սպասող: Տիրոջ խօսքը նման է փոթորիկին, որմէ կարելի չէ խուսափիլ, իր լոյսը կը հետեւի մեղի, տալու իր փրկարար հարուածը: Զէք կրնար ծածկել ինքինքնիդր: Աստուծմէ, ինչպէս Յովնան չկրցաւ ընել նոյնիսկ կէտ ձուելի փորին խորը: Իւրաքանչիւր մարդու կեանքին մէջ կուզայ օրը երր երկնքը ինքնարերարար կը բացուի, ցոյց տալու համար իրեն Աստուծոյ զէմքը: Այդ վայրիկանին է որ կ'ոկսի մարդուն փրկութիւնը»:

Շարաթ օր մը, սինակոկի հաւաքոյթին, Գրքի ընթերցումէն յետոյ, Պօղոս արտօնութիւն ուղղեց խօսելու: Իր ունկնդիրները Հըրեաներ էին եւ իր խօսքը ուղղուած էր անոնց: Ամբողջ քարոզը Մեսիայի մասին էր, Անոր՝ որ Հըրեաններուն եկած էր Յիսուսի անձին մէջ, իրեւեւ փրկիչը Հըրեայ ժողովուրդին եւ մարդկութեան:

«Մեսիան նոր Աղամն է, որուն մասին խօսած է Դանիէլ մարդարէն, որ պիտի զար ամպերու վրայէն՝ հիմնելու իր հողեւոր թագաւորութիւնը այս աշխարհի վրայ: Աստուծած աշխարհ դրկեց զայն մարդկային մարմնով, իր արիւնով փրկելու մարդը աղամական մեղքէն: Այդ արիւնը հոսեցաւ խօսչին վրայ եւ սուրբ երկրի հողին մէջ եւ մաքրեց մարդկութիւնը իր մեղքերէն: Մեսիայի չարչարանքներն ու մահը նախաձայնուած էին դարեր առաջ: Ան անդրանիկ յարուցեալ եղաւ մեռներէն, իրեւեւ գերազոյն օրինակը մեղի, ապա վերացաւ երկինք, բաղմելու իր Հօր աջ կողմը, հոն դնելու համար իր յաւիտենական աթոռը բոլոր անցաւոր եւ ըստուերակերպ իշխանութիւններէն վեր: Մօտ է իր վերադարձը, համաձայն իր խոստումին: Մեսիան լրումն է Օրէնքին եւ զերազոյն

խոստումը իսրայէլին եւ բովանդակ մարդկութեան: Օրէնքով կարելի չէ արգարանալ, ոչ ալ թրփառութեամբ, այլ միայն Յիսուս Քրիստոսով: Օրէնքը կ'ենթաղրէ՝ իրմէ առաջ եւ իր մօտ չարփն գերիշխանութիւնը, բնազդին գերակայութիւնը: Ամէն պատուիրան իր բնկումը ունի և ամէն կանոն՝ հակառակ զործադրութիւնը: Հին Օրէնքը անբաւական թումբ մըն է, ամբողջութիւն մը իրաւախոհութեանց եւ կէս միջոցներու, սովորութեան եւ արզարութեան միջեւ, ինչպէս նաև խառերախ անսասունին եւ աստուածային կազակագրին: Օրէնքը այսօր ամէնէն շատ անտեսուածն է, գորաւորները խոյս կուտան անկէ, չարերը կ'անտեսեն զայն եւ տըկարները կը նենդեն, պաշտպանելով իրենց տկարութիւնը: Եթէ յարդուէր իսկ ամէնքէն, պիտի չբաւէր ամէն օր և ասցող ու շատցող չարութեան: Յիսուսով կը բացուի նոր Օրէնքը, իրմով կ'սկսի նոր ցեղը, վերանորոգումն ու վերձուլումը մարդուն: Այլ Մեսիային հետ է, հակառակ է հին մարդուն եւ զայն այլեւս առաջնորդելու անկարող օրէնքին: Բոլոր մնացածը մոխիր է եւ շատախօսութիւնը:

Ունկնդիրները խորունկ տպաւորութեան տակ էին, անոնք կը յաէին կարծես առաքեալի ձայնին մէջն արծագանդները իսրայէլի եղած խոստումին եւ յօյսին: Լոյսի կայծեր եւ ուրախութեան աղքիւրներ կը բացուէին բոլորի աչքերուն եւ սիրտերուն խորը: Առաջին անդամ ըլլալով կ'զգային լուրջ բանի մը դոյտութիւնը կեանքին մէջ, եւ կը տեսնէին կարծես աստուածային ձեռքի մը կարկառութը, թաքնուած զիշերուան ետին՝ լի հեռաւոր աստղերով:

Այս քարոզէն յետոյ, սինակոկի վերակացուն կրիստոս, որ քարի հաւատացեալ մըն էր, չբաւէրեց Պօղոսը իր տունը եւ մկրտուեցաւ ամբողջ ընտանիքով: Կրիստոս առաջին քրիստոնեան կղաւ Կորնթոսի մէջ առաքեալէն շահուած: Երկրորդ զարձողը եղաւ ըՍտեփանոս անունով մեծահարուստ մը, որ ընդունեց մկրտութիւնը իր ընտանիքին եւ բոլոր զերիներուն հետ միասին:

Այդ օրերուն Կորնթոս եկան Շիդան եւ

Պօղոսի սիրեցեալ հոգեզպաւակը Տիմոթէոս, առաքելալին բերելով սրտապնդիչ լուրեր Թեսաղոնիկէէն եւ Տերիայէն, ինչպէս նաև ողջոյններ բժիշկ Ղուկասէն՝ որ իրեն այնքան օգտակար եղած էր Մակեդոնիոյ մէջ: Պօղոս երջանիկ էր, Աստուծոյ զործը՝ որուն բացած էր իր բովանդակ կեանքը, լաւ ձամբում մէջ էր եւ այս պարագան կը լեցնէր իր սիրտը բերկրանքով եւ աչքերը՝ արցունքներով: Այժմը կ'զգար թէ ողեղէն մթնոլորտի մը մէջ էր, եւ մօտ՝ բացուղ դուռներուն: Այդ մըթնուրուը կ'ողողդէր սիրտերը անոնց՝ որոնք իրենց ընկերին, որոնք սովորութիւն ըրած էին կենալու բարձունքներուն վրայ, ուր հոգին կը նուաճէ առօրեան եւ ուրիշ կը տեսնէ որ ամէն արարք, ամէն խորհուրդ կապուած է անվրէպ մեծ եւ անմահ կեանքի մը:

Կորնթոսի մէջ Պօղոս նոր քայլ մը առաւ, որ մինչեւ այն ատեն թոյլ չէր տուած ինքը զինքին: Բաժնուեցաւ սինակոկէն եւ Տիտոս Յուստոսի տանը մէջ, որ աստուածավախ հեթանոս մըն էր եւ մնայուն յաճախորդը սինակոկի, բացաւ իր ժողովատեղին: Նոր բացուած սինակոկի յաճախորդներուն մէջ կային նաև Հրեաներ: Պօղոս թոյլատու ուղած էր ըլլալ այս մերջններուն, խուսափելու համար պետութեան հետապնդումէն: Կորընթոսի մէջ Հրեաներու բուռն ընդդիմութիւնը ստիպած էր առաքեալին առնելու այս քայլը: Օրէնքին անբաւականութեան դէմ իր արտօս յախութիւնները, Մեսիայի՝ քաւիշի եւ արդարաբի հանդամանքը, որ նոր նկարագիր մը կուտար Յիսուսի փրկագործութեան խորհուրդին, մտածումը թէ միայն արզարը կըրնար հատուցանել անարդարութեան համար, թէ միայն կատարեալը կրնար սրբագրել տըկարութիւնը մարդոց, թէ միայն Աստուծ իր անհուն ներողամտութեամբ կրնար քաւել մեղքը մարդերուն, չէր խօսեր Հրեաներու սրտին: Աւանդապահ Հրեան երկաթեայ թելերով կապուած էր իր անցեալին, Օրէնքի տառին, գդուար էր փոխել զայն: Պօղոս գիտէր ասիկա, իր առաքելութեան սկզբնաւորութիւնէն իրազեկ էր այս իրողութեան, բայց Հրեայի խղճմտանքը ցարդ թոյլ չէր

տուած իրեն իր կապը վերջնականօրէն խղելու : Բաներ կան որ շատ յաճախ մեզ մեր ներսէն կը դրգեն, բայց կը վախնանք ընթացք տալու անոնց : Յաճախ կ'արդարացնենք որդի վախիրը եւ մաս չունեցող պատճառներու կը բեղոցնենք մեր չքմեղանքը : Ազգի խայթ ըսուածը ուրիշ բան չէ եթէ ոչ փխրուն եղելութեան մը պողպատ սրաքի վերածումը մեր դիտակցութեան հնոցին մէջ, կորստեան ըրխումներու զինով :

Նոր բացուած ժողովատեղին անկախ էր Հինէն, և Կրիստոս, Նախկին սինակոկին զըլիաւորը, վարիչն էր այժմ նոր բացուած ժողովասրահին : Պօղոս սկսաւ քարոզել թէ փրկութիւնը հաւատքով է և ոչ զործով : «Մեր զործերը ճիշդ է թէ մարմինն ու արիւնը կը կազմեն հաւատքին, սակայն հաւատքը գերիվեր է զործէն : Բարեգործութիւն, ողորմութիւն, աղքատներու, որբերու եւ այրիներու խնամք աղնիւ արարքներ են, սակայն առանց հաւատքի լոյսին եւ ճերմութեան ոչինչ կը նան պտղաբերել : Գործը հաւատքին պտուղն է եւ պտուղը աւելի չէ ծառէն : Առանց Աստուծոյ օժանդակութեան եւ ծրի չնորհին, կարելի չէ փրկութիւնը, որովհետեւ հաւատալը ուրիշ բան չէ բայց կարկառել մեր հոգին Աստուծոյ, անկէ ընդունելու ձրի չնորհը փրկութեան : Աստուծ հաւատոյ հայր Արքահամին խոստացաւ թէ իր սերունդը պիտի օրհնուի բոլոր ազգերուն մէջ եւ հակառակ իր յառաջացած տարիքին պիտի բախտաւորուի արու զաւակով մը : Տարիները ճերմրկցուցին իր մազերը եւ լեցուցին զինք անձուկով եւ տաղնապներով, բայց չկրցան խլել իր հաւատքը : Ո՞չ հոսող ժամանակը եւ ոչ ալ իր ճերմակ մազերը, որոնք իրեն ըսել կ'ուզէին թէ երազելու ժամանակը անցած է այլ եւս, չին կրցած տկարայնել իր աննուաճելի յոյսը : Եւ երբ զաւակ մը ունենալու իրեն տրուած խոստումը իրականացաւ, Աստուծ փորձել ուղեց այս հաւատաւոր ծերունին, հրամայելով իրեն որ զոհէ իր ապաղայ յոյշ սին ծաղիկը՝ իր միակ զաւակը : Հակառակ այս բոլորին, Արքահամ չկորսնցուց իր հաւատքը : Աղէտներ իրենց ահուելի հարուածներով չկրցան խորտակել հաւատքի այս աս-

ովեար : Անիկա զօտեմարտեցաւ Աստուծոյ հետ եւ շահեցաւ յաղթանակը, իսահակի իրեն վերադարձուելովը : Արքահամի հաւատքին ոյժն ու զեղեցկութիւնը այնքան կատարեալ էին, որ չէին կրնար ճանչնալ ամօթը կատարինաւ Աստուծոյ նայուածքէն : Ան վեր կը մնայ մեր անձնական փորձառութիւններէն եւ անոր նմանելու պատուէրը կը զառնայ խորհուրդ մը՝ որուն շատ զժուար է հասնիլ : Հերոսները կրնան յաղթահարուի ողբերգութիւններէն, բայց ոչ հաւատքի մարդերը, որոնք կրնան հաւատաւ անկարելի կարելիին մնալ հաւատաւ իրենց խոստումին մէջ :

Հին Օրէնքին անձնուէր Հրեաներու ականցին շատ բնական է որ տարօրինակ պիտի հնչին այս ըսուածները : Ոչ ոք յարձակած է հին ըմբռնումներու դէմ — որոնք զօրացած են ընկերային սովորութիւններով եւ թանկարգին եղած են հին յիշատակներով, առանց ընդհարելու գօրաւոր ընդդիմութեան : Բոլոր յեղաշրջաններու հեղինակները առարկայ եղած են հալածանքի եւ յաճախ մահուան : Պօղոսի արտայայտութիւնները չէին հաշտուեր Հրեաներու ժառանգական վարդապետութեան հետ, ինչպէս ցորենի հատիկները կը միանան ուրիշ ցորենի հատիկներու :

Տաժանագին զրադումներուն մէջ, Պօղոս շմոցաւ Թեսաղոնիկէի, Փիլիպէի եւ Եփեսոսի իր հաստատած քրիստոնէական համայնքները, որոնք իր հոգիին զաւակները կը նկատէր : Ինքը հեռու էր իրենցմէ, սակայն կրնար իրենց հասնիլ իր թուղթերով, հրահանդելու զիրենք իրենց հաւատքին մէջ եւ զզուշացնելու աշխարհի չարիքներէն՝ որոնք որսորդներու նման յաճախ մեր շուրջը կը զառնան : Առաքելական այս թուղթերը մէշատակառաններն եղան իր փոթորկու կեանքին, արձագանզները իր ճշացող հողիին, հայելիները իր ներքին պայքարներուն, մը տահողութիւններուն, զայրոյթին եւ խաղաղութեան համբոյրներուն : Հոն տողուած իր զզացուցները, փափաքները, կարօտները՝ զեղեցիկ իրազործումներն են իր բնութեան, ինչպէս նաև ախուր շուրքերը իր հրէական հողիին : Պօղոսի այս թուղթերը պիտի մնային ոչ միայն իրենց թանկագին յիշատակա-

բանները իր առաքելական գործին, սփռելով իրենց լոյսը նախկին Եկեղեցիի կեանքին վը- րայ, այլ անոնցմավ հիմք կը դրուէր քրիո- առնչական զրականութեան:

Հակառակ յարուցուած բոլոր զժուարու- թիւններուն, առաքեալր ինքզինք ամէնէն եր- ջանիկ մշակը կը նկատէ իր գործին: Բարե- րաստիկ կամ Հատացնող պարագաներու մէ- ջէն միշտ կը լսուի ուրախութեան չեշտը: «Ուրախ եղէք Տիրոջմավ ամէն տեղ եւ ամէն պարագայի» կը թէլագրէ, «Հոգարա եղէք մանաւանդ երը Տիրոջ անուան համար ար- ժանի կ'ըլլաք անարգուելու»: Առաքեալի բերկութեան պատճառը կը համապատաս- խանէ տիեզերական այն օրէնքին, թէ ամէնէն երջանիկ մարգիկը անոնք են, որոնք ամէնէն շատ բան կ'ընեն ուրիշներու համար:

Միւս կողմէ պէտք չէ մոռնալ որ Պօղոս ուրասում մարդ մը եղաւ իր առաքելութեան չրջանին եւ ընտելացած տառապանքի: Սա- կայն ուրախութիւնն եւ տրտութիւնը իրա- րու օտար չեն, երկուքն ալ կը բիսին նրբաղ- դառութեան նոյն կարողութենէն, զոր հոգին կ'արտայայսէ Աստուծոյ եւ աշխարհի ներ- դորձութեամբ: Ովէկանոսը որ իր անուուն առածութեան եւ խորութեան մէջ ունի ա- հաւոր փոթորիկներ, ունի նաև հանդարտ պահէր: Հոն ուր մէծ փոթորիկներ կը չին- ուին, ճիշդ նոյն վայրին մէջ մէծ անդոր- բութիւններ կը տիրեն:

Կը թէլագրէ համբերութիւն բայց մանա- ւանդ քաջութիւն Քրիստոսով շահուած հա- ստացեալներուն: Խնդը ունէք այդ դիւցաղ- նութիւնը՝ անով դիմակաւելու խուժանին եւ կախաղանին: Իր բերած պատճամին բնու- թիւնը եւ գործելու կերպը սկիզբէն կը խոր- չեցինին իր սերունդէն աւանդապահ մար- դիկ: Եթէ անիկա իր հոգին վեր բռնած չըլ- լար մարդոց Երկիւղէն, պիտի չկրնար իրա- գործել իր առաքելութիւնը: Որքան քաջ, նոյնքան համեստ է ան: «Ես Պօղոս, կ'աղա- չեմ ձեզի Քրիստոսի հեղութեամբ եւ բարու- թեամբ» (Բ Կորնթ.): Մեծութեան առաջին նշանը անտարակոյս խոնարհութիւնն է: Ոչ այն զգացումը որով մարդը կը տարակուսի իր խոկ ուժերուն վրայ, այլ ճշմարիս ըմ-

բոնումը այն յարարերութեան՝ զոր կրնայ ըսել եւ կառարել, հակառակ յարուցուած արդելքներուն:

Բոլոր մէծ հոգիները ոչ միայն ունին հո- գիի իրենց սեփական կալուածը, այլ եւ զի- տակից են իրենց զերազանցութեան: Ոչ մէ- տյն ճիշդ կը տեսնեն, այլ եւ կ'զզան թէ ճըշ- մարտութիւնը իրենց կողմն է: Միւս կողմէ անպարազրելի հակագրութեամբ բոլոր այս մէծութիւնները զիտակցութիւնը ունին ի- րենց տկարութեան: Գիտեն թէ զիրենք ողե- ւորդ ուժը իրենց անձին մէջ չէ, այլ կը զոր- ծէ իրենց միջոցաւ: Իրենք փոխազդեալներն են իրենցմէ աւելի բարձր անձի մը՝ որ իրենց չնորհիւ կը գործէ: Բարերախտ են անոնք ո- րոնք կը խորհին, կը խօսին եւ կը գործեն համաձայն իրենց այս ներքին ձայնին:

Ինչպէս շարիքը՝ այնպէս ալ բարիքը եր- կար չեն կրնար տեսել այս աշխարհի լարծուն յատակին վրայ, որ մարդուն կեանքն է: Ա- ստաքային յաջող դործունէութիւնը նոր բաց- ուած ժողովատեղիին մէջ, կը կնճռուտէր Հրէից սիրտերը: Հին սինակոկի Հրեանե- րուն համար Պօղոսի այս արարքը դաւադրու- թեան հաւասար կը նկատուէր Մովկասական Օրէնքին զէմ: Հեթանոսներ այս կերպով կուգային ժառանգելու ինչ որ Հրէից իրա- ւունքն էր միայն, Աստուծոյ կողմէ խոս- ուացուած իրենց հայրերուն, անոնց արժա- նիքի, հաւատարմութեան եւ համբերատար տառապանքին իրեւ տրիսուր: Անոնց հա- մար Պօղոսը նոր հսաւ մըն էր, որ իրենց անդրանկութիւնը պնակ մը՝ ոսպազուրի կը ծախսէր:

51ի ամբան Կորնթոս կուզար նոր կառա- վարիչ մը, Պաղիսոս անունով, որ մէծ Եղ- բայրն էր սոսոյիշկեան խմաստաէր Սենեկա- յի: Նորեկը զարգացած եւ արդար անձնաւու- թիւնը մըն էր, յայտնի իրեւ պետական մարդ եւ հուսոր: Հրեաները կ'ուզէին օգոր- չիլ նոր կառավարիչի անփորձ եւ անտեղեակ հանգամանքէն, ամբաստաներու Պօղոսը որ Օրէնքին դուրս քարոզութիւններով կը թիւ- րէր մարդիկը:

Կառավարիչը լսելէ յետոյ եղած բողոքը, անտարբեր հեղնանքով մը ըսաւ. «Զեր ը-

սածները բառերէ անդին չեն անցնիր, իսկ բառերու վրայ կարելի չէ որոշում տալ» : Հրեաներ դայրացած դատարանին առջեւ ծեծեցին իրենց ժողովրդապետ Սոսթենէսը, որ իր թէ չէր կրցած իրենց բողոքը լու կերպով ներկայացնել դատաւորին : Գաղիս զիտելով այս տեսարանը կը զուտրճանար :

Պօղոս խորապէս աղդուեցաւ այս իրադարձութիւններէն : Պրիսկիզայի խոնարհ յարկին տակ նստած՝ կը մնար անխօս : Աշխարհը սև չուք մըն էր իրեն համար : Իր ամբողջ մարմինը կը մղկտար խայթող փուշերէ, որոնք կը տառապեցնէին զինք ամէն անգամ երբ իր գործը կը գժուարանար : Տիմոթէոս իր հոգեղաւակը, Կրիստոս եւ Պրիսկիզան ի զուր կը ջանային միոիթարել զինք : Պօղոս կը մնար անխօս, աչքերը սեւեռուն պատերէն անդին բաներուն որոնց իմաստը որոշ չէր իրեն այդ պահուն : Յետոյ յանկարծ ոտքի երաւ եւ դառնալով Տիմոթէոսին, խնդրեց որ զինք Սոսթենէսին առաջնորդէ, որ իր խոչտանդումէն վերջ անկողին կը մնար : Բոլորը դարմանքով լսեցին առաքեալի այս յայտարարութիւնը :

— Եկայ, ըստ Պօղոս, ցաւս յայտնելու եղածին համար եւ խնդրելու ներողամտութիւնդ : Քու խաղաղասէր հոդին ըրաւ իր կարելին, բայց ի զուր, իմաստութիւնը չկրցաւ յաղթել անմտութեան : Սակայն կը հաւատամթէ մարմինն տառապանքները անհրաժեշտ են հոդիի առողջութեանը համար : Ներէլ ինծի, ո՞վ իմ եղայրը, եթէ հմարտութեան հախանձախնդրութիւնը չափազանցութեան մը զեց զիս : Վէքքերը զոր ստացար քու ժողովուրդէդ, ինծի կը լիչեցնեն մեր Տիրով վէրքերը : Դուն քու արիւնովդ ընդունեցիր մը կրտութիւնը, հետեւարար ունէ մէկին տեղի մօտ ես Մեսիային : Տառապանքն ու խոշտան-

գումները բաժինն են բոլոր անոնց՝ որոնք մութերէն լոյսին կ'առաջնորդեն մոլորեալ հոգիները :

Սոսթենէս հաղիւ շարժելով իր անկողինին մէջ, հարցուց :

— Ի՞նչ կ'ուղէք ինձմէ :

— Իմ խողբանքս է որ ներողամիտ ըլլաք եղածին համար, մեր պարտքն է զօրացնել Հեթանոսներուն հաւատքը եւ առաջնորդել գանոնք իսրայէլի Աստուծոյն, Մեսիայի միջոցաւ :

Սոսթենէս երկար լուսթենէ մը յիսոյ ըստաւ :

— Օրհնեալ ըլլայ Աստուծոյ կամքը, որոնք խորհուրդները անթափանցելի են, բայց զործերը արգար :

Շարաթ օրը Պօղոս ժողովարանին մէջ զողզացող ձայնով խօսեցաւ տիսուր պատահարին համար, որ զիրենք մինչեւ դատարան տարած էր : «Պէտք է զիսնաք բոլորդ, թէ ձեր մարմինները տաճարներն են Աստուծոյ և Մեսիան հոն կը բնակի» : Բոլորի աչքերուն մէջ արցունքներ կային, առաքեալը իր վըշտին մէջ զօրացած կ'իշխէր բոլոր սիրտերուն : Երբ մեր առին ամօթէն ծանրացած իրենց զլուխները, տեսան զարմանքով որ Սոսթենէս, զեկավարը իրենց հակառակորդ սինակոկին, կեցած էր Պօղոսին քով : բոլորը իրենց շունչը բռնած կը նայէին այս տեսարանին, կարծես տեսիլքէ մը արթնցած :

— Միմիթարութինք Աստուծմով եւ ներենք իրարու, ըստ ան, ներկաներու հեծկլտուքներուն մէջ : Յետոյ մօտեցաւ Պօղոսին եւ անոնք համրուրուեցան իրարու հետ :

Այս օրէն սկսեալ վերացաւ բաժանումը Երկու սինակոկներուն միջեւ, եւ անոնք միասին շարունակեցին Աստուծոյ զործը, որուն արի եւ իմաստուն սերմնացանը կը հանդիպանար առաքեալը :

## ՖՐԵԺԵՐԻՔ ՄԱՔԼԵՐԸ

### ՆԱՄԱԿՆԵՐ ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆԻՆ

Ֆրեժերիք Մաքլերը (Frédéric Macler) Ֆրանսիացի ականաւոր և բազմերախտ հայագէտ է (վախճանուել է 1938ին): Հայ ժողովրդի պատմութեան, կրօնի, գրականութեան ու արաւետի տարբեր ճիշգերին վերաբերող յօդուածներով, զեկուցումներով և աշխատութիւններով՝ նամեն ծառայութիւն է մտաւցել հայոց իտութեան:

1905-1938 թուերին Փարիզի Արևելեան կենդանի լեզուների զպրոցում (Ecole des Langues orientales vivantes) հայագէտ Անթուան Մեյէի մահից յիտոյ դասաւանդելով Հայոց լեզու (գրաբար և աշխարհաբար), Հայոց պատմութիւն և Հայաստանի աշխարհագրութիւն, Մաքլերը պատրաստել է հայագէտներ: Մեյէի հետ, 1920 թուին, նա Փարիզում հիմնադրել է Հայագիտական ընկերութիւն (Société des Études Arméniennes) և Հայագիտական հանդէս (Revue des Études Arméniennes), որոնք գոյատեսեցին մինչև 1933 թուական<sup>2</sup>: Ֆրանսիայի լուսաւորութեան նախարարութեան լիազօրութեամբ այցելելով եւրոպական գրագարաններ ու գիւտաններ՝ նա հրապարակ է հանել Հայերիս առնչուազ պատմական հետաքրքրական տեղեկութիւններ, վեճերագրեր, ձեռագրերի նկարագրութիւններ և յիշատակարաններ, եւրոպայի հայկական գաղութների ժամանակագրութիւններ ևայլն: Նա գիտական ուղեարութիւն է կատարել նաև կամքիածին 1909 թուի Յուլիս-Հոկտեմբեր ամիսներին<sup>3</sup>:

Մաքլերը անօրինել և խմբագրել է La Voix de l'Arménie («Հայաստանի ձայնը») երկամսեայ պարբերականը: Նա եղել է ջերմ հայասէր: գիտանկանի հնարաւորութեան սահմաններում Հայերի կողքին պայքարել է նրանց իրաւունքների համար քաղաքական առարկելում:

Արևելեան լեզուների զպրոցի Հայոց լեզուի ամպիսնի մասին հրատարակած մի յօդուածում Անթուան Մեյէին գրել է, որ Ֆրանսիացի հայագէտները միշտ էլ եղել ան Հայ բանասէրների ու պատմաբանների աշակերտները, այսինքն՝ օգտուել են վերջիններիս գրաւոր և բանաւոր արտայայտած մտքերից ու կործիքներից, հայագիտական գիտելիքներից: Այս հանգամանքը յատկապէս երեւմ է նրանց նամակագրութեան մէջ, որի հրապարակութեան այս իսկ առումով սատարում է հայագիտաւորնեան պատմութեան հարցերի լուսարանմանը<sup>4</sup>: Այս նորատակվ ընթերցողների ուշագրութեանն ենք ներկայացնում Արշակ Զօպանեանին Մաքլերի գրած նոմակներից ամենից կարևորները:

<sup>1</sup> Մաքլերի մասին կարելի է կարդալ մեր հետեւալ յօդուածները: 1. Ֆրեժերիք Մաքլերի սովորութիւնը Հայաստան (Երաբեր հասարակական գիտութիւնների, Երևան, 1969, 2 (309), էջ 95-99). 2. Ֆրեժերիք Մաքլեր Հայաստան (Հայերնիք ձայն, Երևան, թիւ 47 (121), 15 նոյ. 1967). 3. Փարիզի հայագիտական ընկերութեան նախագիտական հանդէսի մասին (Պատմա-բանասիրական հանդէս, Երևան, 1965, թիւ 2, էջ 241-246):

<sup>2</sup> Տե՛ս առաջին ձանօթութիւն:

<sup>3</sup> Տե՛ս մեր հրապարակութեանը: Անրուան Մեյէի նամակները Հայ բանասէրներին (Լեւոն Մսեւեանին, Խաչատրու Ցովհաննիսեանին, Գալուս Տէ՛ր Սկրչեանին եւ Մեւոս Վարդապէս Մակուղեանին: Բանրեր Հայաստանի արխիւների, 1966, թիւ 1): Հաշեայ Անառեան, Նամակներ Անրուան Մեյէին (Նոյն տեղում, 1966, թիւ 2): Անրուան Մեյէի նամակները Արշակ Զօպանեանին եւ Պօղոս Նուպար Փաւային (Նոյն տեղում, 1967, թիւ 1):

Դարիս ուստչին կէսում ֆրանսահայ մտաւորականութեան ամենից փայլուն ներկայացուցիչներից է եղել Արշակ Զօպանեանը։ Հայերին վերտրերոզ գիտական և քաղաքական հարցերով նրան են դիմել շատ շատեր, որոնցից է եղել նաև Մարտիրը։ Այն տարբերութեամբ առկայն, որ մեր երկու մտաւորականների յարտրերութիւնները պաշտօնականից որպածել են բարեկամական, բայց միշտ նոյն նպատկանուցութեամբ՝ դառձել են բարեկամական, բայց միշտ նոյն նպատկանուցութեամբ։ Ճառայել Հայ ազգին և նրա հոգեար յատկութիւնների բացայացման և ծանօւցման։

Սարու Հայերէն թարգմանութեամբ հրատարակուող նամակները պահուում են Հայէ։ ԱՍՀ Գիտութիւնների Ակադեմիոյի Գրականութեան և Արևեստի Թանգարանի Արշակ Զօպանեանի Յոնդում, ընդոմէնը մաս 180 ինքնագիր-բնագիր նամակ կամ բացիկ։ Սակայն իրականում դրանք չուտ աւելի պէտք է լինեն, որովհետեւ ամբողջ տարիների բացեր կան։ Մինչդեռ, ինչպէս երեսում է որոշ նամակներից, նրանք միմեանց գրել են շարաթը մի քանի անգամ։

Նամակները մեծ մտամբ ժամադրական բնոյթի են։ Առաջին նույնականից 1900 թուականից են։ Մարգէրի ձեռագիրը գեղեցիկ է, յստակ։ Ա. Զօպանեանի պատասխանները հուշարձակում պահպանում են Մարգէրի դիւանում (Ֆրանսիա)։

Նամակներից պարզւում է, որ Մարգէրը իր ուսուցիչ Օկիոթ Քարիէրից Հայերէն ուզարելուց յետոյ շարունակել է պարտապիլ Ա. Զօպանեանի հետ։ «Ձեզ չափ երտիսաւապարտ կը լինէի, եթէ ցանկանայիք շարունակել ինձ Հայերէն ուսուցանել» (1900 թ. 27 Դեկտ. նումակից, թիւ 7098)։ 1901 թ. Սեպտ. 9 նումակում Մարգէրը խոստանում է աւելի լուրջ պարտապիլ Հայերէն։ Հայագիտական իր աշխատաւթիւնները զրելիս Մարգէրը միշտ գիմնէլ է Ա. Զօպանեանի գիտելիքների կամ տեղեկութիւնների օգնութեան։ 1902 թ. Յուլիսի 19ի նումակում կարգում ենք. «Լուրջ էիք ինձ տեղեկութիւններ առև. 1. Երաւաղեմի Հայ թագուհիների մասին 12րդ դարում. 2. Վաւերագիրի Հայկական արաւետի մասին կամ գանէ նշել, թէ որտեղ կարսղ եմ զտսել։ Որէէ աշխատանք աւարտելուց յետոյ Մարգէրն այն ենթարկել է Ա. Զօպանեանի քննութեան. այսպէս։ «Ձեր քննութեանն եմ ենթարկելու իմ Մուր Աբոսը (1903 թ. Փետր. 20ի բացիկից). «Ասացայ Մուր Աբոսի որբազրական մուռաւնները . . . կարսղ եմ ձեզ մօտ դալ . . . և որոշ տեղեկութիւններ հարցնել» (1903 թ. Սեպտ. 5ի նամակից, թիւ 7130)։ Ինչպէս երեսում է 1911 թ. Յուլիսի 18ի նումակից, Մարգէրը գիմնէլ է Ա. Զօպանեանի միջամտութեանը ֆրանսիտական գիտական և նոյնիսկ քաղաքական շըրջանակներում, որպէսզի Հայերէնի զաստանդումը շարունակաւ Արևելեան լիգունների գպրոցում և մասսաւանդ որպէսզի ինքը՝ Մարգէրը, նշանակուի պաշտօնական գաստիսու։ Միւս կողմից՝ նումակներից երեսում է, որ Մարգէրը մեծ հետաքրքրութեամբ հնաւել է Ֆրանսիայի Հայ մշակութային կեանքին, նպաստել է Հայերի կողմակերպութ հասարակական ձեռնարկումներին՝ գաստիսութիւն, երգահանդէս, պատարագ և այլն։ Այսպէս, նրա միջամտութեամբ, զաշնակահարունի Տիեկին Le Cornec-Maclerը, որ Մարգէրի զարմանէին է եղել, իր աշխացութիւնն է թիւրել 1907 թ. Փետրուարի Հայկական երգահանդէսին (ըստ 1907 թ. Յունուարի 8ի և Փետրուարի 19ի նումակների)։ Մարգէրը հնաւել է կոմիտաս վարդապետի զործունէութեանը Փարիզում, ներկայ է եղել

Հայ երաժշտութեան մասին նրա կարգացած դասախոսութիւններին և հայկական համերգներին։ Նա միծ պատասխանատուութեամբ է կատարել Ա. Զօպանեանի խմբագրուծ «Անտիա» հանդէսի տնօրինութեան պաշտօնը, քողջայիրել է, նրա հրատարակուծ աշխատութիւններն ու ժողովածուները գրախոսել է Ֆրանսիական պարբերականներում։

Նամակները տեղեկութիւններ են հազարգում Մաքլէրի կենսոգրութեան մասին. այսպէս, 1901 թ. Յունիսին նա այցելել է Երուանդէմի Ա. Յակոբեանց վանքը: 1901 թ. Յունիսի 10 ի նամակում Ա. Զօպանեանին գրել է. «Եռուսաղէմում ձանօթացայ Խսահոկ Խապայիան եղիսկոպոսին։ Նա պատրաստում է Ա. Յակոբեանց վանքի ձեռագրոց ցակը։ Մանօթագրութիւնները գրում է արդի հայերէնով։ Ափոսո, դա չառ օգտակար չի լինի Եւրոպացի գիտնականներին»։

Հետաքրքրական կը լինէր, եթէ Մաքլէրի թղթերի մէջ յայտնաբերուէին Ա. Զօպանեանից և ուրիշ բանաէրներից ստացուած նամակները։

**Մասրե հրատարակուազ նամակներին կցեցինք ձանօթագրութիւններ։**

### ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

**Երուանդէմ**

## Թիւ 1

Փարփակ (Անթուակիլը<sup>1</sup>)

Յարգելի պարոն,  
 (...)<sup>2</sup> Տեսայ Բերտրին (Bérard)<sup>3</sup>. Առ Լոհմանի (Lohmann)<sup>4</sup> աշխատութեան մասին գրախօսական գրելը շատ բարձար զտաւ: Ես համարեա վերջացրել եմ գրախօսութիւնը և ձեզ կարող եմ ցոյց տալ, երբ ձեզ տեսնելու հաճոյքն ունենամ: Բերտրը կործում է նաև, որ աւելի նպատակայարմար կը լինի գրախօսութիւնը տպագրել “Revue Encyclopédique”-ում (Հանրագիտական հանդէսում): Մենք միասին կը քննենք այն հարցը, թէ անհրաժեշտ է արդեօք հրատարակել մի քանի տեսարանների լուսանկարներ:

Հաճեցէք ընդունել, յարգելի պարոն, յոյժ զերմագին զգացումներին հաւասարիքը:

Ֆ. ՄԱՔԼԻՌ

## Թիւ 2

Փարփակ, 20 Փետրուար 1903

Սիրելի բարեկամ,  
 Կուզակնայի վաղը ձեզ հնա տեսակցել, Շողել փողոց, ժ. 3.45ին: Զեր ուշադրութեան կը յանձնեմ իմ «Մար Արտուրը»: Դեռ այն պէտք է վերանայի Պրն. Ռիւրենս Դիվլութ (Rubens Duval) և եթէ հաւանութիւն տայ, Պրն. Բարբիէ կը Մէնարը (Barbier de Meynard) վերցնելու է Մարտ-Ապրիլի պրակում տպագրելու համար: Ուստի համբերեցէք. ինչ որ Բարիէրը<sup>5</sup> չուզեց տպագրել, շուտով լոյս կը տեսնի: Մի քանի շաբաթ ևս:

Համակ ձերդ  
Ֆ. ՄԱՔԼԻՌ

## Թիւ 3

Փարփակ, 18 Յունիս 1903

Իմ սիրելի բարեկամ,  
 ... Երէկ երեկոյեան ստացայ ձեր նոր հրատարակած հատորը<sup>6</sup>: Բիւր շնորհակալութիւն: Նախաբանն ու ներածութիւնը շատ լու են: Անկեղծօրէն շնորհաւորում եմ: Մտադիր եմ ըստ հնարաւորին շուտ կարդալ շարունակութիւնը և համոզուած եմ, որ ընթերցանութիւնը գնալով աւելի գրաւիչ է դառնալու ...

Ֆ. ՄԱՔԼԻՌ

<sup>1</sup> Համակն անթռւակիր է, վուստային կնիքի տեղը պատռուած: «Յարգելի պարոն» վերտառութիւնից, Նամակի ոճից և վերջաւորութեան քաղաքավարական բանակեից կարելի է եզրակացնել, որ Մաքլէրի և Ա. Չոպանեանի ձանօթեան սկզբնական շրջանից է:

<sup>2</sup> Բոլոր նամակների անհետաքրքրական տողերը փոխարինել ենք բազմակտերու:

<sup>3</sup> Victor Bérard = Ֆրանսիացի բանակեր և հրապարակախօս, հայասէր:

<sup>4</sup> Lohmann, Ernst — Գերմանացի բանասէր. Բերեկս խօսքը անոր «Im Kloster zu Sis» գրքոյի մասին է:

<sup>5</sup> Մաքլէրի աշխատաթիւններից է:

<sup>6</sup> Ֆրանսիացի հայագէտ, Փարփակի Արևելեան կենդանի լեզուների դպրոցում երկար տարիներ գասաւանդել է գրաբար: Մահացել է 1902 թ. Յունիսի 25ին:

<sup>7</sup> Ա. Չոպանեանի «Chants populaires arméniens» («Հայկական ժողովրդական երգեր») ժողովածուն:

## Թիւ 4

Փարիզ, 18 Սեպտեմբեր 1903

իմ սիրելի բարեկամ՝  
 ... Մտագիր եմ մեր պարբերականներից մէկում մի փոքրիկ  
 յօդուած հրատարակել էջմիսնի իրադարձութիւնների մասին:  
 Կոսկու եմ հետեւալ կէտերի մասին.  
 1. Ռուսական կոռագարութեան միջամտութիւնը.  
 2. Միջամտութիւնից տռաջ Հայերի և Ռուսների վիճակն ու յա-  
 րաբերութիւնները.  
 3. Սիսի կաթողիկոսութեան մասին.  
 4. Միջամտութեան հետեւանքները Ռուսաստանի Հայերի համար.  
 5. Կաթողիկոսութեան հաւանական փախադրութեան մասին.  
 6. Հետեւանքը:  
 Աշխատելու եմ մի տասը էջ գրել:  
 Մոոյզ տեղեկութիւնների համար յոյսս դնում եմ ձեր վրայ:  
 Կանխապէս շնորհակալ եմ:

Զերդ

Յ. ՄԱՔԼԻՐ

## Թիւ 5

Փարիզ, 15 Փետրուար 1904.

իմ սիրելի բարեկամ,  
 Ստացայ «Անահիտ»ի ձեր ուղարկած համարները: Եսա չնորհա-  
 կալ եմ: Ախսո՞ս, որ շապիկի վրայ 1904ի փախարէն տպագրուած է 1903,  
 որովհետեւ ենթադրում եմ, որ ստ 1904թ. Յունուարի համարն է: Հոգ  
 տարէք, որ յաջորդ համարում նման անձտութիւն չապրդի: [Ծահան] Զրպեաթի մասին մեր յօդուածում նկատեցի տպագրական մի քանի վրի-  
 պակներ և բաց թողնուած տառեր: Գուցէ լու կը լինի գրանք նշել յա-  
 ջորդ համարում, որպէսզի ընթերցողը չկարծի, թէ գրանք մեր ան-  
 փութութեան կամ տղիտութեան արդիւնք սխալներ են: Բնդհանրապէս  
 ձեզ խնդրում եմ, որ սրբագրական մամուլներն ինձ մօտ մնան գոնէ  
 2 կամ 3 օր, մանաւանդ երբ գիտական յօդուած ունենք, որովհետեւ  
 տպագրութեան հարցում պէտք է ձգտել մաթեմատիկական ճշտութեան,  
 և կարելի է հասնել գրան:

... Ես հնարաւոր ամէն ինչ կ'անեմ, որպէսզի «Անահիտ»ի մէջ  
 տպագրելիք իմ յօդուածները չվկան նրան, այլ իրենց գիտական մո-  
 կարդակով գրաւեն և ապահովին նոր բաժանորդները ...

Յ. ՄԱՔԼԻՐ

\* Մաքլիր նկատի ունի ցարական կառավարութեան 1903թ. Յունիսի 12ի օրէնքը, որի համաձայն Հայ Եկեղեցուց րոնադրաւում էին նրա կալուածները, ինչպէս նաև Հայ ծխական դպրոցները դրւում էին ժողովրդական կրթութեան նախարարութեան իրաւասութեան տակ: Եսա տեղերում ընդհարումներ են տեղի ունեցել ոստիկանութեան և Հայերի միջև: Ցեսարայում ցարական կա-  
 ռավարութիւնը Հարկագրուած է լինում աղջի տալ:

\* Մաքլիր 1903-1908թթ. եղել է Ա. Չափանեանի խմբագրած և հրատա-  
 րակած «Անահիտ» հանդէսի տնօրինը (gérant) ինչպէս այս նամակը ցոյց է տա-  
 լիս: Նա լրջօրէն է հսկել Հանդէսի վրայ: Նա է տռել տպագրելու թոյլատրու-  
 թիւնը: Մինչ այդ նա տեսել է սրբագրական մամուլները, իր գիտողութիւնները  
 նամակներով յայտնել է Ա. Չափանեանին (1904թ. Մաքլիր 14ի, 25ի, Յուլիսի 8ի  
 և այլ նամակներ), որ աւելորդ համարեցինք հրատարակել:

## Թիւ 6

Փարիզ, 17 Փետրվար 1904

իմ սիրելի բարեկամ,

Շատ կը ցաւէի, եթէ իմ վերջին նամակը ձեզ վիշտ պատճառէր, և դա կարծէք երեսւմ է երէկուայ ձեր երկողից։ Միանգամայն համոզուեցէք հակոռակի մէջ։ Շատ եմ ցանկանում, որ «Անահիտ»ը միծապէս բարգաւաճի, և դրա համար ինձ վերաբերող ամէն ինչ անելու եմ, որպէսզի խնամքով պատրաստիմ իմ տուած յօդուածները . . .

Ձ. ՄԱՐԻԼԻՇ

## Թիւ 7

Փարիզ, 12 Ապրիլ 1904

իմ սիրելի բարեկամ,

... Շատ ուրախ եմ ձեր ստացած մրցանակի համար<sup>10</sup>. դա շատ լաւ կը լինի մանաւանդ մեր ծրագրերի համար, որովհետեւ տպաւորիչ ակտղոս է :

Ձ. ՄԱՐԻԼԻՇ

## Թիւ 8

Փարիզ, 5 Յունիս 1905

Սիրելի բարեկամ,

Նոր կտակարանը, որի մէջ է մտնում Դուկասի Աւետարանը, գրուել է յունարէն և ոչ թէ երրայնցերէն, և բոլոր լեզուներով հարիւրաւոր թարգմանութիւններ կան։ Եթէ ձեզ համար ես նորից թարգմանէի, իմ թարգմանութիւնն աւելի լաւ չէր լինի, քան այս, որ կարող եմ ձեզ յանձնարարել, եթէ ցանկանում էք։

... Իմ բարեկամիներից մէկը, որ լաւ երաժշտագէտ է, շատ է ցանկանում ներկայ լինել հայկական երեկոյթին։ Եթէ ծրագիրը կողմենու հարցում դուք էլ խօսք ունէք ասելու, պնդեցէք, որ հնարաւորին չափ շատ հայկական երաժշտութիւն լինի. զայ յատկապէս շատ են ցանկանում։ Յուսովի եմ, որ այս անգամ ես, ինչպէս անցեալում, կը կարողանաք ինձ մի քանի տամասկ հայթայթել . . .

Ձ. ՄԱՐԻԼԻՇ

## Թիւ 9

Փարիզ, 15 Յունիս 1905

իմ սիրելի բարեկամ,

Զեղանից մի փոքրիկ քան եմ խնդրում. բողոքական մի հանդէսի տնօրէն, որի մասին ձեզ արդէն խօսել եմ, ինձ հետապնդում է, որպէսզի իրեն յօդուած տամ հայ մի քանի գրողների մասին։ Ուստի չէի՞ք կարող ինձ նշել, թէ որտեղ կարող եմ գրական մի քանի տեղեկութիւններ գտնել, ասենք Բաֆֆու և Յ. Պարոնեանի մասին։ Ես նրան կտամ հատուածներ այդ երկու հեղինակներից և կարծում եմ, որ դա նրան կը բաւարարի։

Ձ. ՄԱՐԻԼԻՇ

<sup>10</sup> 1904 թ. Ձքանսիական Ակադեմիան Ա. Զողանեանին շնորհել է ուանդուաւ մրցանակը նրա Chants populaires arméniens (=Հայկական ժողովրդական երգեր) գրանսերէն ժողովածուի համար։ Մրցանակը հաստատուած է ոչ Գրանսիական գրական գործերի լաւագոյն թարգմանութիւնների համար (Տե՛ս «Անհիմ», 1904, էջ 96)։

Թիւ 10

Փարիզ, 1 Յուլիս 1905

**իմ սիրելի բարեկամ,**

... Շատ ուրախ կը լինէի, եթէ ձեզ հետ մի քանի տեղեկութիւններ բերէիք Յ. Պարոնեանի և Բաֆֆու վերաբերեալ կամ ինձ թելադրէիք մի-մի տեղեկութիւն իւրաքանչիւրի մասին։ Այն հանդէսի տնօրէնը, որի մտախն ձեզ ասել եմ, պոկ չի գալիս, և վերջապէս ուզում եմ նրան մի բան տալ, թէկուզ միայն որպէսզի հանդիսա թողնի ինձ։ Միւս կողմից՝ ես ճգմուած եմ աշխատանքի տակ. արձակուրդներից առաջ ուզում եմ անպայման վերջացնել սկսուած աշխատանքները ...

Յ. ՄԱՔԼԻՋ

Թիւ 11

Փարիզ, 19 Մարտ 1906

**իմ սիրելի բարեկամ,**

... Անշուշտ գիտէք, որ հայերէնի ամպիսնի հարցը ինքնին չի կարգադրուի<sup>11</sup>։

Թիւ 12

Փարիզ, 23 Մարտ 1906

**իմ սիրելի բարեկամ,**

Այս առաւոտ հանդիպեցի Բերարին, վաղը լիսն է մեկնելու երեք դասախոսութիւն կարդալու, Նոր շատ լաւ է համարում ձեր այն միտքը, որ հայերէնի ամպիսնի պահպանմամբ հետաքրքրենք Քլեմանսոնին (Clemenceau)<sup>12</sup>։ Դուք որպէս Հայ աւելի լաւ քան ոչ ոք ի վիճակի էք Քլեմանսոնի մօտ միջամտելու և նրան ցոյց տալու հայերէնի ամպիսնը պահպանելու ողջ նշանակութիւնն ու կարեռութիւնը Արևելքի քրիստոնեաների նկատմամբ Ֆրանսիայի գարուար խնամակալութեան իրեւ հագուազիւտ մնացորդներից մէկը։ Ուստի յոյս դնում եմ ձեր ճարպկութեան և դիւանագիտութեան վրայ, որպէսզի ձեռք բերենք ցանկալի արդիւնքը։

Բերարը լիսնից վերադառնալու է յաջորդ Զորեքշաբթի։ Շատ զոհ կը լինէի, եթէ ձեր ճեռնարկութերի<sup>13</sup> մասին ինձ տեղեակ պահէիք ...

Յ. ՄԱՔԼԻՋ

Թիւ 13

Փարիզ, 27 Մարտ 1906

**իմ սիրելի բարեկամ,**

... Ծնորհակալ եմ ձեր նամակի համար, որ ինձ մի փոքր յոյս ներշնչեց։ Յատկապէս զուք որպէս Հայ պէտք է բողոքէք հայերէնի ամպիսնի վերացման դէմ։ Ամպիսնը վերափոխել և զրկել պաշտօնական դասախոսից՝ նշանակում է այն դասապարտել շուտափոյթ վերացման։

<sup>11</sup> Հայագէտ Ա. Մելէն, որ 1902ից ի վեր Արևելեան լեզուների դպրոցում դասաւանդում էք հայերէն, 1905 թ. անցնում է դասախոսական այլ աշխատանքի։ Ինչպէս յաջորդ նամակից կարելի է եղբակացնել, հարց է զրուել Արևելեան լեզուների դպրոցից Հանել հայերէնի ուսուցումը։ Բարերախտաբար դասաւանդումը մինչև օրս չարունակում է։

<sup>12</sup> Georges Clemenceau — քաղաքական գործիչ (1841-1929). 1906-1909 թթ. եղել է Ֆրանսիական Հանրապետութեան նախագահ։

<sup>13</sup> Հայերէնի դասաւանդումը պահպանելու ուղղութեամբ։

ուստի դուք և ես<sup>14</sup> շահագրգռուած ենք, որպէսզի անյափազ ձեռք բեր քենք ամպիռնի պահպանուածը, նրան թողնելով միշտ էլ իր ունեցած պաշտօնական ընոյթը:

Եատ ուրախ կը լինէի, եթէ այս մտաին խօսէիք Բերարի հիմ, որն անչուչա լաւ խորհրդառաւ է. վասահ եմ, իր կողմից ջանք չի խնայի, եթէ դուք նրա հետ քննէք մեր նպատակին հասնելու համար գործադրուելիք միջացառումները, ինչպէս նաև եթէ խօսէք Քէմանառոյի կամ Բրիանի (Briand)<sup>15</sup> հետ:

Մի՛ յապաղէք, օգտուեցէք Հայերին վերաբերող խնդիրների նկատմամբ Քէմանառոյի ցուցաբերած հետաքրքրութիւնից: Չեզ յայտնի կարող եմ ստանալ հրամանի պատճէնը, որով ևս նշանակուել եմ հայերէնի դասախոսի պաշտօնակատար: Բացի այդ, հայերէնի ամպիռնը պահպանուած է, և իմ ոռճիկից 1000 ֆրանկ առանձնացուելու է հայերէնի գործնական պարագմանների ուսուցչի համար: Ինչպէս տեսնուած էք, դեռևս ստեղծւուած են գործնական պարագմանների ուսուցչի պաշտօններ: Շնորհակալութիւն ձեր ձեռք առած միջացառումների համար:

Յ. ՄԱՔԼԵՐ

Թիւ 14

Փարիզ, 19 Մայիս 1906

Սիրելի բարեկամ,

Այս առաւօտ մի երկարող ստացայ Արևելիան լեզուների դպրոցի քարտուղարութիւնից, որ ինձ ծանուցուած է, թէ յաջորդ Երկուշարթի կարող եմ ստանալ հրամանի պատճէնը, որով ևս նշանակուել եմ հայերէնի դասախոսի պաշտօնակատար: Բացի այդ, հայերէնի ամպիռնը պահպանուած է, և իմ ոռճիկից 1000 ֆրանկ առանձնացուելու է հայերէնի գործնական պարագմանների ուսուցչի համար: Ինչպէս տեսնուած էք, դեռևս ստեղծւուած են գործնական պարագմանների ուսուցչի պաշտօններ: Շնորհակալութիւն ձեր ձեռք առած միջացառումների համար:

Յ. ՄԱՔԼԵՐ

Թիւ 15

Փարիզ, 2 Դեկտեմբեր 1906

Խմ սիրելի բարեկամ,

Մի անգամ ևս ամբողջ սրտով շնորհաւորուած եմ ձեզ երէկուայ գեղեցիկ երեկոյթի համար<sup>16</sup>: Կ'աշխատեմ այս շաբաթ կամ, ամէն պապարագայուած, յաջորդ կիրակի, հայկական պատարագից յիշոյ այցելել կոմիտաս վարդապետին:

Զմոռանաք ինձ յայտնել կոմիտաս վարդապետի դասախոսութեան

<sup>14</sup> Երբեւ դասախոսական պաշտօնին ձգտող:

<sup>15</sup> Aristide Briand (1862 - 1932), քաղաքական գործիչ և պետական անձնաւորութիւն: Բաղման եղել է Ֆրանսիական Խորհրդի անդամ և արտաքին գործերի նախարար:

<sup>16</sup> 1906 թ. Դեկտեմբերի 1ին, կոմիտասը մի քանի ամսուած պատրաստած երգչախմբով հայ ժողովրդական և եկեղեցական երգի համերգ է տուել "Salle des Agriculteurs" բահում: Համերգին ներկայ է եղել նաև Մաքլերը Առաջին բաժնից յետոյ, հայ երաժշտութեան և բանաստեղծութեան մասին ֆրանսերէն լեզուով բանախօսել է Ա. Զօգանեանը:

ստորդ օրն ու ժամը<sup>17</sup>, որին ակնարկեցիք ձեր բանախօսութեան մէջ<sup>18</sup>:  
... Յտեսութիւն և հազար շնորհաւորանք կնոջս և իմ կողմից:

Յ. ՄԱՐԱՀԵՐ

Թիւ 16

Փարիզ, 18 օգոստաբ 1907

իմ սիրելի բարեկամ,

... Արարագութիւնն այնքան ուշ վերջացաւ, որ չհամարձակուեցի այցելել կոմիտաս վարդապետին: Ասոցէք նրան, որ գրի տանի տուիդի համար նոխտահառւած ամենագեղեցիկ կոսրներից մի քանիսը:

Յ. ՄԱՐԱՀԵՐ

Թիւ 17

Glay (Doubs), 24 օգոստա 1908

իմ սիրելի բարեկամ,

... Ստացայ բանասահծութիւնների ձեր դիւթիչ ժաղավածաւն: Անկնելուց առաջ լոկ մի հայեցք էի գցել, ստկայն որքան էլ քիչ թերթեցի, դա էլ բաւական եղաւ, որպէսզի հիմնամ դրա հմայքով և ըմբռչինիմ բանասահծութիւնների սպին: Անկնդօրէն չնորհաւարում եմ ձեզ:

Ուրախ եմ, որ տեսիլ էք Բոււյէին (Boyer): Դու լոկ սկիզբ է, բայց յամենայն դէպս սկիզբ է, և դա է կարեւորը: Դուք կ'ունինաք ազատ ունկնդիքները: դա կը բարձրացնի ձեր դասընթացի նշանակութիւնը և կարեւորութիւն կոտայ այն ամէնին, ինչ վերաբերում է Հայերին: Բաւայէն ձեզ գործնական պարապմունքների ուսուցիչ է նշանակելու Նոյեմբեր և Յունուար ամիսների համար, սրավհամե վարձատրուելու էք 1908 տարուան յատկացւած գումարից: Նու չի կարգ ձեռք տալ 1909 թուականի համար նոխտահառւած գումարին: Բայց յոյս ունիմ, և ցանկանաւմ եմ, որ խնդիրը կարգագրուի ամբողջ ուսումնական տարրուայ համար:

Ձեզ յատկապէս խնդրում եմ, որ չտա տարբական մի բան անէք, չվախսենաք նոյնը մի քանի անգամ կրկնելուց, մինչև որ որոշ դարձուածքներ ամբազնդուեն մեր աշուկերտների լիւզութիւնն մէջ:

Միւս կողմից՝ այս աշխատանքը ձեզ յարմար է, քանի որ գարնան սկզբին մտադիր էք էջմիածին գնուլ: Այսպիսով, ձեր ծրագրերից ոչինչ չի փօխուի, և կարող էք մի անգամ ևս զնուն հունձ քաղել հայերէն հին ձեռագրերից:

Այս բոլորը ձեզ գորում եմ մատծելով, թէ զուք Փարիզում էք մնալու մեջ հատ, թէ զուք այն Հայերից չէք, որոնք օգտուելով թուրքիայի նոր իրադրութիւնից, վերադառնալու հն Բասֆորի ափերը:

<sup>17</sup> 1907 թ. Յունուարի 13ին, "Rue de la Sorbonne" դահլիճում, Արուեստի գործոցի վարչութեան հրաւերով կոմիտաս վարդապետը դասախոսութիւն է կարգացել հայկական երաժշտութեան մասին:

<sup>18</sup> Մաքլէրը կոմիտաս վարդապետով հետաքրքրուել է իր այլ նամակներում ևս: Կոմիտաս վարդապետը զես երկար է մնալու Փարիզում: (1906 թ. Դեկտեմբերի 21ի նամակում): «Ինչ է լինում կոմիտաս վարդապետը» (1907 թ. Յունուարի 8ի նամակում): Կոմիտասը Փարիզ մնացել է մինչև 1907 թ. կէսիրը, նախքան Եվեցարիա մեկնելու: Նոյն տարուայ Սեպտեմբերին վերադարձել է էջմիածին:

Շատ հաւանական է, որ եկող տարի այս ժամանակ ես էլ գնամ իշխածին<sup>19</sup>: Այս ժամանակ դեռ կը խօսենք, երբ մի քանի շաբաթից յիշտոյ Փարիզ վերադառնամ: Շուտով գրելու եմ կոմիտաս կամ Մեսրոպ վարդապետին: յուսով եմ, որ այդ պարունակից մէկը կը բարեհաճի պատասխանել ինձ: Ես գնալու եմ ձեռագրեր ուսումնասիրելու և չէի ցանկանայ, որ երբ ժամանեմ, մատենագարանը փակ գտնիմ, ինչպէս պատահեց անցեալ տարի վեհետ իկում<sup>20</sup>:

Ընդունեցէք, իմ սիրելի բարեկամ, լաւագոյն զգացումներին հաւասարիքը:

Յ. ՄԱՐԻԼԻ

Թիւ 18

Փարիզ, 18 Յունիս 1911

իմ սիրելի բարեկամ,

... Եիստ զրազուած եմ [Հայերէնի գասախօսի] թեկնածութեանս վերաբերող հատապ այցելութիւններով: Դուրեկոն չէ:

Բասմաջեանը<sup>21</sup> թեկնածու է և ներիի (Reby)<sup>22</sup> համ պայքարում է ինձ դէմ:

Զերդ

Յ. ՄԱՐԻԼԻ

Թիւ 19

Փարիզ, 28 Յունիս 1911

Կը բարեհաճէիք շտապ մի նոմակ գրել Պրն. Քիւման Հիւարին (Clément Huart), Villersexel փողոց, թիւ 2, և նրան յայտնել ձեր կործիքն իմ մասին որպէս հայագէտի և հայերէնի իմ գիտելիքների մասին, և թէ ես ի՞նչ եմ արել հայերէնի և Հայերի համար և այլն:

Պրն. Հիւարը իմ գործը գասախօսական խորհրդին է ներկայաց-

<sup>18</sup> 1909 թ. Յուլիս - Հոկտեմբեր ամիսներին Մաքլէրը գիտական ուղենորութիւն է կատարել դէպի իշխածին, ուսումնասիրել է Հայերէն Աւետարանի կարեւորագոյն ձեռագրերը՝ յետագայում իր հրատարակած “Le texte arménien de l’Evangile” (Աւետարանի Հայերէն բնագիրը) արժէքաւոր աշխատութեան համար: Մանրամասն տես մեր Ֆրեդերիք Մաքլէրի ուղենորութիւնը Հայաստան: յոդուածը (Լըրաբեր հասարակական գիտութիւնների, Երևան, 1969, 2, էջ 95):

Հայաստան կատարած ուղենորութեան մասին Մաքլէրը հրատարակել է «Հաշուետուութիւն» (Rapport sur une mission scientifique en Arménie russe et en Arménie turque), Փարիզ, 1911: իշխածնի վանքում Հանդիպել է Կոմիտաս վարդապետին, որ նրան ուղեկցել է շրջակայքի աշցելութիւնների ժամանակ, հանգստի ժամերին նրան բացատրել է հայ եկեղեցական երաժշտութեան տարրերը, որ յիշտագայում Մաքլէրը շարագրել է իր “La musique en Arménie” (Երաժշտութիւնը Հայաստանուուն) աշխատութեան մէջ:

Մաքլէրի նամակում յիշատակուած Մեսրոպ վարդապետը Մեսրոպ վ. Մաքսուգեանն է, որ Փարիզում աշակերտել է Ա. Մելքին:

<sup>20</sup> 1908 թ. Օգոստոսի 24ին Ա. Չոպանեանին գրած նամակից տեղեկանում ենք, որ Մաքլէրը 1907 թ. ամառը հայերէն ձեռագրեր ուսումնասիրելու նպատակով այցելել է Ս. Ղաղարի վանքը, բայց մատենագարանը արձակուրդների պատճառով փակ է եղել:

<sup>21</sup> Կարապետ Բասմաջեան, Փարիզահայ հանգուցեալ բանասէր և պատմաբան: Հրատարակել է Բանասէր հայագիտական հանգէսը, որ երկար կեանք չի ունեցել:

<sup>22</sup> Վաղամեռիկ Ֆրանսիացի խոստիւալից հայագէտ:

նելու յաջորդ շաբաթ օրը և ուղաւմ է անպայման իմանալ ձեր կարծիքը, որ, յուսով եմ, նպաստառ կը լինի:

Յ. ՄԱՔԱՐ

Սրբանց ձերդ

Թիւ 20

Փարիզ, 30 Յունիս 1911

Իմ սիրելի բարեկամ,

Շնորհակալութիւն ձեր նամակի համար<sup>23</sup>, կարծում եմ, որ դա կտայ ցանկալի արդիւնքը:

Չեզ կը հաղորդեմ շաբաթ օրուայ նիստի արդիւնքը:

... Յուլիսի 17ին գաւառից ես մենակ կը վերադառնամ Փարիզ, որպէսզի զործերս<sup>24</sup> առաջ տանեմ Ակադեմիայում (Institut) և Հումանո- բութեան նախարարութիւնում ...:

Յ. ՄԱՔԱՐ

Թիւ 21

Փարիզ, 12 Յուլիս 1911

Իմ սիրելի բարեկամ,

Կատարելոգործման խորհուրդը (Conseil de perfectionnement) հա- յերէնի ամպիոնի գաստիօսի պաշտօնը դրել է քուէարկութեան. Ակ- անջնութիւնը տրում է Պրն. Մաքլէրին 6 քուէարկուներից 1 դէմի և 5ի կողմանկցութեամբ ...:

Յ. ՄԱՔԱՐ

Թիւ 22

Փարիզ, 22 Յունիս 1913

Իմ սիրելի բարեկամ,

Մատացայ Մարսէլ Լէարի (Marcel Léart) առանձնատիպը<sup>25</sup>, որ բա- րեհաճել էք ինձ ուղարկելու լաս իս, դործը յաջող ընթացք է ընդու- նում, և ուրախ եմ ձեզ և բոլոր Հայերիդ համար, որով ինձ առանձ- նապէս էք սիրելի:

Եատ գոն կը լինէի, եթէ ինձ առէիք, թէ մ. Բերարի և Փինոնի (R. Pinon)<sup>26</sup> զեկուցումները հրատարակուելու են արդեօք:

Աժքող սրտով ձերդ

Յ. ՄԱՔԱՐ

Թիւ 23

Փարիզ, 20 Հոկտեմբեր 1913

Իմ սիրելի բարեկամ,

Ահա ստացայ ձեր նամակը և շնորհակալ եմ ձեր շնորհաւորանք- ների համար:

Եատ ուրախ եմ ձեռք բերուած արդիւնքի համար և յուսով եմ, որ դա կը լինի հայոգիտութեան պատիւ բերող հրատարակութիւն: Եռւ- առով կգամ ձեզ տեսնելու, երբ վերջացնեմ իմ “Miniatures arménianes”

<sup>23</sup> Ա. Զօպանեանն իր նամակում հաւանարար յանձնարարել է Մաքլէրին որպէս Հայերէնի պաշտօնական դասախոսի, ինչպէս խնդրել էր Մաքլէրը:

<sup>24</sup> Հայերէնի պաշտօնական դասախոս նշանակուելու գործերը:

<sup>25</sup> La question arménienne, Paris, Augustin Challamel, 1913.

<sup>26</sup> Ֆրանսիացի հայասէր:

(«Հայկական ժանրանկարներ») աշխատութեան ներածութեան սրբագրութիւնը: Կը տեսնէք, գեղեցիկ հասոր է լինելու:

Ամբողջ սրտով ձերդ  
Յ. ՄԱՔԼԵՐ

Թիւ 24

Փարիզ, 18 Դեկտեմբեր 1914

իմ սիրելի բարեկամ,

Ահա երկրորդ անգամ եմ լսում, թէ Արամ էգնայեանը<sup>27</sup> սպանուել է թշնամու կազմից: Սառաջր է արդեօք: Ասրագէս ախրեցի, որովհեան սիրում և գնահատում էի այդ երիտասարդին: Ինձ ծառայութիւն մատուցած կը լինէիք, եթէ կարողանայիք հաստատել կամ ներքել այդ լուրը:

... Այնքան եմ զբաղուած այս վերջին ժամանեկներս, որ երեկոյեան յաձախ չգիտեմ, թէ վաղն ի՞նչ եմ անելու: Բացի այդ, օրէցօք սպասում եմ, որ զինուարական բաժանմունքից կանչուեմ և երթամ մի գնդի միանամ:

Կարո՞ղ էիք ինձ տաել, թէ էգնայեանի հայրը Փարիզում է արդեօք և կարո՞ղ է ինձ ընդունել, եթէ ցաւակցական այցելութեան գնամ մօտը . . . :

Յ. ՄԱՔԼԵՐ

Թիւ 25

Փարիզ, 29 Յունիուս 1915

իմ սիրելի բարեկամ,

իմացոյ, որ մօտ օրերս մեկնելու էք Անգլիա: Թոյլ տուէք՝ ձեզ մաղթեմ բարի ճանապարհ և հնարաւորին չափ լրիւ յաջողութիւն ձեր ձեռնարկումներին և պրապտումներին:

Շատ ուրախ կը լինէի, եթէ ինձ տաէիք, թէ ի՞նչ արեցիք «Աղեք-սանդրի վարք»ի կլիշէները, որ ձեզ էի յանձնել անցետ տարի, ինչ-պէս նաև սրբագրական ժամանեները: Եթէ չուտով չէք հրատարակելու ձեր ուսումնասիրութիւնը «Աղեքսանդրի վարք»ի մոսին, ապա զգայ զարուած կը լինէիք, եթէ ապահով տեղ դնէիք կամ ինձ յանձնէիք կլիշէներն ու սրբագրական ժամանեները: Դրանք մեծ գումար որժեն, և ափսոս կը լինէր, եթէ կարցնէինք . . . :

Յ. ՄԱՔԼԵՐ

Թիւ 26

Փարիզ, 10 Փետրուար 1915

իմ սիրելի բարեկամ,

Պրա. Ռւնձեանի երեխաների հասցէն է՝ Միլթոն փ., 2: Զեղ յանձնեցի նրա նամակը: Պէտք է օգնել նրա երեխաներին: Աւագ որդուն խնդրեցի, որ մեր տաւն գայ: Ամէն շաբաթ նրան մի փաքրիկ գումար կը նուիրեմ, կիսո էլ ամէն շաբաթ նրանց կտայ սննդամթերք, պահածոներ և այլ ուտեսաեղէն: Խարայէլի ժաղովրդի ժամանակաշրջանում շենք ապրում, երբ մինչև 3րդ և 4րդ սերնդի զաւակները քառում էին իրենց հայրերի մեղքերը: Պէտք է անմիջապէս օգնել կարօտեալներին . . . :

Յ. ՄԱՔԼԵՐ

<sup>27</sup> Աւնի թարգմանութիւններ, ինչպէս “Le Synaxaire arménien”.

Թիւ 27

Փարիզ, 10 Յուլիս 1915  
(Այցետամախ վրայ)

Յթէտէրիք Մաքրէրն իր ջերմ չնորհաւորոնքն ու անկեղծ չնորհակալութիւնն է յայտնում հիմնալի զեկուցման համար<sup>28</sup>, որ լսիլու, առանձիւ ևս վերընթերցելու հաճոյքն ունեցու,

Թիւ 28

Փարիզ, 18 Դեկտեմբեր 1915

Իմ սիրելի բարեկամ,

Իմ բարեկամներից մէկը հուանարար զեկուցում է կարդալու Հայոստանի մասին: Ցանկանում է, որ լուսանկարներ ցուցադրումն իրեւ փառա: Անգազանապահութիւն չէ՞ր լինի արգեօք մեր կողմից, եթէ խնդրէինք, որ մեզ տրամադրէիք երեսունի չափ պատրաստի տիտիւդի տիտիւդիլինք ...

Յ. ՄԱՔԼԻՇ

Թիւ 29

Փարիզ, 16 Յունիսաբ 1916

Իմ սիրելի բարեկամ,

Եթէ ձեզ չհմ խանգարում, յոջորդ երեքշաբթի ժ. 2ին ձեզ կը վերադարձնեմ տիտիւդի վկացիք: Ծնորհակալ եմ, որ դրանք ինձ վըստանեցիք: Զեր բարեկամութեան չնորհիւ ցուցադրումները հասաքրքրեցին ներկաներին: Բատ իս, հայկական դասի պաշտպանութեան համար լու եղաւ, որ ֆրանսիական հասարակական այս միջոցառումը տեղի ունիցաւ յօդուտ ձեր խեղճ ժողովրդի: Հասարակութեան հոծ բազմութիւնը վկայում էր, որ Պրն. Դումերդն ու ես չենք սխալուել ...

Յ. ՄԱՔԼԻՇ

Թիւ 30

Փարիզ, 31 Յունիսաբ 1916

Իմ սիրելի բարեկամ,

Ահա ստացայ ձեր երկառողը և անմիջապէս պատասխանում եմ:

Պրն. Դումերդը զեկուցումից յետոյ շատ քիչ մնաց Փարիզում: Նա վերջին անգամ վերանայելու է իր զեկուցումը և ձեռագրից ինձ ուղարկելու է մի օրինակ, որպէսզի սրբագրեմ, լրացնեմ ու տպագրել տամ "Foi et Vie" պարբերականում առանձին պրակով: Հենց որ լոյս տեսնի, ձեզ տեղեակ կը պահեմ ...

Յ. ՄԱՔԼԻՇ

Թիւ 31

Փարիզ, 25 Մարտ 1916

Իմ սիրելի բարեկամ,

Պրն. Փուլ Դումերդն ինձ յանձնարարում է ձեզ հարցնել, թէ Ապրիլի 9ին Սորբոնում կայանալիք հայտարական հաւաքոյթի կողմանի բարպիչը գո՞ւք էք արգեօք: Եթէ այս, նա ուզում է իմանալ, թէ դահնիձում նիստի ծրագրերը վաճառող Հայ օրիորդները կարո՞ղ են ներկաներին բաժանել Պրն. Դումերդի զեկուցման տպագիր օրինակները: Զե-

<sup>28</sup> 1915 թ. Մայիսի 25ին Ա. Չոպանեանը կարգացել է "L'Arménie sous le joug turc" (Հայաստանը թուրքական լծի տակ) զեկուցումը, որ յետոյ տպագրուել է:

կուցումը հրատարակել է "Foi et Vie"ն, և Փարիզում ամենայն հաւանականութեամբ կը ստացուի Ապրիլի 6ին. ուստի հնարաւոր կը լինի յանձնել սիրութիր օրիորդներին . . .

Յ. ՄԱՔԼԻՐ

Թիւ 32

Փարիզ, 8 Նոյեմբեր 1917

իմ սիրելի բարեկամ,  
. . . Կ'աշխատեմ Շաբաթ երեկոյեան ձեզ հետ լինել<sup>29</sup>: Իսկ հթէ չկարողանամ ներկոյ լինել ձեր նորատակների յիշտատկի յաւերժացմանը, բարեհաճացէք իմ բացակայութիւնը համարել ոչ թէ անտարբերութիւն, այլ անողոք փաստ իմ չափազանց զբաղուածութեան: Աներս ե զաքանչս ծանր հիւանդ են, կինս արտակարգ ծանրաբհանուած է աշխատանքով: Որքան կարող եմ, հեշտացնում եմ նրա գործը:

Զեզ ամբողջ սրանվ նուիրուած

Յ. ՄԱՔԼԻՐ

Թիւ 33

Փարիզ, 15 Գեկտեմբեր 1917

իմ սիրելի բարեկամ,  
Ստացայ ձեր երկառողը: Շատ եմ ցաւսւմ, որ այժմ ոչինչ չեմ կարող գրել ձեզ համար<sup>30</sup>: Ամբողջ ընտանիքս հիւանդ է . . . իմ լուսաթիւնը ոչինչ չի փախի ձեր և Հայերի դատի նկատմամբ իմ տածած զգացումներից:

Յ. ՄԱՔԼԻՐ

Թիւ 34

Փարիզ, 17 Նոյեմբեր 1918

իմ սիրելի բարեկամ,

Ստացայ ամսի 13ի ձեր նոմակը և անհունօրէն շնորհակալ եմ: Առանձնապէս շնորհակալ եմ շնորհաւորանքների համար, որ բարեհաճէ էք յայտնել: Ֆրանսիական յաղթանակի դափնիապսակն անտարակոյս լինելու է ազնուազարմ Հայտատանի վերջնական ազատազրուածը:

Հինգչամբի օր դուք ինձ խօսեցիք զհկուցումների մի ծրագրի մտսին, որ տեղի է ունենուլու Հայ մտաւորականների ընկերութեան հովանաւորութեան ներքոյ, և պատիւ արեցիք ինձանից մի զհկուցում խնդրելու: Ես չեմ սիրում հասարակութեան առաջ հանդէս զալ: Սակայն յօդաւա Հայտատանի խօսելու պարտականութիւնից չեմ կարադ խուսափել . . . եթէ երբեք դեռևս չէք հրամարուել զեկուցումներ կազմակերպելու մասդրութիւնից: Անհրաժեշտ է, որ յայտնէք թէ ի՞նչ էք ակնկալում ինձանից:

Ձեր նամակն ստանուաց յիշայ իրազարձութիւններն այնպիսի ընթացք ստացան, որ թերես հրաժարուէք ծրագրուած զեկումներից . . .

Յ. ՄԱՔԼԻՐ

<sup>29</sup> Ֆրանսիայում Նոյեմբերի 11ը տեսելոց: է.

<sup>30</sup> Վերածնունդ: Հանդէսի 1918 թ. 1-2 բացառիկ համարում սպազրուած են Եւրոպացի հայասէրների կաղանդի մաղթանքները Հայ ժողովրդին: Մաղթանքներն ստացուել են, ինչպէս այս նամակից էլ է երեսմ, խմբագիր Ա. Զազուանեանի խնդրանքով:

Թիւ 35

Փարիզ, 16 Փետրվար 1919

իմ սիրելի բարեկամ,

Քիչ առաջ ստացայ “La Roseraie d'Arménie” («Վարդենիք Հայուսատանի») ձեր զեղեցիկ համարը: Ի՞նչ հայուսագող գիրք, և որքա՞ն չնորդակալ եմ, որ ժամանել էր ինձ էլ ուղարկել մի օրինակ:

Նախ այն կը կարդամ: Այնուհետև, ինչպէս մի անգամ խօսել էինք, դրա ժամանել տեղեկութիւն կտամ “Revue d'histoire des Religions” հանդէսում:

Ինձ թւում է, որ ձեր գիրքը հասպարակ է դալիս աւելի քան երբեք պատճեն ժամանակին և լայնօրէն նպատակն է, մաղթում հմ և յոյս ունեմ, աւելի լաւ ճանաչել և գնահատել առլու Հայ հանճարն իր բազմապիսի արտայայտութիւններավ . . . :

Յ. ՄԱՐՏԻՐ

Թիւ 36

Փարիզ, 18 Յունուար 1920

իմ սիրելի բարեկամ,

Մի քանի շաբաթ առաջ Պրն. Մեյէն ձեզ ուղարկել էր մի շրջարական, որով ծանուցում էր “Société des Études Arméniennes” (Հայոցիտական ընկերութեան) անյապատ սանդման ժամանակ: Դա այժմ իրականութիւն է, և Ընկերութիւնը հաստարելու է “Revue des Études Arméniennes” (Հայոցիտական հանդէս) խորագրով մի պարբերական, երբ նրա նիւթեական միջոցները թոյլ առաջ<sup>31</sup> . . . Բարեհաճեցէք այս ժամանել խօսել ձեր շրջապատճեմ և շատերին անգամաց րիւ նոր Ընկերութեան:

Ինձ թայլ եմ առլիս ձեզ տեղեկացնելու, որ Եիրակի, Փետրուարի 8ին, երկոյնան ժ. 4ին “Église des billettes” եկեղեցիում խօսելու հմ Հայոց եկեղեցու ժամանակ<sup>32</sup> . . . :

Յ. ՄԱՐՏԻՐ

Թիւ 37

Փարիզ, 15 Մայիս 1929

իմ սիրելի բարեկամ,

. . . Այժմ շատ եմ զբաղուած Հայոցիտական հանդէսի 1929 թ. առաջին պրակի պատրաստութեամբ: Դա լինելու է մի շքեղ պրակ, ճանասորէն զարգարուած և պատկերազարդ, Հայոցիտական ընկերութեան խորէն զարգարուած 10րդ տարեդարձին նուիրուած: Ուրախ եմ, որ գուք մեզ գոյաւթեան 10րդ տարեդարձին կերպով մուծում ձեր անդամականաւութիւնը, և ժամանակում եմ, որ տասնամենյ յօրելեանի առթիւ նոր անդամներ կը սիրաշանէք մեզ<sup>33</sup> . . . :

Յ. ՄԱՐՏԻՐ

<sup>31</sup> Հայոցիտական ընկերութիւնն առեղծուել է 1920 թ. Յունուարի 9ին ֆրանսիացի մի խումբ Հայացէտների Հայաստէրների շանքերով: Անդամակցել են նաև քաղմամբ Հայեր: Ընկերութիւնը հաստարակել է իր պարբերականը: Հայոցիտական հանդէսը, որ Ընկերութիւնն հետ միասին գոյաւթեան է մինչեւ 1933 թ.: Հայոցիտական ընկերութիւնն և Հայոցիտական հանդէսի մասն աւելի ժանրամասն տե՛ մեր փարիզի Հայոցիտական ընկերութիւնն և Հայոցիտական հանդէսի մասնից յօդուածը, ուր մանրամասն ներկայացւած է նաև Հանդէսի ժանրագիտական բովանդակութիւնը (Պատմաբանասիրական հանդէս), Երևան, 1965, թ. 2, էջ 454 . . . :

<sup>32</sup> Մաքէրը յետագայում հաստարակել է իր զեկուցումը “L'Eglise Arménienne” (Հայ Եկեղեցին), Փարիզ, 1920, 40 էջ:

<sup>33</sup> Անդամների թիւը, որով և նրանց մուծած անդամավճարների գումարն ու նուիրատութիւնները կենսաւական նշանակութիւն են ունեցել Հայոցիտական ընկերութեան հանդէսի հրատարակութեան համար:

իմ սիրելի բարեկամ՝

Ստացայ ամսիս 19ի ձեր նամակը, որին շտամպ պատասխանում եմ: Վերջին տարիներս իմ հրատարակիչներին միշտ տռւել եմ Փարիզի հայկակոն թերթերի հասցէները, որպէսզի նրանց ուղարկաւն իմ հրատարակութիւնները: Սակայն այդ նոյն հրատարակիչները հետզհետէ նկատել են, որ չեսոր երկիրը և «Ապագան» չէին գրախօսում իմ աշխատաթիւնները, մինչդեռ «Յառաջ»ը և “Le Foyer”ն կանոնաւոր կիրապով գրախօսութիւններ են տպագրում գրքերիս մասին: Եւ իրենք հրատարակիչներն են ցուցակից գուրոս հանել չգրախօսող լրագիրները: Տեսնում էք, որ ես մեղաւոր չեմ այս հարցում:

Երէկ ձեզ ուղարկեցի “Amira”ն: Երէկ խնդրեցի նաև Geuthnerին<sup>34</sup>, որ հրաժարուի իր որոշումից, և պատուիրեցի ձեզ ուղարկել տալ՝ 1. Trois conférences sur l’Arménie faites à l’Université de Strasbourg («Էլլթրասրուրգի համալսարանում կարգացուած երեք զեկուցում Հայաստանի մասին»), 2. Contes arméniens («Հայկական հէքիաթներ»), 3. L’enluminure profane arménienne («Հայ աշխարհիկ մանրանկարչութիւն») աշխատանքներու: Խնդրում եմ, որ դրանց ստացումն ինձ յայտնէք և բարեհաճէք դրանք տպագրարել «Ապագայ»ում:

Մի ուրիշ բան. Հայագիտական ընկերութիւնը 1929 թ. իր գոյութեան 10րդ տարեդարձը նշելու է մի խնճոյքսպ, որ տեղի է ունենալու Նոյեմբերին: Ընկերութեան ղեկավարութիւնը որոշեց այդ առթիւ հրատարակել Հայագիտական հանդէսի մի չքեզ պրակ: Մեզ պէտք կը լինի մօտաւորապէս 30,000 ֆրանկ այդ պրակի հրատարակութեան համար, որն ամբողջովին նուիրուած է լինելու հայ ազգին: Զեզ խընդրում եմ, որ բարեհաճէք «Ապագայ»ում մի կոչ հրատարակել այս արտակարգ պրակի օգտին, և մեզ օգնէք ձեռք բերելու այդ մեծ ծախսին անհրաժեշտ գումարը: Ի միջի այլոց, դրանում լինելու են շատ գեղեցիկ լուսանկարներ<sup>35</sup>: Յոյս դնում եմ ձեր վրայ: Իրականում գուք ծառայութիւն մատուցած կը լինէք ոչ թէ մեզ՝ Ֆրանսիացիներիս, այլ հայկական դատին . . . :

Յ. ՄԱՔԼԵՐ

իմ սիրելի բարեկամ՝

... Շատ շնորհակալ եմ, որ «Ապագայ»ում կոչ էք հրատարակել յօդուած Հայագիտական ընկերութեան: Յուսով եմ, որ ձեր կոչը լսելի կը լինի:

Անյապաղ գրելու եմ իսնէսթ լըռուի գրախանութիւն, որպէսզի իմ “Dews arméniens” («Հայկական դեեր») աշխատանքից մի օրինակ ուղարկուի ձեզ՝ «Անահիտ»ում գրախօսելու համար . . . :

Յ. ՄԱՔԼԵՐ

<sup>34</sup> Ֆրանսիացի հրատարակիչ:

<sup>35</sup> Հանդէսի այդ պրակը լոյս է տեսել 1929 թ., հատ. թ., պրակ 2, 340 էջ:

# ԴԻՒԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԻ

## ՆԱՄԱԿԱՆԻ

### ԳՐԻԳՈՐ ՇՆԹԱՅԱԿԻՐ ՊԱՏՐԻԱՐքԻ

ՆԱՄԱԿԱՆԻ ԹԻՒ 8 (35Ա.)

ՀԱՅՑ

Առառածող

Հաւցէ դիրս ի Ստամբուլ՝

ի ձեռն Հայոց Պատրիարքի Տեառն Յովաննու Աստուածաբան  
մեծի վարդապետին՝ ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

կ'

Մեծի Պատրիարքիդ Տեառն Յովաննու Աստուածաբան վարդապետիդ՝ յոյժ  
կոտրու սիրով զողջոյն տեսունաւանդ մատուցանեմ. եւ խնդրեմ ի  
տեառնէ զի անփորձ զքեզ պաշեսցէ. ամէն:

Հոկտեմբեր ե. [1732]

Ինդ որում եւ յայտ լիցի քումդ մԼծութեան, զի ահա Յունաց Պատրիարքի նուուն՝ նախքան զոսն սրբոյն Գէորգայ եւ խաղաղութեամբ ի Յոպակէ,  
եւ զեռնւս անդ է բազում ուխտաւորօք՝ որք ընդ իւր՝ եւ որք ի թեսազոնիկ-  
եայ ևկին: Բայց զբնուանիս օրհնեալ մահանեսոյն եւ զորս ընդ նմա Հայք յըդ-  
եալ բերաք ի սուրբ Քաղաքո, ընդ որոց էր եւ զափուճի Ալին, որ զգիրս սիրե-  
լի որդոց մերոց վարդապետացն բերեալ ի մեզ Հասոյց. զի թէպէտ ցանկալիդ  
մեր՝ քէն արարեալ զիր մեզ չըրեցիր՝ զու ոզչ իւր: Սակայն օրհնեալք ի Տեառ-  
նէ լիցին սրդիքն մեր՝ զի զբեալ էին զամենայն դորդիսութինս քո եւ զաեղ-  
ւոյդ. նաեւ զու լինին նաւի աւխտաւորացն մերոց՝ յոյժ արտմութին է մեզ և  
ցաւք սրտի. միթէ ի Տեառնէ լիցի մեզ զթութիւն: Լուայ յոմանց զՄուրք Գա-  
հի նուուրակի<sup>1</sup> զբառչուէր զարարան. եւ ընդ այն զարհուրեալ եւ զարմացեալ  
կամ յազգութեան՝ եւ մտախոն յեալ ոչ զիտմ թէ զի՞նչ ասոցից. զի զու  
յորժամ լուար՝ ընդէ՞ր ոչ զգացուցեր եղորդ՝<sup>2</sup> զի պատժակոծ զնա առնիցէր.

1 Ապահովար կ'ակնարկէ Սիմոն Երեւանցիին (պէտք չէ շփորել կարսդիկոս Սի-  
մոն Երեւանցիի եետ), որ 1732ին Զմիւնիս կը գտնուէր իր նուիրակ Ս. Էջմիածնի: Կարս-  
դիկոս Երեւանցի իր «Զամրուին մէջ շատ մուայլ զայներով կը ներկայացնէ Յովհաննէս Կո-  
լոսը: Այս մասին տեսնել մասնաւորար Բարդէն Մ. Վ. Կուլէսէրիան, «Կուլու Յովհաննէս  
Պատրիարք», Վիեննա, 1904, էջ 61-68:

2 Աքրանտ Բ Խոշարեցի Կարողիկոս (1730-1734), Բաղէջի դպրոցէն. Ծրայա-  
կիրի եւ Կոլոսի զօրծակից եւ սրտակից:

եւ կամ թէ ինքն դառնահամբաւ՝ զի՞նչ տեսեալ զմէնչն նեղութիւն որ այսքան զմեզ ի բերանն որդնալի առեալ պահարակէ . զոր Տէր լիցի ինքեան վրէծխընդիր եւ Հատուսցէ ըստ զործոց իւրոց՝ ամէն : Եւ կամ թէ ազգն մեր արածեան , քահանայք եւ ժողովուրդք երլիք<sup>3</sup> եւ եկք , զայսքան եղերանաց խօսութեալ ի պիզդ բերանոյ նորա , եւ մի ի նոցանէ ոչ խօսեցաւ՝ թէ բնդէ՛ր այդպէս զանիբաւսն բարբառիս . ուրեմն լրյա աչացս , բարձեալք են իւրաւունք յերկրէ , եւ կենաց իմոց վա՛յ թէ որպէս պարտիմք կենցաղավարի ի մէջ այսպիսեացս . եւ դու կարի մի՛ տրտմիցիս՝ յիշեա զրանն որ վասն Տեառն մերոյ զրէ Հեղն սուրբ<sup>4</sup> , թէ Յիսուս չողաւ թաքեալ ի նոցանէ եւայլն . եւ ինդրեմ յԱստուծոյ զի քեզ արիութիւն եւ Համբերութիւն տացէ , եւ զթշնամիս քո ի կոր կործանեսցէ , յիշելով զիազնութիւնն մեր՝ և զամբարտաւանութիւնն նոցա : Իմա՛ եւ զայս՝ ի սուրբ Գէորգայ բարեկենդանի կիրակէին , ելաք ի տանիսն մէր՝ եւ նայեցայ ի փայտեայ օտան որ յառաջ չինեալ էաք եւ քեզ ծանուցաք . այժմ ընդ տեսանելու՝ փութով զտղայն մեր կոչեցի , թէ զինչ ոոյ ի ներս Հանէք՝ զի այժմ փլանելոց է սա . եւ իսկոյն զոր ինչ զոյր ի ներքս Հանաք . եւ ընդ ելանել տղայոցն՝ բովանդակն փլաւ փայտեայ չէնքն . եւ Տէր զերծոյց զմեզ՝ զի փտեալ էին փայտքն . վասն այսորիկ այսպէս եղեւ , եւ ոչ ոք ի քաղաքացեացն եւ ի Հաքիմացն իմացաւ : Նայիպ Շահպատնի որդոյն զանխույն զեկուցաք եւ զայս արզս առաք . թէ Հնար է Փէրման տաս անել զի քարեայ օտաներ չինեցի , եւ թէ ոչ՝ զլուխող ողջ կացցէ : Յանցեալ ամին չեխ Ֆէյիին՝ ի մեծ փաշայէն զիր ետ բերել վասն իւր նախիպութեան եւ մահզար<sup>5</sup> եւ արզ եւաէառ՝ եւ ետ մեզ որ յղեցաք առ օրհնեալն յԱստուծոյ մեր մահտեսին<sup>6</sup> . եւ նախիպութիւն ի վերայ Սիօնցոյն եղեւ : Իսկ Ֆէյիին թողեալ զերկու ազգն ընդ մեզ չարաչար կազի , թէ Հայքն զիմ բան աւրեցին , մահտեսի Սեղրոսն զփաշայի զիրն եւ զայլսն պահեաց , եւ ի տեարան ոչ ետ՝ վասն այսորիկ՝ իմ բան ոչ եղեւ : Եւ վերջապէս զայս ասէ թէ այլ ինձ նախիպութիւն պիտոյ չէ , միայն զիմ յղած զրերն ի ձէնջ կը պահանջեմ , եւ ես զփտեմ զինչ առնելոց եմ ձեզ՝ թէ զիմ զրերն յիս չհասուցիք : Եւ վասն այսորիկ՝ ընդ մեզ է կատարեալ թըշնամի : Խնդրեմ զի իմացիս զգրեաց էհուալն<sup>7</sup> եւ մեզ ծանուցես , զի շատ զմահտեսին եւ զմեզ ի բերան առեալ է՝ զրով մի Աստուծով կարկեալ զնա : (Լուսանցքին վրայ) Եւ թէ զմեր զորպէսն Հարցանես , այլ ի՞նչ զրելոյ պէտք է . յԱստուած մնաց մեր բանն զի այց առնիցէ : Խղճուկ որդիս մեր զեռեւս այնպէս տկար , յԱստուած եւ ի սուրբս իւր յանձին , եւ զոչ զայն քո այժմ լրւաւ՝ եւ կրկին տրտմեցաւ , եւ լալոտ աչօք տառեր աչզ Համբուրէ , աղօթիցդ կարոտ զոյով : Եւ միաբանքն ամեննեքին զսիրոյ ողջոյն զաջդ Համբուրելով ընծայեն փափազմամբ , աւելի քան զհամայնս բէիզ վարդապետն ծեր . եւ ողջ լեր ի պարծանս Հողոյս Գրիգորի որ ի Հոկտեմբերի ե . զգիրս ծրեցի : Իմ սիրեցեալ որդոցս բարունեաց , եւ քոց պաշտօնէիցն Համայնց՝ զԱստուծոյ օրհնութիւն եւ զնորհս սրբոց տեղեացս՝ ընծայեմ փափազմամբ եւ յոյժ կարօտիւ՝ եւ լիցին օրհնեալք ի Տեառնէ բարձրելոյ , ամէն : Վարդապետ իմ , կրկին ի քէն ինդրեմ , զի չեխ Ֆէյզու զրերացն մուղայիթ<sup>8</sup> լիցիս . եւ թէ չեղեւ զիւսն

3 Տեղագի :

4 Յովիաննես Աւետարամիչ (Գլ. մԲ , 36) :

5 Գաղտնի :

6 Աղեսազիք :

7 Ակնարկուրիմ Սեղրոս ամիրային :

8 Կացուրիմ :

9 Հսկել , տէր ըլլալ , հոգ տանիլ :

յարտնեալ, կը նեղէ սա զմեզ չարաչար, զոր Տէր խափանեցէ դիւր խորհուրդ-  
գրն չար՝ ամէն:

(Լուսանցքին ձախ անկիւնը) Մէծի իշխանին մէրոյ օրհնեալ մահտե-  
սոյն, եւ իւր օրթախ Աստուծով զօրացեալ եղբարցն, եւ ամենայն սիրելեաց  
Սրբոյ Տան եւ մէր՝ օրհնեալ մահտեսեացն, զլատուծոյ օրհնութիւն, եւ ըդ-  
Սրբոյ Հոգոյն զպարզեւն ընծայեմ, եւ եմ ազօթող վասն նոցա, եւ Տէր փրկես-  
ցէ զինքեանս յամենայն նեղութեանց, կրկին ամէն:

(Հասցէին ներքեւ) Մանիք ի՛մ աչացս լոյս վարդապետ, զի Շահովատ-  
նի փոքր որդի Աստուծահապն է այժմ զատաւորի նայիպ, այն փլած տեղաց  
սարզն ի նմանէ խնդրեցաք, զի լուեալ ես որ զատաւորն մեռեալ է: Եւ նա յա-  
ռաջ ետ զարզն, եւ յետոյ խնդրեցաք թէ ի մէջ արզին դրեա՞ զի քարիւ եւ կը-  
րով շինեցի. իսկ նա առեալ դարզն պատռեաց, թէ ես ոչ իշխեմ տու արդ,  
փոշմանեցաւ<sup>10</sup> եւ ոչ ետ: Արդ՝ մէծ բարեկամ մէր զայս զործեաց, իմա՞ թէ  
զայլքն ի՞նչ կործեն. արդարեւ թէ առանց նորա արզին առնուիք լաւ իմն կը-  
լինէր, Տէր յաջողեցէ: Գիր չկարացի դրել որդոցս այժմ վասն տկարութեա-  
նըս. օրհնութիւն Տեառն հանդիցէ ի վերայ նոցա, ամէն:

(Ներքեւը, աջ անկիւնին) Գրեցի մէծի մահտեսոյն՝ զրեմ եւ քեզ  
հո՛զի, զայն մէր Սուրբասն շահեցէք, քիչ ամակ<sup>11</sup> չէ տուեր, խեղճ է, չարա-  
խօսաց մի՛ լուէք:

## ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 9 (6Ա)

### ՀԱՍՑԵ

Աստուծով հասցէ գիրս ի Ստամպոլ՝ ի  
Սուրբ Աստուածածնի եկեղեցին, կամ ո՛ւր եւ իցէ,  
ի ձեռն Տեառն Յովաննու Աստուածաբան վար-  
դապետին եւ մէծ Պատրիարզին՝ անբաց ի նա  
հասուցանողն՝ յաստուծոյ զվարձս առցէ՝ ամէն:

### ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

#### Է

Շնորհազարդ մէծի Պատրիարզիղ՝ Տեառնդ Յովաննու  
Աստուածաբան վարդապետիղ՝ զողջոյնն սիրոյ մէծաւ  
ըղձիւ ընծայեմ կաթողին բաղձմամբ:

Ապրիլ զ. [1733]

Եւ զայս ինչ յայտ առնեմ քումդ մէծութեան, զի ահա տեառն Աստու-  
ծոյ յաջողութեամբ, եկին յամենայն կողմանց տէրունական ուխտաւորք, եւ  
խաղաղութեամբ զՊատեքն տեառն կատարեցաք ի միւրին եւ յապրիլ ամսոյ գ-  
յաւուր երեքչարաթի յետ նոր կիւրակէին, չու արարեալ աստի օրհնեալ մահ-  
տեսիքն իջին ի յոպակէ աստուծոյ անվնաս. զոր տէր բարի հանապարհ տացէ  
նոցա զի զնացեն իւրաքանչիւր ի տեղիս իւրեանց. իսկ մէք ահա զմեր սիրե-  
լի որդի զԱւետիք վարդապետն որ նոր եկն ի նուիրակութենէ բաղում արդ-

10 ԶՊՉԱԼ:

11 Գործ, աշխատանք, երախտիք:

Համբք եւ յիշատակօք, եւ պարտ էր Հանդչիւ յայտ ամս, սակայն զնու յղեցաք այդր առ քեզ՝ եւ զմահաւեսի Յակորն ընդ նմա. եւ զոր ինչ զտուաւ ընծայ յըղեցաք ընդ նոսա. թողութիւն շնորհեա մեր պակասութեան: Էջ ընդ նոսա և փառաւոր իշխանն մահաւեսի Մելքոն<sup>1</sup> Աղայն իւր օրհնեալ ընտանեօք եւ որդովք. որ յանցեալ ամն ի Մայիսի ժգ (13) հմուտ ի սուրբ քաղաքա եւ արար բաղում բարութիւնս, քանզի զկեզրոնի ձորոյ<sup>2</sup> զդժուար ճանապարհն եւ մօտ ի Բեթղեհէմ զնեղ ճանապարհն լայնացոյց. եւ զմեր վանուց Սուրբ Ծննդեան զդրսի զուռն երկաթեայ ետ շինել. եւ ի սուրբ տաճարս զարբայն Ստեփանոսի զդուռն կճեայ ետ շինել. եւ ի մեր զնեալ Մէյմարենց տան յետոյ՝ տեղի մի զնեաց եւ ի վերայ կանզնեցաւ (?) ետ շինել ժր (12) տուն ի մի բակ զարմանալի շինուածովք. որ ե արկդ զնաց ի վերայ, եւ արար Հումէթիւ վախրֆ<sup>3</sup> Սրբոյ Աթոռոյս. եւ իւր օրհնեալ կինն մահաւեսի Խաթունն զզատուական կանոչ չուրծառ մի երեր յորժամ եկն. եւ զուռբ Հրեշտակապետու խաչկալն ետ շինել. խարջն եղեւ են (500) զուռչ զայսոսիկ զամենայն արարեալ՝ թող զդրամն որ անխնայ յամենայն տեղիս խարջեցին, եւ զորս խոստացաւ յղել՝ զայն թող մահաւեսի Յակորն պատմեսցէ: Զայսոսիկ զբեցի վասն այնմ՝ զի իմասցիս եւ ըստ երախտեացն շնորհակալ լիցիս. եւ էին յոյժ ուրախ՝ այլ իրրեւ զտան ոյցրումն եւ զփեսայի մեռնիլն լուսն՝ տրտմեցան. եւ վասն իմ մեղացոյ յԱպրիլի գ. այնպէս տրտում զնացին. եւ մեք տրտմութեամբ յուղի եղաք, զոր աէր Աստուած բարով ի տեղդ հասուցչ՝ եւ զփոխարէնն տացէ, զի քան զչափն աւելի մահթարեաց զմեղ՝ թէպէտ մեք ըստ իւր արժանեացն ոչ կարացաք զպտաի առնել իւրն: եւ ևս զամենայն խորհուրդոյ իմ յայտնեալ եմ իւրն, եւ զամենայն ինչ զիսէ, եւ թէպէտ վասն այն խասողեզի երիցոյն, եւ այլ ինչ իրաց ունէր զքէն ինչթ, այլ երզմամբ հաստատեաց՝ թէ այսուհետեւ ի սրտի իմում այլ ինչթ ոչ զոյ՝ վասնորոյ զինչ եւ առնիցես՝ թարց նմա մի՛ արասցես՝ և զոր ինչ ասիցէ՝ զիսոսն կատարեսցես Աստուածոյ եւ Սուրբ Տանս՝ եւ իմ խաթերս համար. եւ բարի լիցի քեզ: Զիս . . .<sup>4</sup> իրն ոչ կամէր ծածկել, բայց խորհեցաք եւ զի վերջն չար կլինէր՝ ծածկեցաք: Խնդրեմ զի զարգան որ յղեցաք իւր զիսութեամբն տաս շինել եւ յղել: Սաայ նոր կաթուուզիկոսն<sup>5</sup> խոնարհական զիր զրեալ մեղ եւ զայն զրել քեզ զի տիրութիւն նմա առնիցես. եւ արտ նմա լաւութիւն, զի այլ ոք այլ ոչ կարէ նստիլ անդր բաց ի նմանէ: եւ վասն Ալեքսան վարդապետին կրկին կ'աղաչեմ զի լաւ օզնեսցես նմա վասն սիրոյն Քրիստոսի, զի լաւ ճանապարհ բռներ է, եւ ի Սոյս զրեա զի մի նեղեցն զնա, եւ զիերիոյ

<sup>1</sup> Եղայակիր Մելքոն կը յիշէ. մինչ յիշատակարաններու եւ նրուաղէմի զոյզ պատմագիրներուն մօտ ան Մելքոնն է: Նոյն ձեւով, կինը՝ նազլու է, իսկ Եղայակիր զայն կը յիշէ իբր «մահաւեսի Խաթուն»: յատակ չէ՝ Խաթուն իբր ածական զործածուած է թէ զական:

<sup>2</sup> Նրուաղէմի պարիսպէն մինչեւ Ս. Աստուածածնայ Տանար երկարող նամբան է:

<sup>3</sup> Կուակ, ժառանգուրիս:

<sup>4</sup> Այսպէս կիսատ ձգուած նամակագիրին կողմէ: Արդեօք՝ Խաչառո՞ւր: Եղայակիր ծամակալ մի քամի խաչատուրներ կը յիշուիս նրուաղէմի մէջ: Տեսնել Մկրտիչ նպա. Աղաւնունի, «Միաբանք եւ Այցելուք Հայ երուաղէմի», էջ 174-177:

Սակայն ուրիշ նամակի մը մէջ (թիւ 11 [160]) Եղայակիր իբրեւ «Յօս . . .» կը յիշատակէ խախամ մը (Ճրեայ կրօնաւոր):

<sup>5</sup> Գուկաս Ա Աշապահ Սսեցի (1731-1737):

մալիքանայի<sup>6</sup> դրան, եւ դայն ճանապարհաց բան Աստուծոյ համար հոգացէք. ահա Տէր Յակով Ազուլեցի մէկ երէց մի որ կողոպտեալ են եկն այդը՝ հարց զնա՝ եւ հրաման տուր զի ի դանկատ ելցէ ի վերայ նոցա. լուայ թէ սիօնցոյ փոքր Եղբայրն իժի որդին այլր դարւոց է՝ զգոյշ լեր՝ զի մի այլ եւ այլ զիր առեալ զայցէ այսր եւ գմեկ կրկին նեղեացէ. Հարց զգալողքն եւ տե՛ս թէ որպէս են ընդ մեղ՝ եւ զինչ կկրեմք:

(Լուսանցքին վրայ) Խզճուկ որդին իմ ի մէջ տառապանաց կրկին անկեալ զի ի վերայ թուլութեան մարմնոյն՝ յաւելու եւ թխնէֆեսութիւն որ զշունչն ո՛չ կարէ առնուլ եւ լալոտ աչօք զաջդ սուրբ կարօտիւ համբուրէ, եւ աղերսէ ինքն եւ ես սրոտարեկս զի դայն հէքիմ կարապեան ընդ ուխտաւորաց յդիցես, զի յօրէ յորմէ Գարրիէլ վարդապետն որ ասացեալ է՝ ոչ դադարի ի յիշելոյ. ի սէրն Քրիստոսի, թէ ինչ կերպիւ եւ իցէ՝ յդիցես. այլ յոյս մեր յԱստուած է. իսկ թէ չյղեցեր՝ այլ ոչ դադարի ի լալոյ. զի հազն՝ չունչ չելանելն՝ եւ անքուն մնալն, եւ թուլութիւն մարմնոյն ի միասին պատեալ, տեսողաց աղիքն կզալարի. եւ զիտէ տէր զի թէ բիւր բարիք լինի՝ եւ խնդութիւն յաշխարհի, ամենայն խոտան թուի յաչս իմ. եւ եմ ի խոր տրտմութեան, եւ թէպէտ կմիմիթարեն, այլ ոչ միմիթարիմ. եւ թէ բան մի եղեւ սմա Աստուած չէնէ՝ այսու սղովս եւ ես ելից յաշխարհէ: Հո՛զի վարդապետ, չլինի թէ աթոռակալ անուն մարդ յդիցէք կամ անուն զնէք. զի անհնար է ինձ դայն առնել կամ լսել. եւ ճարն իմ յԱստուած եւ ի սուրբա իւր: Զկարապետն յդեա անպատճառ: Մեր Յարութիւն վարդապետն կիպրացին ի Համիթ զնացեալն նըւիրակ, ընդ մեր Պետրոս վարդապետին առաջնորդի զմութելի Աղեքսանդրի հիսապն կտեսնեն, եւ Աղեքսանդրն խայտառակ կլինի. ինքեանք եւ ժողովուրդքն զիր զանկատի զրեալ եւ զաղաղակ բարձեալ, թէ այս մարդս այլ մեղ պիտոյ չէ. մէկ կարապետ անուն մարդ մի ընտրած՝ ի վերայ նորա զրեցի. չլինի թէ Աղեքսանդրն դայ՝ կամ զիր զրէ՝ լուիցես եւ ի վերայ նորա առնիցես. եւ կամ զՓէրմանն նորեացես. զի անդ կոխի կլինի, եւ ես սուտ կանկանիմ. չի պիտիր այնպիսի բարեկամ, որ զսուրբ տանս ապրանք յանխնայ ուտէ եւ մախէ. զնացողն ի կեսարիոյ վանքն մեր որդի Սարգս վարդապետն յոյժ աղեքսանաց զիր ինձ զրեալ է թէ վարդապետին զրեա՝ զի յիս ինայեացէ եւ աղատեացէ յայս տեղացս. ճար մի արա եւ նմա եւ զկւետիս վարդապետն շահեա եւ սիրով ընկալ զի է արդիւնարար: Եւ գտեղոյս որպէսն եւ զիմ հալն մահտեսի Յակոպին հարց. եւ ողջ լեր ի պարծանս հողոյս Գրիգորի, որ յԱսղիլի զ զգերս ծրեցի, բաւ է:

(Լուսանցքին ճախ անկինը) Հին տիղտարն որ դայ ի տեղո՛ ի հարկ է պարտիս առնել տիրութիւն նմա որպէս. զի է հին ամենայն իրօք. եւ նորն ի նմանէ հեռի. շահեա զնա՝ քո կատարեալ իմաստութեամբ:

6 Բառը անծանօթ կը մնայ իմծի: Թրէերէն կայ մալիքանի՝ կալուած իմաստով: Արդեօք Հալէպի կալուածական խնդրի մը կ'ակնարկէ:

## ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 10 (15Ա)

ՀԱՍՑԵԱՍՏՈՒԾՈՎ

Հասցէ զիրս ի Ստամպօլ, ի ձեռն նորին  
Պատրիարքի Տեառն Յովաննու Աստուծածա-  
րան մեծի վարդապետին՝ անբաց ի նա հա-  
սուցանողն՝ յԱստուծոյ զիարձս առցէ՝ ամէն:

ԲՐԱՋՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Տեառնդ Յովաննու Աստուծածարան վարդապետին  
և մեծի Պատրիարքիդ զսուրբ ողջոյն սիրու  
ընծայեմ կարօտամենու ըզձիւ:

Մայիս թ. [1733]

Եւ առեմ. Շնորհաւոր Տօն Գալուտեան Հոգւոյն Աստուծոյ, եւ որ է՞ն  
ի սուրբ յԱռաքեալսն, իցչէ եւ ի քեզ եւ ի քոյսդ յիմայինս եւ լցուցէ ևօթ...  
ազուն<sup>1</sup> պարզեւոքն իւրովք՝ ամէն: Զե՞կ լիցի քումդ մեծութեան եւ այս ինչ՝  
զի յԱլլրիլի ծգ. զրեալ զիրսն քո՞ հասա աստառ մեզ ի Մայիսի դ. եւ անդատ-  
մելի խնդութեամբ լցոյց զսիրս անժխիթարիս՝ յորժամ զշինումն եւ զկատա-  
րումն Սրբոյ Եկեղեցւոյն<sup>2</sup>, եւ զողջութեամբ կեալն քո լուայ. զոր տէրն ամե-  
նայնի զՍուրբ Եկեղեցին հաստատուն պահեսցէ, եւ քեզ յերկար կեանք տացէ.  
եւ զանցկալոյդ իմոյ՝ եւ ամենայն աշխատաւորաց ի Տունն տեսուն՝ կրկին ըդ-  
վարձս բարեաց չնորհեսցէ: Իսկ թէ զմէերս զորպիսութիւն զննիցեն՝ Տեառն  
փա՞ռք, Աստուծով զօրհնեալ գմահանեսիսն բարեաւ յզեցաք, որ եւ ակն ունիմ  
զի այժմ արդը են. զի ի Լէթէքիայ չուեալ նաւն՝ յետ երկուց աւուրց, անդր  
ելեալք են. զոր տէրն ամենայնի համայնց զբարի ճանապարհ տացէ. իսկ մեք  
աստ մնացեալ իրը ի մէջ զայլոց. որ եւ ամեն ի մեծաց Շահապանի մեծ որդին՝  
վայիւ ասացեալ է մեր որդի Գարբիէլ վարդապետին, թէ զուք զզարտքն Աս-  
տուծով տուիք, եւ այժմ կտեսանեմք որ կըկին կու տայք. ի՞նչովէս ոլիտիր ի՞նի  
այս Տանս՝ եւ ձեր հայն՝ մանաւանդ արդ խեզ ծերոյդ<sup>3</sup>. արզ տես՝ թէ նոքա  
որ զայս ասեն՝ կը զբար զառնութիւն թէ ո՛քան է: Եւ վասն այսմ իրին  
որ խաթք մնայի ոլէս զրեալ ես՝ ի՞մ ցանկալի՝ իմաս որ աշխատութեամբ ոչ զը-  
րեմ: Ամէնիմասս Պետդ՝ աստ ո՛չ ես զի համարիւք եւ կատարեալ խորհուրդով՝  
զրանն հոգայիր: Քա՞ն Հանայն՝ անկեալ յորս այս ի մէջ անկողնի թաւալի՝  
ո՞չ կենացս եւ վա՞յ աշացս. չէ՛ առողջ զի յայտնառէս զդիմի հարկանցի զա-  
ռամեցեալս եւ ցնորհեալս՝ զի՞նչ պիտիր առնէի. Հաւատա՛ ստոյզ զի ո՛քան  
այս աղայս առաջի իմ կոյր աշացս այսպէս կիսակենդան եղեալ կայ՝ եթէ բի-  
րիցս բիւր խնդութիւն լիցի յաշխարհին՝ ինձ սո՞ւզ է եւ տրամաւթիւն անփա-  
րատ՝ բաց ի հոգեւորէն. զի զիտեմ որ վասն իմ մեղացս է՝ կամք Տեառն օրհն-

1 Բառէն վանկ մը պատռուած տռպադարձի պատճառով:

2 Կ'ակնարկէ Պոլսոյ Ղալարիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցիին, որ 1731ին այրած էր:  
Կոլու Պատրիարք զայն կը վերաշինէ եւ նորոգուրիւնը կատարի 1733 Փետրուարին: Օծու-  
մբ կը կատարէ 10 Մարտին:

3 Կ'ակնարկէ իմքինին:

եալ լիցի: Եւ ինքն լալոտ աչօք զաջդ համբուրէ՝ եւ աղերսիւ զհէքիմ կարապեսն միշտ խնդրէ. վասն Աստուծոյ ի հետդ ըեր: Պե'տ իմ, թէ ի աեզդ՝ լաւ հաստատ զոմն դատը եւ քեզ վէքիլ եղեր՝ ե'լ բարեաւ ե'կ. Եւ բարով դարդ՝ այսպէս լիցի. այդ տեղոյ Պատրիարքութեան անուամբ իբր յուխո զալ՝ Արքունական հրամանաւ՝ եւ կտրուկ ոմամբ ի մեծ զրանէն որպէս թէ այցելութիւն զալ առնել տեղոյս աղքատացն. Եւ թէ այսպէս չարիր՝ Հա'րց զգալուսդ՝ թէ տեղոյս Յոյն Պատրիարքին զինչ արարին. Եւ Տէր Աստուծած զրարին յաջողեսցի: Թողութիւն շնորհեան ոչ կերկեցուցանեմ, այլ կզուշացուցանեմ. Եւ խա...<sup>4</sup> է այժմ իրեւ զմաշկեայ պարկ մի լի լցալ թունաւոր զեռնօք՝ եւ սպայթին երակք սրտից. մանաւանդ ընդգէմ Գարբիէլիցն զզայսի. Եւ բնաւ յիր ինչ ոչ խառնուի եւ ոչ խօսի. լիցի՝ թէ լուեալ եւս լիցէ յիւրոց բարեկամացն: Աստուծած զիւրչն ի բարին առնէ: (Լուսանցքին վրայ) Եւ դայն որ գրեալ էի թէ զիտեմ ուստից է այն, նախ զիտէի թէ ի մեր Գարբիէլիցն էր. բայց յետոյ երդմամբ հաստատեաց թէ խապար շունիմ. բայց մեղայ Աստուծոյ՝ զիտացիր թէ Աստուծած չէնէ Փուրաւանդ<sup>5</sup> ի մեռն անկանի՝ շատ չարիք կհանէ ի մեր զըլուխն եւ ի մերոցն. ահա օրհնեալն յԱստուծոյ մահտեսի Մելքոն աղայն զիտէ զամենայն, իսկ թէ հարցես թէ ընդէ՞ր հավա զանց արիր՝ զպատճանն ի վերոյ զրեցի. Եւ հաւատա՛ զի եւ ի կենացս եւս ձանձրացեալ եմ. թէ ի միաբանից եւ թէ յօտարաց, եւ թէ ի պահանջողաց, եւ թէ ի ծերութենէս որ եհաս ի վերայ, եւ թէ ի խոցոյս իմոյ. Եւ թուի թէ յուլանաս ի զալդ՝ յետոյ կփոշիմանիս շատ՝ այլ Տէր զիւրչն ի բարին արասցէ: Այս բ. աղդն ասացին թէ Ապուակէքին կդատի՝ զկանաչութիւն չեխ Ֆէյզուն առնէ. զիսարչն մեք երեք զրեմք որ ի Բիւզանդն ծածուկ տան: Եւ վասն այս մուսալմիս<sup>6</sup> խորհուրդ այսպէս արարին. թէ զրեմք որ երեքն միաբանին զանկատ անեն թէ Շամայ նստօղն մանզուլ<sup>7</sup> լինի. յին ի Ստամպօլ տանին եւ թէ ոչ՝ ի վերայ փաշային մուպաշիր<sup>8</sup> յին որ նա ըմբռնեալ դատեսցէ. չեմ զիտեր թէ ի զլուի կենէ, բայց փաշայի ձեռոցն լաւ է. այլ չինի որ այլուի զմեզ թշնամի արասցէն. զինչ որ նոքա ասիցն զու այո՛ տօս՝ եւ ինքեանք թող յառաջ դնան՝ ասկա մեք. Հերիք ասիցն թէ Հայերն են արօզք. զիսորհուրդն ինքեանք կառնեն եւ զմեզ ի լեզու կձենն:

(Հանդիպակաց էջին վրայ) Կրկին զրեմ վասն եղօրն իմոյ Արէքսան վարդապետին զի մուզայիթ լիցիս եւ աիրութիւն առնիցես զի հաստատ կացցէ անդ, զի յոյժ լաւ է զափթեր(?)։ մեր Աւետիք վարդապետն յԱստուծած եւ ի քեզ յանձին. նաեւ Միթրին. զՄասքօյու իրիցու բան լաւ հոգաս եւ զմահտեսի Մելքոն աղայի խաթերն լաւ շահիս, զի բազում բարութիւնս արար մեզ: Քըրոյս բերօղն յոյժ ստիպեաց ի ծրելն եւ շաշխնութեամբ<sup>9</sup> զրեցի. ողջ լեր ի պարծանս հողոյս Գրիլորի որ ի Մայիսի թ. զզիրս ծրեցի: Եւ ամենայն բարեկամաց մերոց զողջոյն եւ զԱստուծոյ օրհնութիւն տամ. թող անմեղալիր լինին վասն Աստուծոյ զի անկարացայ՝ Տէր օգնեսցէ քեզ եւ մեզ՝ եւ զզիրդ ի մէնց անպակաս արա՛ Աստուծոյ համար. Եւ զգալոյն նախ մեղ ծանո. Եւ թէ-պէտ զզալդ զրեցի՝ եւ Աստուծած զիտէ զի կարօտ եմ, այլ Աստուծոյ համար

<sup>4</sup> Տեսնել նամակ թիւ 9ի չորրորդ ծանօթութիւնը:

<sup>5</sup> Ասիր, պատեհութիւն:

<sup>6</sup> Կառավարչի (բղեշի) փոխանորդ:

<sup>7</sup> Պաշտօնանկ:

<sup>8</sup> Շփոր վիթակ, ապշուրիւն:

<sup>9</sup> Շփոր վիթակ, ապշուրիւն:

մօրուք ի ձեռք չի տաս՝ լաւ խորհրդեամբ արա՝ և Տէր յաւելցէ քեզ գհանճար  
եւ զիմաստութիւն, ա՞մէն:

(Լուսանցքի ձախ անկիւնը) Մեծահանճար եղբօրն իմոյ Մինաս ասու-  
ուածարան վարդապետին զսիրոյ ողջոյն յոյժ կարառիւ ընծայեմ. և լիցի  
ողջ ի Տէր, ա՞մէն:

## ՆԱՄԱԿ ԹԻՒ 11 (16Ա)

ՀԱՍՑԵ

### Ասուծով

Հասցէ զիրս ի Ստամոզու, ի ձեռն Հայոց  
Պատրիարքի, Տեառն Յովաննու Աստուածարան  
մէծի վարդապետին, ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

կ'

Տեառնդ Յովաննու Աստուածիմաստ Հռետորիդ, Ասու-  
ուածարան վարդապետիդ, և մէծի Պատրիարքիդ՝ զսիրոյ ող-  
ջոյնն՝ ընծայեմ անյագ սիրով:

Մայիս Ժք. [1733]

Եւ յայտ առնեմ վսեմութեանդ՝ զայս ինչ, . . . . (մէկ բառ աւրուած)  
Հասանիլն զրեցի մէծիդ՝ ի քարտենի որ ընդ Յունաց միաբանին յղեցի. սա-  
կայն կրկին զրեմ, զի Եհաս զիր քո տրտմահալած՝ և ընդ ողջութեամբ կեալն  
քո՝ և ընդ շինուամն սրբոյ եկեղեցւոյն զոր զրեալ էր որդին մեր զուարձացայ  
եւ զոհացայ զԱստուծոյ. և ժտեմ ի Տեառնէ զի զքեզ քոյինօքզ անփորձ պա-  
հեցէ, և զուրբ եկեղեցին անշարժ և Հաստատուն պահեսցէ. և քեզ և ա-  
մենայն աշխատողաց զվարձու բարեաց պարզեւեսցէ: Եւ թէ զմերս հարցանես  
զորպէս՝ տեառն փա՛ռք բայց տիմուր զիմօք վարանեալ նստիմք, և սպասեմք  
ողորմութեան Աստուծոյ. զի տկարին ասողջութիւն տացէ, և ասողջացն ի-  
մաստ եւ խելք չնորհեսցէ, և զքեզ և զմեր յամենայն չարեաց ազատեսցէ և  
զամենայն թողից այժմ և զիողձութիւն ուխտաւորաց ճանապարհին լացից թէ  
որպէս լինելոց է. զի գիտես իսկ որ շինութիւն Արբոյ Տանս՝ ուխտաւորօք է  
Աստուծով՝ և այժմ յամենայն կողմանց ճանապարհն զուլումով և դառնու-  
թեամբ լցաւ, որ խեղճ մարզիքն կուզան մերկ և մէք աստ կեզելով կրկին  
տրտմին եւ զնան. և թէ չինչորեմք՝ ինչպէս անեմք: Տէր վարդապետ, անօ-  
րինակ է կեանն մեր՝ և թէ ի կալն ուռնայի(?) ողիտիր զի՞նչ տամք պատաս-  
խանի՝ զայն ոչ զիտեմ և երկնչիմ թէ անպատասխան մնամ. աւաղ է ինձ: ի  
Շամ ի մտանելն ու փարայ եւ յելանելն մե. փարայ ուղիզ զալողացն էր, և  
փախստականացն եւ ոչ մի փառ. և յայտ ամի խոճուկ փախստականքն զի՞նչ  
կրեալ են և զի՞նչ տուեալ ի զրոյ մեր երիցոյն որ անդ է զմասնաւորն լուր:  
Զալաղակ բառնամք առ Տէր վասն ուխտաւորաց թէ երբ յեափայ զան ուխ-  
տաւորքն, և յորժամ բարեաւ զան լինիմք շաշխուն թէ ո՞րպէս յերուաղէմ  
պիտիր զան. զԱնթափու ճանապարհն Աղուեցի Տէր Յակոբին Հարց որ եկի  
այդք. զՀարապու անիծեալ չարացն լի՛ր վրէժինդիր և մի՛ մոռնար զի այսո-  
քիլ են վէրք անբժշկականք թէ ոչ հոգացուք. զԱստանայոյ ճանապարհն եւս

Հարց Հաճի Աղային իմոյ : Արդ՝ Հոգի, լաւ մտածեա՞ զի թէ դու՝ եւ թէ հէքս՝ մինչեւ ցելս չնչոյս մերոյ՝ զՄրոյ Տանս մեր զդայրէթն՝ պիտիր կրեմք Հա՛րկ ի վերայ կայ՝ ի՞նչ կանեմ զաւելի եւ զաւակաս զրոյցն զիտէ Տէր զի թէ ոչ հոգասցուք զայսոսիկ ի դեռեւ ելանցից ամենայն վախեմ . քո խմասութեանդ բաւական է այսքան : Բն՛ը այսուհետեւ եւ զմեր որդի Սատէի զրան վերտառացուք, զի եկն եղջիւր բուսուցանել՝ հատին եւ զունկն, եւ Հիացումն՝ զի յայսքան վշտակրութեանց միջի՝ զա՛ զտաւ աղնուադոյն առ իւր ցեղան՝ զի ոչ ումեք մնաս ինչ արար, թէպէտ կարող էր այլ ամենայնի Համբերեաց եւ մեք եւս՝ բատ կարեաց՝ զմարդասիրութիւնս ցոյց տուաք : (Լուսանցին վրայ) Բայց ք իր մեզ բաց երեւեցոյց . մին վասն Սրբոյն Գէորգայ վանաց, եւ է՛ այն անհնար . եւ ք ազգացս անհաշտ խոռվութիւն . ոչ ինի այն բնաւ, չխարուիս անխարդ յամենայն իրա . և միւս իրն զոր ինքն քեզ պատմելոց է՛ Հաւատալի կերպիւ իմն, եւ է անհաւատալի . եւ զի ես զգործողն այդմ իրի մինչեւ ցայժմ սակաւ ինչ պատուող պահէի, իսկ յորժամ զայն իրն լուայ զոր քեզ պատմելոց է՛ մեծու յարդանօք պահէմ մինչեւ տեսից դկատարածն . բայց երկնշիմ թէ Կարնոյ Մուրատի հանգամանքն լիցի . քննեա՛ եւ տես՝ եւ մի՛ վաղվաղակի ումեք յայսնիցես, զի խաղաղութեան է կարօտ Սուրբ Տունս՝ եւ քոյզ օրհնեալ զալստեանդ՝ իմա՞ : Բայց զայրդ ի ներքոյ նազարիդ<sup>2</sup> պահէեա, զի է զեեզ սիրող եւ զովարանող յամենայն տեղիս . եւ խրատեա՛ զի մի չար ինչ Հասուսցէ վեհիցն իւրոց . բայց թէ տեղոյն նստող նզովելոյն որ է փոխանորդ մեծի քաղաքապետին թէ կարէ դլրէժ առնուլ՝ զանխուլ օղնեա՛ եւ մի՛ ինայեր՝ զի կեղեաց զկեանս մեր՝ եւ յիրաւի խղճութիւն մեծ եղեւ զմա՝ զի ինքն իսկ ստիպեաց զրել, եւ աչօք եւս տեսաք զյանկարծ վիշտ զորա՛ որ դիպեցաւ ի քաղաքապետի փոխանորդէն : Որդիդ խղճալի եւ ծերն բէիզ՝ զա՞զ Համբուրեն մեծաւ ըզձիւ, եւ Հայցէ զրժիշէն կարապետն . այլ Տէր Հասցէ յօդնութիւն . Հիացիր ընդ պատմեալս . Ֆրանչիսկոս ոմն թժիչկ ի Լատինացց վանաց, այս ք ամ եւ աւելի, յօրն ք անզամ զայ եւ զնայ Հրամանաւ մեծաւորին իւրոյ՝ եւ ոչ երբեք ձանձրանայ, թարց փողոյ : Բայց օպուտն սակաւ, զի ցաւն մի՛ չէ՝ այլ վասն իմ մեղացն կերպիւ կերպիւ՝ զոր Տէր այց արասցէ, եւ ողջ լեր ի պարծանս Հողոյս Գրիգորի որ ի Մայիսի Ժք զզիրս ծրեցի եւ զնամք ի Սուրբ Փրկիչն երանելի արտում զիմօք, զի ո՞չ է առաջի իմ Հանայն, որ ճեմելով(?) ընկճէր զամենայն զհակառակորդն Տեառն զօրութեամք . այլ զինչ օդուտ է յերկարելն . կրկին ի Տէր ողջ լեր : Որդիս մեր Գարրիէլ վարդապետն՝ կրկին ցաւազնեալ զանդ Համբուրէ չնորհակալութեամք : Որդոցն իմոց՝ որք քոյքդ են՝ զԱստուծոյ օրհնութիւնն ընծայեմ, եւ զիրախ լինելն ի Տէր ժտեմ . թէպէտ նախ ոչ զրեցի քեզ զի զիտեմ վիշտու՝ այլ Հրամայեա՛ զի տնօրինական տեսորեացն մուղայիթ լիցին : Աւետիք վարդապետի որդուոյ մերոյ զօրհնութիւն ողջունիւ տամ եւ թուի թէ ընդ Ղօրիմաղին զԶմիւնիոյ կոնդակին յդելոց եմ եթէ Տէր կամեցի : Բարեկամացն մերոց զԱստուծոյ օրհնութիւնն ընծայեմ . ինչ անեմ, առաջին մարզն չեմ մնացեր՝ զի ամենեցուն զյատուկ յատուկ զիրն զրեցից, զի բատ ասիցն որ հնանայն եւ ծերանայն՝ մերձ է յապականութիւն . ո՞հ կենացս : Եւ զու լեր ծաղկեալ զաւակօքդ ծաղկեալ, և պարծանս իմ, այժմ եւ յաւուրն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, ա՛մէն : Ի Մա-

1 Հոգ : Կանեւ եռանդ, նիզ, Փոյր :

2 Խնամք : Կանեւ հովանաւորութիւն :

յիսի ժք. զրեցաւ ի Սուբր քաղաքս յէ՛րուսադէմ, ի Խչտիս տարսամութեան<sup>3</sup>.

Եռու է :

Եւ վասն Աստէիդ բանին. ա՛յլ յայտնագոյնս զրեցից. զի ունի առ ինքն զրեր հաստատագոյն՝ զոր զերկուուն ինձ ցոյց եա՝ եւ զօրինակն եւս առի. Եւ զայլն՝ ասաց թէ ի Բիւզանդ է. եւ խոսացաւ թէ զամենայն զրեր՝ Պատմ ըիարդ Վարդապետին ցոյց կուտամ, որովէս կամի թող այնուկ անէ. եւ թէ ըզրերն ընդէ՛ր ոչ ետ մեղ՝ ոչ զիսացի. միայն զայս խնդրեմ զի զոր ինչ առ զզրերն ընդէ՛ր ոչ ետ մեղ՝ ոչ զիսացի. միայն զայս խնդրեմ զի զոր ինչ առ նիցես՝ զանխուլ յումեքէ արացես, զի աստ ոչ ոք զիսէ բաց յինէն, եւ ի առ Հաթչի Մովսիսէն, որ է իւր եւ մեղ բարեկամ, ինքն յայտնեաց. արդ՝ խնդրեմ զի թէ զինչ եւ առնիցես սիրով լիցի, եւ ինձ փութով ծանո զզինչ առնելո, եւ կամ թէ ընդ վիրադ շար ծեր անօրէն անիզգմտանքիս որալէ՞ս արարից. ո՛չ, այս որպէ՞ս իր է. և այժմ առ խա . . . երթեւեկո առնէ չՅո (վհաննէս?) անսատուածն եւ ես տապելով մտածեմ. զի որ երրեմն թշնամիք՝ այժմ բարեկամք. թուի թէ իրաւ է. վասն Աստուծոյ լեր բանիդ մուղայիթ, եւ ինձ փութով ծանո եւ չուտով մի Հրատարակեր, զի մի՛ վերջն վաս լիցի: Պապա Պետրոսին զօֆչին եւ այլք նեղութիւն ետում շատ թէ ե՛լ յօտային. եւ զնոսա Համոզեցաք՝ որք դադարեցն. բայց յետ բարով զնալոյ մահտեսեացն աղաչանօք ասացի թէ ե՛լ, Հէրք զմեղ եւ զքեզ ի բերան առնեն. եւ եւ, բայց կարի դառնացեալ է ողով. վէրջն ի բարին լիցի. եւ խեղճ Լազն ի մահիճս անկեալ ի քաղաքն կտքայ, Աստուած ճար առնէ իւրն՝ ա՛մէն:

## ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 12 (19Ա)

ՀԱՍՑԵ

### ԱՍՏՈՒԾՈՎ

Հասցէ դիրս ի Ստամպօլ, ի ձևան Հայոց Պատրիարդի, Տեառն Յովաննու. Աստուածաբան մէծի վարդապետին. անբաց ի նա Հասուցանողն յԱստուծոյ զվարձու ամէնէն:

ԲՈՎԱՆԴԻԱԿՈՒԹԻՒՆ

կ'

Տեառնդ Յովաննու. Աստուածաբան մէծի վարդապետիդ  
և Պատրիարդիդ՝ զողջոյն սիրոյ կարօտիւ ընծայեմ

Յունիս ժ. [1733]

Եւ ամենայն բարեկամաց Սրբոյ Երուսաղէմիս եւ աստուածաբանի Աթոռոյս՝ քահանայից, իշխանաց, մահտեսեաց եւ ամենեցունցդ առ Հասարակ մէծաց եւ փոքրունց երլուրից եւ մասփիրաց<sup>1</sup> զԱստուծոյ օրհնութիւն եւ զշնորհ Սուբր Տեղեաց մասուցանեմ՝ ես մեղուցեալ Գրիգոր մէղապարտ վարդապե-

<sup>3</sup> Պիտի տարբուէի «որտմուրեան» կարդալ, սակայն առաջին եւ երկրորդ վամին վրայ գործածած է կրնատման նշանները:

<sup>1</sup> Հիւր, եկուոր:

արս՝ անարժան սպասաւոր սրբոց տեղեացս, և Հայցեմ յԱստուծոյ կա'լ մը-  
նա'լ ձեզ խաղաղ կենօք ընդ երկայն աւուրս ամէն։ Եւ զայս ինչ յայս առնեմ  
ձեզ սիրելեացդ իմոց՝ Հոգեւոր հարցդ և եղբարցդ ի Տէր՝ զի ահա իմ մեղքն  
և յանցանքն՝ յիշատակեցան առաջի Տեան Աստուծոյ. և թոյլ ես զի փոր-  
ձութիւնք և պէս պէս վիշտք յաճախեցին ի վերայ մեր՝ որ ոչ առելով կլինի  
և ոչ զրելով. Եւ զի թէսկտ և այլ վանքերն եւս սակաւ ինչ ի մէջ նեղութեան  
են՝ այլ ո՛չ որպէս մերն, զի յամենայն կողմանց յարեան ի վերայ մեր՝ զի  
տեսին որ յայդ կողմանց տիրութիւն արօդ ոչ զոյ՝ ոչ դրայ և. ոչ բանիւք,  
անաւերունջ զմեղ իմացան, և իրեւ զկատաղի զաղան խոցոտեն և կամին ըս-  
պառնալեօք կորացուցանել զմեղ ի սպառ. մինչեւ թէ ոք յայլաղեաց թերեւս  
բարեկամ զացի մեղ արտմութեամբ ցմեղ ասեն՝ թէ քան զըրէայսն տկարազոյն  
էաք, որ նոքա զիիր հրաման խէթիշէրիփ<sup>2</sup> ըերին իրեանց և Հանգիստ նստած  
են և զուք ի մէջ յայլաղիսի տառապանաց միջի կայք։ Արդ՝ թէ բնաւ որ ըր-  
թարինց մեր տուրք նէ՝ Աստուծոյ սիրոյն համար մեղ խրատ մի տուէք՝ զնամք  
կորիմք, մահանամք, զի՞նչ առնեմք. կնայիմ ի Սրբոյ Տանս շինութիւն և Հո-  
գիս կբազի. լինէ՛ր թէ Աստուած զօր մահուս շուտով տայր՝ որ զուրա այսին-  
քըն զՍրբոյ Աթոռոյս զվատ օրն շտեսանէի. զիտէ Աստուած զի այս տարի մի  
եղեւ որ ի սուս տավայէ<sup>3</sup> աչք չեմք բացեր՝ թող վկայեն զալօղ օրհնեալ ուի-  
տաւորքն. այլ քանի ուխտաւորքն զնացած են՝ բնաւ զաղարումն չունիմք։  
Ո՛չ զլիսոյս՝ իմ խղճով որդոյս զառն հիւանդութիւն ի մէկ կողմանց՝ կայրէ  
և տոչորէ զարտիկո. պարտատիրաց որ առած են և նոր տավայ ըստակի շահի  
և կրկին առնլոյ կանեն ի մի կողմանէ. մեր եւ Ասորոց փացեալ չժողովրդոց  
իֆթիրայ<sup>4</sup> և տախլի անկանիլ ի մի կողմանէ. հարքիմ<sup>5</sup> և դատաւորի բռնու-  
թիւն ի մի կողմանէ. վախրֆից՝ տներաց՝ պաշշայից՝ զերեղմանատանց՝ և  
այլ իմն իրի զօր վարդապետիդ զրեալ եմ ի մի կողմանէ. եւ ի վերայ այսը՝  
զրամի պակասութիւն և անտիրութիւն ի մի կողմանէ՝ զօր այնչափ կեղեքեցին  
և առին, մինչեւ ի յետին թշուառութիւն գմեղ հասուցին, որ պիտիր կրկին  
ի զոներն անկնինք և ըստակ պարտօք առնումք. Հաղար վա՛յ զլիսոյս՝ որ  
զայս օրեւս պիտիր տեսնէի. (Լուսանցին վրայ) վասնորոյ ո՛վ տեարք Սրբոյ  
Տանս՝ յերսս անկեալ զձեղ աղաւեմ արտասուօք՝ յրնթեռնուլն և ի լսելն  
զայս զիրս՝ մի՛ ի ներքոյ քթաց ծիծաղիք թէ սուս է զրեր՝ առելով. ի թխտա-  
րերգ հարցէք՝ զի սակաւ ինչ զիտէ՝ և յօնութիւն հասէք խղճերացս նեղու-  
թեան, զի խոնարհ եղեն անձինք մեր և յերկիր կցեցան մէջք մեր՝ առ ո՞վ եր-  
թիցեմ. զո՞ աղաւեցից թէ տիրութիւն արէք Հոգոյ Տանս ձերոյ։ Դո՛ւք էք աշ-  
խատուեր՝ զո՞ւք էք զնեղութիւն կրեալ. և յոյս մեր յԱստուած է և ի սուրբս  
իւր՝ և ի մեր յօնութիւն. զուք զիտէք և մեր զայրէթն. զսակաւն զրեցի և  
կըսպասեմ ողորմութեան Աստուծոյ և օգնութեան ձերոյ։ Ա՛յ տնաշէնք ահա  
սակաւ ինչ մնաց որ ամն բոլորի, դեռևս մէկ Արքայական զիր առ մեղ ո՛չ է  
կեկալ. ի՞նչպէս զմեղ չնեղեն. խնդրեմ զի անմեղաղիր լինիք խղճութեան և

2 Հրովարտակ, արքայական իրամանագիր։

3 Ավել, քողով, իրածարիլ։

4 Դատ։

5 Զրպարտութիւն։

6 Կոիիի կամ պայքարի մտնել։

7 Դատաւոր։ Բայց այսանդ կրնայ նշանակել ոստիկանապէտ։

զառնութեամբ եւ արտասուօք զրելոյն՝ զի օր առանց արտասուաց ոչ եմ ան-  
ցուցեալ. եւ լերուք օրհնեալք յԱստութեամբ կեալն ձեր բղձամ.  
բաւ է: ի Յունիսի ծ. օրն զրեցաւ ձեռամբու:

(Հասցեին տակը՝ տարրեր զիբով) .

Թէ քան ըդհրէայքն վատթար եղաք զի նոքայ դիր բերին եւ են ի հան-  
դուսի եւ մեք ի վըշտի սուստ տաւայից :

## ՆԱՄԱԿ ԹԻՒ 13 (20Ա)

ՀԱՍՑԵ

### ԱՍՏՈՒԾՈՒ

Հասցէ դիրս ի Ստամպօլ՝ ի ձեռն Հայոց Պատրիարքի՝  
Տեառն Յովաննու Աստուածարան վարդապետին անրաց  
ի բարին:

ԲՐԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Տեառնդ Յովաննու Աստուածարան մեծի վարդապետիդ,  
եւ արժանաւոր Պատրիարքիդ՝ սրտակաթ սիրով զսիրոյ  
ողջոյնն ընծայեմ յոյժ կարօտիւ:

ՅՈՒՆԻՍ ԺԱ. [1733]

Ամենապատիւ անձինդ պատուականի եւ իմ աչացս յուսոյ .....<sup>1</sup>  
եւ յԱստուծոյ Հայցեմ զի զքեզ քոյանօքդ՝ փրկեսցէ յամենայն չարեաց եւ ի  
մարդաց անիրաւաց: Եւ զայս ինչ ծանիր իմ ցանկալի. զի այդ մեր զօրիսմաղ  
Սարգսիդ ի տեղդ զալոյ պատճառն է այս. զի ընդ տեղւոյս զատաւորին յանց-  
եալ ամ՞ն կին ոմն եկն ի տեղս՝ մէկ ճահիլ տղայ եւ մէկ փոքր աղջիկ ընդ իւր  
ունելով, որք էին իւր իսկ զաւակք պալաթցի. եւ կուտանի Սարգսիս պէրսէրն  
զաղջիկն նշանեաց իւր տղային՝ մեր ոչ դիտելով, զի նոքա ի Վանքս ո՛չ մտին.  
յետոյ կին դատաւորին զաղջիկն արգիլեաց թէ մեր են սոքա. եւ զրամ խար-  
ճելով՝ շատ վիշտս կրելով՝ Հաղիւ թէ զաղջիկն ազգատեալ տուաք պսակել.  
յետոյ զտղայն եւ գմային արտաքսեցին ի դատարանէն. իսկոյն յուեալ տեղոյս  
մուսայամ Բէհմովիթն կամէր յափշտակել զտղայն, զդիշերապահօն պահնորդ  
եղեալ թէ ո՞ւր եւ զտղեն ըմբռնեալ տարցեն ի միհն կորստեան. եւ մեր յուեալ  
քերեալ զտղայն խրատեցաք. զիր խարաճի եւ խարճիս տալով. Հարկեցաք եւ  
զայդ մեր Սարգսիդ՝ առնուլ եւ փախստեայ կերպիւ զալ Հասուցանել այդը՝  
Աստուած զինքն օրհնէ որ յուաւ եւ կատարեաց՝ բայց եւ այն եւս ոչ առանց  
փողոյ, եւ թէ աղջկան եւ թէ տղային՝ ամենայն դրամն ի մէնջ զնաց. խնդրեմ  
զմէր Սարգիսդ օրհնութեամբ ընկալ. եւ այդպիսի ուխտաւորաց որպէս կա-  
միս այսպէս խրատ տուր, եւ զիրած զահն եւ զերկիւղն մեր մտօք կշռեա'. եւ  
զտղայդ յիւր եղբարսն յանձնեա' եւ զիր ի նոցանէ տո յշեա' աստ եւ յանդի-  
մանեա' զնոսա առանձին թէ ընդէ՞ր այդպէս արարիք. և զօրիսմաղ Սարգսիդ՝  
յառաջ քան զդալ նաւի ուխտաւորաց՝ զրով աստ յշեա': եւ մեր որպէսն՝  
Տեառն փառք լաւ. բայց ընական արհաւիրքն եւ անձկութիւնը յամենայն կող-  
մանց հողմավար Հնչեն. եւ ի վերայ սոցա ցաւ Աթոռակալ որդոյս յաճախեալ

1 Խամակազրին կօղմէ բաց ձգուած:

օր ի վերայ աւուր ք. ոտքն ուսուցեալ ի թըխնէֆէսն զսիրան առեալ, բնաւ ոչ ընկողմանի, ի ձայնն վայի ո'չ հատանի. եւ ես եմ մեռեալ քան թէ կենդանի. եւ յոյս բժշկացն եւս հատաւ՝ ո'չ զլխոյս. մնաց միայն յոյս ի բժշկապեան Յիւսուս: Եւ զայլ ինչ արժանաւոր բան չունիմ զրելոյ. միայն զայս ի քէն խնդրեմ, զի թէ զոյ հնար թէ յետ քո ի տեղոյդ ելանելոյ խաղաղ կմնայ տեղդ՝ մի՛ անփոյթ առներ զգալզ՝ բայց թէ նո՞ւրը մտօքդ կշռեալ անհնար զելանելը իւմասցիս, ի տեղոչէդ մի՛ շարժիր՝ զի բազում զեռունք յորմ անգր պարփակեալք սպասեն. կարողութեամբն Տեսան նորքս սուղեալք լիցին եւ զու բարձրացիս փառօք Տեսան եւ կամօք. եւ զԱստէի զրոյցոն մի՛ հրատարակեր, զի սա ամենեւին յուրաստ<sup>2</sup> է՝ եւ զպաղ երկաթ ծեծելն անշահ է. եւ յոյս մեր յԱստուած է. միաբան մի յարեւելից՝ երկիրն խր կդնայր՝ վեհին զիր ծրեցի՝ զորպէսն իւր մեղ ծանուցանել զի կարօտ եմ որպէս զբոյդ. եւ խնդրեմ զի Ալէքսան վարդապետին լաւ տիրութիւն առնիցես կրկին խնդրեմ.

(Լուսանցքին վրայ) Եւ ի սմին ժամու՝ եկին օրհնեալ մահտեսի Արրահամն զգրերն մատոյց մեզ՝ զառաջինն ընթերցայ եւ լցայ երկնային խնդրաթեամբ ընդ չինումն Սրբոյ եկեղեցոյն եւ պայծառութեան նորա. զոր Տէր հաստատ պահեացէ եւ քեզ վարձահատոյց լիցի. հոգիւ, մի՛ տրամիր՝ այլ ուրախ լեր, զի վարձք քո բազում են յերկինս. թող ասեն ասողքն զինչ որ կասեն, հատուցանող դատաւորն արզար է: Եւ վասն Ալէքսան վարդապետին որ կդրեմ միշտ քեզ՝ վասն այն՝ զի վասն սուրբ հաւատոյու մերոյ լաւ է, եւ քանի որ Եկեալ է ի Հաւապ՝ նոցա ձայնն ի մէնջ հատեալ է. զի ամիս չէր մնայր որ դաղաղակի զիր ոչ զրէին մեղ. զիտէ Տէր զի միշտ զրէն չնորհակալութիւն կզրէ. միայն զայն՝ թէ զրեա՛ որ ինձ տիրութիւն անէ. զի վախն ի սոցո՛ց է. եւ թէ գիշեամներու խարճն չըղրկեր՝ զրեմ որ յղէ՝ բայց խնամով լիցի եւ զառաջինն մոռացիր. թուի թէ այժմ քան զմիւսն լաւագոյն լաւ է. եւ վասն դրամին որ զաղիխօս յայնժամ քեզ զրեցի թողութիւն արա. զրամ տալ է ընդ այնքան բանս, մի բարկանար՝ որովհետեւ զրեալսդ կկատարեմ. եւ զճշմարիսն ասեմ, ո՛քան այս իմ որդիս որ յայս հալս անկեր է այս ք. տարի ք. ամիս եղեւ, ոչ հացս հաց է եւ ոչ ջուրս ջուր, եւ ոչ ուրախութիւնս ուրախութիւն. եւ թէ երբեմն բախ զիս ցոյց տամ, յահէ եւ յամօթոյ, զի համայնք ի ծածուկ եւ ի յայտնի կրամբասեն. եւ վասն այսմ ի խելացս եմ ցնորհալ, սիրտը նեղեալ եւ բարկութիւնս յաւելեալ, եւ ամենայն պակասութեամբ լցեալ. տեսողքն վկայեացեն որ մերքն են. երանի օրհնեալ աչացդ որ զսողնութիւնս սոր ոչ տեսանես. եւ վայ՝ իմ աչացս որ միշտ տեսանեմ որ թալկացեալ անկեալ կայ: Յոյժ մխիթարեցաւ ի վերայ զրոյդ. խնդրեմ զի միշտ մխիթարեցես զրով, նաեւ փոքր ընծայիւ, որ եւ զաջդ սուրբ համբուրէ լալով, եւ կրկին ըղկարապետ հէքիմն կինդրէ՝ այլ ի Տեսանէ լիցի ճար եւ հնար: Ո՞չ թէ ո՛քան տրամեցայ ի վերայ մահուան ճշմարիս բարեկամին մերոյ զլուսաւոր հոգի յիստուծոյ օրհնեալ մահտեսի կարապետին զոր Տէր հանգուացէ զհոգի նորա ի գոզն Արրահամու. զլուխտ ողջ լիցի. եւ զորդի նորա ի տեղի իւրն ունիցիս՝ զի այն հօրն տղայն է. եւ խնդրեմ զի առ քեզ կոչեսցես՝ զդիրն տայցես՝ եւ յիմս կողմանէ լաւ մխիթարեցես. եւ Տէր զօրացուցէ զինքն: Եւ վասն այս խարողին մինչեւ յե՞րբ զրես. ստոյդ զրելոյս զայն խօսքն պատճառն ա՛յս է. զի վիտացի թէ մեր Գարբիէլ վարդապետէն էր Փիթն<sup>3</sup>. վասն այնորիկ զրեցի. եւ այլուի դատարկ չէ, զի երկուքի աչքն ի խոլոր նայելոյն ի միմեանս ծռեր

2 Ժխտող, ուրացող, նախապէս ըսուած խօսք մը չընդունող:

3 Գրգռութիւն, դրդում:

է. (Համելիպակաց Եջին վրայ) եւ ոչ թէ ոչ արժէր զայն. այլ բիւր քան զայն՝ բայց ժամանակա շար. եւ Սուրբ Տունս բարձօր լցեալ, բայց հոգացողք սակաւ եւ ես զիմ հալն քեզ յայտնեցի. զի զառամեցեալ եմ, նաեւ ծանծբացեալ. վասն այնորիկ եւ ծածկեցի դիտութեամբ խորհրդոյ յԱստուծոյ օրհնեալ մահանի լիւլքոն Աղային, նաեւ զքս բարեաւ զալոյ կերպն այլ խօսեցաք ընդ նմա զոր քեզ յայտնելոց է. բայց յորդամ զմիւս զիրն ընթերցայ՝ տրտմութեամբ լցայ ընդ խղճութիւն զառնուելին իմոյ, որ ի բերանս զայլաց անկեալ կայ՝ զոր Աստուծոն Դանիկիլի խցէ զոեխս նոցա: եւ այժմ զառոյդն քեզ զրեմ թէպէտ սիրտս եւ ձեռքս ի զողումն է՝ այլ զի՞նչ առնեմ, որովհետեւ ամենայն յաջու զումն ի Տեառնէ է. Սրբոյ Աթոռոյ Գահակալն յայն կէտն է եւ այլ տեղի, եւ Սրբոյ Եկեղեցոյդ պարտքն եւս զիզեալ կայ զոր Տէր ոչնչացուոցէ. եւ ըստ զրոյդ զօրութեան հոտեալն քառօրեայ եւ չյարուցեալն ի Սուրբ Գահն, յերկիրն եւ այդը՝ զրազում բարեկամս ստացեալ է, մինչ զի ի հարկէ յայնպիսի տեղով յղեալ ես՝ որ բացարձակ զչարիս իւր յայտնէ. զոր Տէր զինքն պատժեսէ. այլ քալոյ Հնարն ո՞րպէս կլինի: Արդ յիշեալ զջանզ եւ զվաստակդ որ ի վերայ Սրբոց Տանցս՝ եւ նիստ ի վայր՝ յայս ամս այլ զզարդ մի՛ յիշեր՝ թէպէտ անախորժ մտօք եւ լալով զգիրս զրեմ: Սակայն Հարկն եւ օդուոն հոգեւոր տայ մոռանալ զմարմնաւորն. խնդրեմ զի լուիցես եւ այսպէս առնիցես. փա՛ռք Աստուծոյ վիճակք մեր այսպէս ելին. լիցի Տեառն կամք օրհնեալ մի՛ զժուարիր ընդ այս, եւ ընդ պղծոյն զմեզ եւ զՍուրբ Հաւն մեր լուսատուն որ կալիսարակէ՝ մի հոգս առներ՝ այն զինքն կպատժէ. բայց ընդ խօզոն եւ չըխօսողն ես զարմացեալ եմ. վա՛յ աշխարհիս զայթակղութեան և մարդոց անհաւատարմութեան: Թազսիթի սուրէթն ի մեզ եհաս, զոր անզամ մի այլ Աստուծած զիւր Սուրբ Տունս չկարօտացուացէ այն զրոյն. բայց Սրբոյ Տանս քէֆի Փէրմանն աստ ո՛չ է եկեալ եւ կարօտիմք նմա. բայց Հասարակն եկեալ է որ ամենայն եկեղեցեացն է. եւ զայն թէ այլոց գրեա՛ որ զրանն հոգան խորջեն եւ զու հաւատաս. ո՞հ թէ ո՞րպէս այդ բանդ անկաւ ի քո խորհուրդն. եւ այն եւս յիմ մեղացն է. միամիտ կաց հո՛զի, թէ ի տեղզ՝ եւ թէ աստ՝ տունն եւ ինչքն քո՛ են, Տէր զքեզ պահեսցէ յամենայն փորձութեանց զի բարեաւ վայելսցես, եւ զհակառակորդն քո ի ներքոյ ոտիզդ առաթուր արացէ եւ կործանեսցէ, եւ զքեզ զօրացուացէ: Կեսարացիք ոմանք զգիրս աղերսի ընդ մահտեսի Արբահամին յղեալ են, զորոյ օրինակն առ քեզ յղեցի, եւ զու զանիսու պահեա եւ մի յայտներ. եւ ես զպատասխանն նոցա զոր զրեցի՝ զայդ եւս առ քեզ յղեցի, զի որն որ պատշաճ է՝ զայն առնիցես. եւ թէ խիստ հարկին՝ յորդորեա դմեր սիրելի որդի Սարգսի վարդապետն՝ թէպէտ ոչ կամի. այլ յուսալով յԱստուծ թող զնայ՝ թէ այնպէս առնեն որպէս որ զրեալ եմ, զի տեղն լաւ է. այլ զայն այլ իմա՛ որ մահտեսի լիւլքոն Աղայն և մահտեսի Շերինն ընդ այն Պետրոս վարդապետին որ ի Նիստիա կնտուի յոյժ բարեկամք են որպէս տեսի աստ: եւ այս զինչ զարմանք, որ մահտեսի Աղայն յայս տեղս ասաց թէ ի Խասքօյու յիրիցէն նի (170) զուու օրհնման էտո վարդապետն. եւ զու զրեալ են թէ ի (20) զուու յիս հասեալ է. Աստուծ քեզ խէր տայ՝ այս ո՞րշափ անհոգութիւն է՝ որ չես հարցաներ զայդպիտի բան, ո՞հ: Եւ կրկին արտասուօք աղաչեմ զլոյս աշացս՝ զի մի զայլ իմն կարծիցես զզրելս թէ յայս ամի զգաւլ թող եւ մի յիշեր. զիտէ՛ Աստուծ թէ զի՞նչ կրեցի ի զրելս՝ այլ վասն վերոյիշելոց երկեալ եւ զրեցի, զի մի՛ Սրբոց Տանցս վնաս հասցի: Եւ զիմ զորդիս զմիաբանս թէ յղեցս՝ զորոց եմ կարօտ տեսութեանցն. ասկայն թարց հրահանգիդ մի՛ յղեր զի մի եկեալ աստ՝ եւ զծուութիւն սոցա տեսեալ ի ընթերցումն, եւ զոքա եւս սոցա նման լիցին. եւ այս ըստ Յօնանու որ առ

Նինուէ . . . : Աւետիք վարդապետն որդին մեր՝ յԱստուած եւ ի քեզ յանձին. պիտէր զջմիւնիոյ զկոնդակն լրէի խրն. այլ եւ աստ հարկաւոր պիտոյ է զի է հաւատարիմ. դայ աստ եւ աստ զարժանն խորհելոյն խորհեցուք, եւ մանաւանդ զի դանն<sup>4</sup> ոչ բարով նոր զնաց անդ՝ մի՛ զուցէ զարան ինչ զործիցէ՝ եւ լիցի առիթ խազմի<sup>5</sup>. եւ զու եւս շատ մի՛ անկանիր ի հետն. զի ստուգիւ զիւազգեցեալն ի գիւէ Ակեալ զործէ զնանրութիւն. մի լիցի թէ մեք պատճառ խոռովութեան՝ զոր Տէր փրկեցէ. այլ ո. (1000) ավտոս այն օրհնեալ երկրին, զի անկաւ չարախօս եղբարցն առ նոսա. այլ Տէր է մեր ապաւէն: Վասն զիտնական որդոյս՝ Յակոր վարդապետի<sup>6</sup> գրոցն, լաւ չասկացայ զգրեալդ, զի զգիրն ոչ եմ տեսնեալ. որո՞յ վերայ զվկայութիւն գրեցից. բայց անունն զրքին Հաստատուրիւն Հաւատոյ լինէր՝ քան թէ Վէմ Հաւատոյ<sup>7</sup>, զի պա՛լն շատ ծանր է՝ չալկող պիտիր. այլ Տէր զօրացուցէ զինքն, եւ դոհանամ զԱստուծոյ՝ զի զայս այլ տեսի. զտպեալն չուտով քանի մի հատ աստ յղեա: Եւ որդոյս տնօրինականաց տետրեբացն<sup>8</sup> մուզայիթ. եւ այն հէքիմ կարապետն չուտով ընդ ուխտաւորաց յղեցես անպատճառ. եւ մեծի Սրբոյ Եկեղեցւոյ Աւագ խորանի բեմի վարագուրի չափն է այսքան. բարձրութիւն շէրիտով<sup>9</sup> թարց հալիսայից<sup>10</sup> ը. էնտազէ<sup>11</sup>. եւ լայնութիւն ծա. էնտազէ. թէ ք. մատ աւելի լինի՝ վնաս չունի. բայց զի զրեցեր թէ յայնմ մեծ հանդիսէ է զոր զնեալ էք, երկիւղ յոյժ ի սիրտս ևմուտ՝ վասն Աստուծոյ այնպէս արա զի մի յետոյ զլուի մեր ցաւիցի: Ողջոյն տամ որդոցս ամենեցուն, մեծաց եւ փոքունց. եւ ողջ լեր զու քո որդովքը ի Տէր եւ ի սիրփանս որդէմեռ հողոյս Գրիգորի. որ ի Յունիսի ծա. յերիր ժամու զիշերոյ՝ յանձնեցեալ զրեանք պիտիր զրէի. անտէր մնաց զլիսոյս եւ մնաց ի տեղն. բանականութիւնս զնաց, զոր ինչ խորհելոց ես խորհեա, զոր ինչ առնելոց ես արա. եւ իմ զլիսոյս հազար վա՛յ:

(Լուսանցքին անկիւնը) Ո՛հ, ո՛հ, ո՛հ. Պետ իմ, ի Յունիսի ծա. ի ժ. ժամուն, մինչ զզիրս զրէի, տղայն եկն շտապով, թէ Աթոռակալն չուտով ըդքեզ կկոչէ. զնացի, իրրեւ ետես զիս աղաղակեաց Վարդապետ փո՛րս փո՛րս՝ պատառեցաւ. եւ սակաւ ինչ տարակուսեալ մեր՝ նոյն ժամայն աւանդեաց ըզքաղցը հոգին քաղցրիկ որդին իմ Աթոռակալ Հանայ Յովհաննէս Վարդապետն ի ձեռս Աստուծոյ կենդանւոյ. զլուխող ողջ լիցի, եւ հոգոյ նորա Աստուծած ողորմի. բայց իմ լոյս աչացս խաւարեցաւ՝ մէջքս կոտրեցաւ. զու զոր ինչ առնիցես՝ արա՝ զի իմ բանն յԱստուած մնաց: Բաւ է:

Հրատ. ԱՐԱՅ ԳԱԱԱՑՃԵԱՆ

(Եար. 3)

4 Այսպէս զրուած: Յայտնի չէ իմծի համար քէ որո՞ւն կ'ակնարկէ:

5 Թշնամուրիւն, ամբաստանուրիւն:

6 Յակոր Վ.րդ. Նալեան, Յովհաննէս Կոլոտի աշակերտ, ապա պատրիարք Կ. Պոլսոյ (1741–1749), երուսաղէմի (1749–1752) եւ դարձեալ Կ. Պոլսոյ (1752–1764):

7 «Գիրք Կոչեցւալ Վէմ Հաւատոյ», Յակոր Վ.րդ. Նալեանի հեղինակուրիւնը, տրանսուած Պոլիս, 1733ի Օգոստոս 25ին: Տպագրուրիւնը սկսած է Փետրուար 14ին:

8 Կ'ակնարկէ Հաննա Վարդապետի «Գիրք Պատմութեան Սրբոյ և Մեծի Քաղաքիս Աստուծոյ Երուսաղէմիս, եւ Սրբոց Տօնօրինականաց Տեղեաց Տեսոն Մերոյ Յիսուսի Քրիստոսի» աշխատուրեան, տպուած Պոլիս, 1731ին:

9 Ժապաւէն, ծոպ:

10 Օղակ:

11 Կանգուն:

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

1959, թիւ 2 - 3

Կը սկսի Ա. Ե. Քոչինեան, «Եօթնամեակը Արտօնական Քայլ Հայաստանի Տնտեսութեան և Կուլտուրայի Վերելքի ձանապահին»: Կը յաջորդէ Գ. Բ. Ղարիբջանեանի «Վ. Ի. Լենինը և Հայ ժողովրդի Ազգագրումը»: Յեաոյ՝ Ս. Գ. Արքահամեանի «Ժամանակակից Հայ և զուարանութեան Մի Հերթական Խնդիրը»:

Ն. Վ. Յարութիւնեան կու տայ ուսումնասիրութիւն մը «Երեւանի Հիմնադրման ժամանակի Հարցի Շուրջը»: Կ'եղբակացնէ, որ սեպագիրներու էրերումը, որ այժմու Երեւանի մաս է, հիմնուած է Քրիստոսէ առաջ 782 թուականին: Ողբալիօրէն անհարազար օսար բառեր, խայուուր տարագարձութեամբ, կը խաթարէն մեր Հայերէն յեղուն իր զրչին տակ հոս :

Բարզէն Ն. Առաքելեան կը հրատարակէ կարձ ուսումնասիրութիւն մը՝ «Ապրանքային Արտագրութեան և Արհեստագործութեան Տեխնիկայի Զարդացումը Հայաստանում 9-13 Դարերում»: Ասկէ վերջ կու տայ Ս. Ղ. Ղաղարեանի «Հին Հայերէնի Բայի Պարզ ժամանակակից կաղմութեան Հիմնական Դեերը»:

Շահեկան աշխատութիւն է Գ. Տ. Խըլոպեանի «Անանիա Շիրակացու Բնափիլսուփայական Հայեացքները»: Կը յաջորդէ ուսուբէն ուսումնասիրութիւն մը Շ. Հ. Ափոյեանի, «Հայեկական Դաշնամուրային Երաժշտութիւնը և նախասովետական Շրջանում խորագործ»:

Հաղորդումներու շարքին են Մ. Վ. Արդումանեանի «Մտեփան Շահումեանը Այդային Հարցի Տեսարան»: Արմէ վերջ Գր. Արդումանի «Զարեննը Հոկտեմբերի Բացաշոնչ երդիչ» և Գ. Խ. Մ. Մտեփանեանի «Հրաչեայ Աճառեան (1876-1953)» յօդուածները: Առանց կը յաջորդեն ուրիշ Հաղորդումներ՝ Արտ. Եղբագարեանի «Յովսէփ Աթարէկեան», Յա. Ի. Խաչիկեանի «Խ. Արտիկեանի Գեղագիտական Հայեացքների Բնութագըրման Շուրջը», Լ. Գ. Խաչերեանի «Պարագայ

Երկրորդական Նախագասութիւնների մունքը Հայ Քերականագիտութեան Մէջ, Ա. Փորբէչեանի «Ե՞րբ և Արտօնիքի են Հայերը Գաղթել Զերքեղիա»: Հաս կապացուցուի որ 1171ին արդէն եկեղեցի ունին Հայերը և Հաւանաբար 1062էն ալ չառաջ Հայ զազութիւնը կային հոն: Խնձի համար խիստ հետաքրքրական են 1910ին պատմուներէ զանուած 19 տեսակ ուկի և ուրիշ թանկագին իրերը, որոնց մէջ հաւեւ արաբէն մակագրութեամբ մատանի-կնիք Աշուագրատունիի: Ասոր կարիքը կ'երեւի թէ Հայքահմետական յարարերութեանց պահանակ զգացուած էր: Դարձեալ չառ հետաքրքրական է Մայկոպի մօտերը պեղումները զանուած Հայոց Բակուր երկրորդ թագաւորի յունարէն մակագրութեամբ արծաթեալ թագուր:

Մ. Կ. Չուրալեան մեզի կու տայ շահեկան ուսումնասիրութիւն մը մանկահաւաքի մասին, աս խորագրով «Գելշիրմէն Օսմանեան կայսրութեան Մէջ Բայ Թուրքական և Հայկական Ալղիրիսիրը»: Գելշիրմէի ծագումը և Հայոց մօտ սկզբանառութիւրը կը ֆանտաբանել տանելով մինչեւ 1464: Հոգուց չահեկան է յիշել որ Հայ Էնիշէրինի կը յիշուին երբեմն մեր մատենադրութեան մէջ:

Մէր զեղարուեստի պատմութեան համար արծէքաւոր նպաստ մըն է Մ. Վ. Գրիգոր Եանի նկարագրար մինազրութիւնը՝ «Ալորդ զարգարով Խոյակները Հայ Ճարտարապետութեան Մէջ», և գոյց կու տայ որ ուրագը տոյս չին հայկական խոյակներ ինձնուրոյն են իրենց ձեւով, ինչպէս օրինակ Չուրքի Յունոցի, Դույնի կաթողիկոսարանի և նոյնի Գունդի տաճարինները:

Յաջորդ հետաքրքրական աշխատութիւնը գժրախսարար անմատելի է խնձի, զրուած զեղարութիւնը ուսումնասիրէն Գ. Ա. Տիրացեանէ, «Գառնի Ամրոցի Բաղնիքը»ին մասին:

Գ. Բ. Զահուկեան կու տայ «Հայ Բարբառաների Մազման Հարցը» երկար ուսումնասիրութիւնը: Ասկէ վերջ կու տայ «Հայպարակումները», որոնցմէ առաջինն է ուսուբէն, Ա. Գ. Յովհաննէսեանի «Կոմունիստական Մանիքեստի Հայերէն թարգմանութեան Առթիւ Յովսէփ Աթարէկեանցի Ֆը»:

ինդելոյն Գրած Նամակը» : Ասկէ վերջ «Մուրացանի Մի Քանի Անտիպ Նամակիները» : Յաջորդ զրութիւնը ոռուերէն է, զիս շատ հետառքրրոզ նիւթոյ՝ «Շահապիվանի Կանոնները Որպէս Հայ իրաւունքի Հնագոյն Յուշաբան» , զրուած Սուրէն Արեւատեանէ : Խնքս ալ Ժամանակին զրած ևմ Շահապիվանի կանոններուն մասին եւ ինծի համար մասնաւրաբար հետաքրքրական ոլիսի րլային Սուրէն Արեւատեանի Եղրակացութիւնները այս նիւթի մասին :

Ասկէ վերջ կու զան զրախօսականներ Ս. Ա. Ապանդարեանի «Յօդուածներ, Նամակներ եւ Փաստապղթեր», Հրատ. Մոսկուս, 1954ին (Գրախօսող՝ Ա. Մելքոնեան) : «Վ. Ա. Նալբանդեան, Թրիլիսին Հայ Մատենագրութեան Մէջ», Երեւան, 1958 (Լաշա Զանաշխայի կողմէ) : Խուսերէն զրախօսական մը, որմէ վերջ Աս. Մնացականեանի «Հայկական Միջնադարեան Փողովրդական Երգեր», Երեւան, 1956 (Լ. Խաչիկեանէ) : Իրը վերջին զրախօսական Հրանդ Ք. Արմէն ունի քանի մը դիտողութիւններ Յ. Մանանդեանի «Բննական Տեսութիւն Հայ Փողովրդի Պատմութեան» Բ Հատորի Ա. Մասի առթիւ :

Այս թիւը կը շարունակուի ուրիշ կարդ մը շահնեկան տեղեկութիւններուն եւ լուրերով հայրադատութեան մասին, և կ'աւարտի միւսներուն ոլէս Հայերէն, ոռուերէն եւ անդէրէն բովանդակութեան ցանկերուն :

Թիւ 4, 1959

Կը ոկտի «Հասարակական Պրոզրեսի Պրոցեսը և Բուրգուական Պատմափիլիսոփայութիւնը» Հ. Գ. Ասլանեանէ : Խորագրին այս վեց բառերուն երեքը անհարազատ խժալուր օտար բառեր են : Արդեօք Ասրանեանի ծանօթ չէ՝ նոյնիսկ տարբական Հայերէն, որ չդիտնայ «յառաջիմութեան» (պրոզրեսի), «Հարցը» (պրորեսը) եւ «քաղքենի» (բուրգուական) : Ասոր կը յաջորդէ Մ. Ա. Մարդուեանի «Առկետական Հայաստանի Քանդակագործութիւնը 1920-1930ական թուականներին» : Պատկերագարդ այս շահնեկան աշխատութեան լեզուն ալ խաթարուած է անհարազատ օտար բառերով : Ասկէ վերջ կու դայ «Ժամանակակից Հայերէնի Ածանցների Առաջացման Ուղիների Մասին» Ա. Ա. Էլոյ-

եանէ : Յետոյ՝ Ա. Ա. Մարդուեանի «Թումանեանի Քառեակները» :

Պատմական աշխատութիւն մըն է վաստակաւոր Արշակ Ալաջոյածեանի «Ապանիս եւ Հայաստան», աւելի լաւ ու ճիշդ պիտի ըլլար խորագրել՝ «Ապանիս եւ Հայերը» : Աշխատութիւնը բանկան է կարելի էր աւելի ընդարձակել : Ալաջոյածեան, օրինակ, մուցած է Մարտիրոս Եպիսկոպոս Երդնկացիի այցելութիւնը Սպանիս եւ անկէ ալ դէպի Նոր Աշխարհ Առլանտեանի վրայ նաւազնացութիւնը : Ասկէ վերջ կու դայ ոռուերէն «Հայաստանի Պատմութեան Համար Թուրքմենշայի Պայմանագրի Նշանակութեան Հարցի Շուրջը», զրուած Լ. Ա. Աւմյոնովէ :

Հազորդումներու շարքին է Ա. Գ. Աւագ-Լանի «Բարուի Կոմունայի Հայերէն Օրդանը» : Որմէ վերջ «Հայ Փողովրդի Մասնակցութիւնը Ուկրաինայի Աղասուազրմանը Հայրենական Մէծ Պատերազմում» Ա. Գ. Խարմանդարեանի : Ասկէ վերջ Ա. Գ. Զաքարեան ունի «Բակունցի Մուտքը Գրահանութեան Մէջ» : Ա. Տ. Ղանալանեան կը զրէ «Ականաւոր Հայագէտը» ի մասին Մ. Արեգեանի : Յետոյ Մ. Պ. Մինասեան ունի «Հայերէնի Ստացական Դերանունները» :

Ինծի համար շահնեկան աշխատութիւն է Հ. Մ. Բարթիկեանի «Ահարան Մազիստրոսի Արձանագրութեան (1055-1056) Մէջ Ցիշատակութ Հարկերու Մասին» : Հազորդագրութիւնը պախա եւ բաստակ Հարկերու մասին է :

Արժէ քաւոր եւ շահնեկան աշխատութիւն է Կարօ Ղաֆարաբեանի յօդուածը «Զուարթնոց»ի մասին : Նկարազարդ այս աշխատութեան մէջ կը հաստատէ որ միայն մկրտարան չէր, այլ եւ եկեղեցի, որ կառուցուած էր հին մէհնատեղույ վրայ, ու Ներսէս Տայեցի հաւատարիմ էր Հայաստանեայց Եկեղեցւոյն, ինչպէս նաև ուրիշ Հարցեր : Ասոր կը յաջորդէ ուրիշ Հայորդագրութիւն մը Մ. Գ. Բարխուդարեանէ եւ Գ. Հ. Կարախանեանէ, «Հայկական Գերեզմանական Յուշարձանները եւ Նրանց Քանդակները», նկարագարդ, ոչ խորացուած ակնարկ մըն է այդ մէծապէս շահնեկան նիւթին մասին : Խղճամորէն պատրաստուած նիւթ է Զ. Մ. Ղասարեանի նկարագարդ «Թեյլերախինի» (Կար-

միք-հլուրի) Գինու կարասները»: Ալ. Ս. Մարզարքանի կանոնադրությունների կանոնադրություններ»: Ասոր կը յաջորդէ ոռւսերէն և պարսկերէն «Միջնագարեան Պարսկէ Բանաստեղծ Նիզարին Անդրկովկաստում» Զ. Բայրուրդիէն և զարձեալ ոռւսերէն «Մ. Նալբանդէանին Վերաբրուող Մի Կերծանուան Մասին» կարճ հաղորդումը Մ. Մ. Ղազարեանի:

Բանապէճերու մասին մէջ Աշոտ Յովհաննէսէան ունի երկար դրութիւն մը «Նալբանդէանի և Պատկանեանի Գաղափարական Հարցի Շուրջ»:

Հրապարակումներու գլխուն մէջ Մ. Գ. Ներսէսէան ունի ոռւսերէն «Եխոթէր Հայաստանի Նոր Պատմութեան Վերաբերեալը»:

Ասոր կը յաջորդէ գրախօսականներու շարք մը: Ա) «Պարոն Լազեանի Պատմագիտական Մարզանքները» Մ. Յովհաննիսէանէ: Բ) Բ. Մ. Կեռունեանց, «Ընտիր Երկեր», Երևան, 1958, Գ. Յարութիւննէ: Գ) Մ. Միթմարեան, «Հիւսխափայլ Ամսագիրը», Երևան, 1958, Մ. Յակոբէանէ: Դ) Լ. Ս. Խաչիկեանի «Ճե Դարի Հայերէն Զեռազրերի Յիշատակարաններ», Բ Մաս, Երևան, 1958, Յակոբ Փափառքէանէ և Բարթիկեանէ:

Ասկէ վերջ կը տրուին զանազան տեղեկութիւններ, յուրեր եւայլն:

Թիւ 1, 1960

Առաջին յօդուածը կը ստորագրէ Հ. Ա. Գէորգէան, «Մարքսիստական իմացարանութեան Զարգացման Լենիննեան խոսակը»: Երկրորդը՝ Զ. Տ. Գրիգորեան, «Բոլշեվիկեան Պարտիան Վ. Ի. Լենինի Գլխաւորութեամբ Քաղաքացիական Կոխւներում Տարած Յաղթանակների Կազմակերպիչ»: Երրորդը՝ Մ. Ա. Մելիքէան, «Հայ Աղդի Սոցիալիստական Վերափոխումը»:

Ասոնցմէ վերջ Վ. Տ. Սամուէլէան կուտայ «Հայ Ժողովրդական Աշխատանքային Երդը» շահեկան աղքաղբական աշխատութիւնը, որուն կը յաջորդէ Մ. Ե. Յակոբէանի «Վարձկանները և Վարձկաննութիւնը Միջնադարեան Հայաստանում»: Ճոխ՝ մեր մատենագրութեանէն եղած յառաջբերումներով: Ասոր կը յաջորդէ ոռւսերէն և պատկերէն մանրանկարչական հատորներ, որոնցմէ մին ան կը կոչէ մատնաւոր կերպով Երազի օրինակ, հաւանարար Շիրազ գրուած ըլլալուն: Պարսկական ազգեցութիւնը ինչպէս անոր բանաստեղծութեան մէջ, նաև անոր մանրանկարչութեան մէջ երեւութեական է և լուրջ քննողին համար շատ թեթեւ:

Առաջարդ Հ. Ա. Մարտիրոսեանի «Հայաստանի Մշակույթի Համար կանոնադրութիւնը Հայաստանու Շրջանների նախագահութեան մասմասութեան Շուրջը»:

Հաղորդումներու շարքը կը սկսի Վ. Ա. Միքայէլէանի յօդուածով՝ «Հողային Հարցը և Գրւզացիութեան Դրութիւնը Հայաստանում 1917-1920 թթ.»: Ասոր կը յաջորդէ Դ. Ա. Մուրագէանի «Բանուորական Շարժումները Հայաստանում մասական Առաջին Ռեալու աշխատավայրի Տարին (1905-1907)»: Բուռուսէն է Ռ. Գ. Քաթանեանի «Ապանդարեանի Դատավարութիւնը»: Յետոյ կու դայ Լ. Մ. Մելիքսէթ-Բէկի «Ակադեմիկոս իվ. Զավադիչիլինի Հայագիտութիւնը»: Մ. Մ. Սարգսյանի «Եկամագիստրուս Երկարական կամաց առաջարկան»: Իսկ Մ. Սարգսյան ունի «Երբայնազմական Նովիլիստ»: Իսկ Ալիխ Մանուկիեան «Դանիէլ Վարուժանի Հեքանու Երգերը»: Յետոյ Ա. Ս. Համբարեան կը դրէ «Ալեքսանդր Երիցեանցի մասին»: Իսկ Ռ. Յաղբարմէան «Երկարի Թուի Մընացորդները Հայերէնի Բարբառներու Հայերէնի Բարբառներում»:

Ինձի համար մասնաւորաբար շահեկան է Բ. Լ. Չուղազեանի «Գրիգորիս Աղթմամարցու Տաղերի Պարսկերէն Հատուածների Վերծանումը»: Չուղազեան կ'ընդունի որ Գրիգորիս Աղթմամարցի Ենթակայ Եղած է Պարսիկ բանաստեղծութեան: Սակայն բանաստեղծութեան զատ, որ Աղթմամարցի յաջող կերպով Հայացուցած է, ան Ենթակայ Եղած է նաև Պարսիկ մանրանկարչութեան որոշ ձևերուն, և ինքն իսկ կը խոստովանի որ ունէր պարսկերէն մանրանկարչական հատորներ, որոնցմէ մին ան կը կոչէ մատնաւոր կերպով Երազի օրինակ, հաւանարար Շիրազ գրուած ըլլալուն: Պարսկական ազգեցութիւնը ինչպէս անոր բանաստեղծութեան մէջ, նաև անոր մանրանկարչութեան մէջ երեւութեական է և լուրջ քննողին համար շատ թեթեւ:

Այս մասին վերջին հաղորդումն է Ն. Վ. Յարմիթիւննեանի «Կարմիթ-Բլուրի կատի Բուլլայի Արձանագրութեան Մեկնարանման Շուրջը»:

Գրախօսականներ կան Ս. Գ. Արքահամեանի «Ժամանակակից Հայերէնի Զթեքուող Խոսքի Մասին», Երևան, 1959, Ա. Մելքոննեանէ: Աշոտ Յովհաննիսէանի «Դրուագներ Հայ Աղայազրական Մտքի Պատմութեան», Ա. Հատոր, Երևան, 1957, Բ. Առաքելէանէ:

վերջին զբայխոսականը և Խաչերեանի կողմէ, Պրոֆ. Կուսիկեանի ռուսերէն հայագիտականն մէկ զործին մասին է:

Ասկէ վերջ կը տրուին տեղեկութիւններ և լուրեր, որոնց մէջ ինձի համար շահեկան է «Մի Նորայայտ Նկարի Մասին», վ. Դիլոյեան ստորագրութեամբ: Կը տրուի նաև նկարին միաէջնան արտահանութիւնը: Նկարը ներկայացուած է եղեր անդլերէն Ապրլլու ամսագրին 1959ի Յունիս ամսաթիւին մէջ: Նկարը այժմ կը դանուի Միւնիխի մէջ և կը կրկէ «Հայաստանի Դեսպանները Աւղեւորում են կէկկոր Խօհան-Վելչևլ Պֆալցի Մօտ»: Նկարը զծուած է Զիովանի Անդօնի Գելեգրինի, հաւանարար 1713-14ին: Դիլոյեան կը հետեւցնէ որ նկարին մէջ ներկայացուած երկու անձնաւորութիւնները Խօրայէլ Օրին և Մինաս Վարդապետը կը ներկայացնեն: Անանուն այս նկարին հղած այս վերագրումը բնական է անընդունելի: Նկարիչը՝ եթէ 1713-14ին նկարած է նկարը՝ տեսած չէր կրնար ըլլալ ո՛չ Մինաս Վարդապետը և ոչ ալ Օրին, որ այդ ատեն մեռած էր արդէն: Ինչ որ հաւանական է առ է, որ փառասէր Պֆալցի իշխանը Օրիի անփառունակ «դեսպանութիւնը» շահագործելով նկարին մէջ՝ ատոր միջոցաւ փառաւորուիլ ջանացած է, ցոյց տալով որ ինք այնքան կարեւոր էր որ նոյնիսկ հեռաւոր Հայաստանէն դեսպաններ եկած էին իրեն:

Թիւ 2, 1960

Իրր «Պատմա-Բանասիրական Հանդէս», քիչ բան կայ որ նորագոյն շրջանի նիւթերու չպատկանի այս թիւին մէջ: Հին պատմութիւնը և բանասիրութիւնը ինչպէս որ մենք կ'ըմբռնենք, շատ քիչ բան ունի այս թիւին մէջ, որ կը սկսի Ա. Մ. Թելլունց «Գիտութեան Զարդացման Պայմաններն ու Նրա Դերը Սոցիալիստական Հասարակարգում»: Ասկէ վերջ իրարու կը յաջորդեն Մ. Արիֆ (Բաքուէն) «Սոցիալիստական Կուլտուրայի Զարդացումը Աղբբեջանում» կ. կ. Յովհաննիսեան «Մայիսեան Ապատամբութիւնը Հայաստանում»: Ա. Մ. Ասկանեան «Աշխարհական Դարականիզմը Հայ Պատմագրութեան Մէջ»: Բոււխտ կը

ներկայացնէ 18րդ դարու Աստրաշանի Հայ զալութիւն մասին սկզբնաղբիւրներ (1724-1767):

Եղյնապէս մեզի համար շահեկանութիւն չունի Հաղորդումներու բաժնին զրութեանց մէծ մասը. Հ. Հ. Աղիզրէկեան «Հայաստանի Աշխատաւորների Մասնակցութիւնը ճրդ Հնդամեակի Խոչըր Կառուցումներին (1951-1955)»: Հաջիէ Զնդի «Քրդագիտութիւնը Սովուական Հայաստանում»: Շահեկան և Գ. Խ. Սարգսեանի «Յակոր Համալրապի Մանական» և Պ. Հ. Յակոբեանի «Ապովեանագիտական Հետախուզումներ»: Ասոնց կը յաջորդէ Վ. Լ. Ամէմիանի «Արեւմտահայ Աշխարհաբարը 18րդ Գարում», որմէ վերջ նկարագրդ Ա. Ն. Աւետիքեանի «Հայ Մանրանկարչութեան Պատմութիւնից»: Աւետիքեան հոս նկատի ունի 1292ին գրուած Մատթէոս վրիշ - մանրանկարիչի Աւետարանը (Մատենադարանի թիւ 6292): Դժբախտաբար տրուած նկարներու արտահանութիւնը հոս շատ խեղճ է եւ անարժէք հետեւելու համար Աւետիքեանի դիտողութեանց: Ասոր միանալով Աւետիքեանի օսար խժալուր բառերով լիցուն լիզուն, աշխատութիւնը գրեթէ անհետաքրքիր կը զառնայ ընթերցողին: Մատթէոսի պատկերագրութիւնը իր շարադրութեամբ ուսումնասիրուելու արժանիք է: Սակայն թէ՛ զարդանկարչութեան եւ թէ՛ նկարներուն ծեւանկարչութեան մէջ նորութիւնը կը պակսի, եւ հետզհետէ տարածուող զծածեւեր կ'երեւին:

Ասոր կը յաջորդէ Պ. Ե. Շարաբխանեանի «Շագկապի Կատեղորիխան Գրաբարում»: Յետոյ ոռուերէն «Ժիվան Հանուշ Արակս Արեւմտեան Աւկրանայի Հայերի Լեզուի Ուսումնասիրող» Յա. Ռ. Դաշելիչէ (Լիովիշն):

Բանալիքներու շարքին առաջինը Հենրի Գարբիէկեանի «Հայ Փիլիսոփայութեան Պատմութեան Մի Քանի Հանդուցային Հարցերի Մասին»: Հոռ մենք իրապէս զարմանալի միտքերու կը հանդիպինք: Գարբիէկեան կը գրէ. «Վարդանանց կոխներն, Հայ Փէորալ դասակարգի տնտեսական եւ քաղաքական անկախութեան համար մզուող կույներ էին: Պաւլիկեանների եւ Թոնդրակեցիների պայտքրը Արար, Բիւլանդական եւ ազգային բոնականների դէմ աշխատաւորների երոյթը

էր՝ յանուն սոցիալական հաւասարութեան։ 18-19 դարերի ազատազրական կոիւները ինչպէս Պարսից, այնպէս նաև Տաճկաց տիրապետութեան դէմ առաջին հերթին Փէռ-դարական յարաբերութիւններին վերջ տալու համար մղուող կոիւներ էին եւ այլն։ Առ է պատմական իրականութիւնը» (էջ 151-152)։ Զենք դիտեր թէ ի՞նչ պատմութիւն է Գարբիէլեանի կարգացածը, սակայն որոշ է որ ո՞չ Վարդանանց, ո՞չ Պաւղիկեաններու եւ Թոնդրակեցիներու եւ ո՞չ ալ մեր 18-19րդ դարերու պատմութիւնն է, այլ որոշ կերպով մտացածին պատմութիւնն մը, որ իրականութիւն ըլլալէ աւելի իբր խելապատակին ըմբռնումն է։ Գարբիէլեանի այս դրութիւնը ծայրէ ի ծայր լեցուն է Մտֆերով որոնք երբեմն նոյնիսկ ծիծաղելի են։ Աւելորդ կը սեպիմ, եւ ոչ ալ այս սուող էջերուն մէջ տեղ կայ, Գարբիէլեանի Հայ փելիսոփայութեան մասին ունեցած մտքի անհեթեթ մարզանքներով աւելի զբաղիլ։ Ի՞նչ կարելի է ըսել երբ Գարբիէլեան կը խորհի կամ կ'ընդունի, որ «պատկերամարտութիւնը մի ժամանակ զլխաւորուել է Բիւզանդական կայսրերի կողմից եւ ուղղուել է աշխատաւոր ժողովրդի դէմ» (էջ 156)։ Կամ՝ «Ճիշդ չէ Արագեղեցիկ պաշտամունքի մէջ ժողովրդի աշխարհայեցքը տեսնելը» (Անդ)։ Եթէ ուստամունքը աշխարհայեցք չէ, ի՞նչ է հասպատական Յանորդը և նիւթը «Խորենացիի Պատմութեան» Զորբորդ Գիրքը» խորագրով Հրանդ Ք. Արմէնի կողմէ է, զրկուած Գալիֆորնիայէն։ Հրանդ Արմէն կը ջանայ ապացուցանել որ զոյութիւն ունեցած է Խորենացիի այսպէս կոչուած Զորբորդ Գիրքը։

Վարդանանց պատկերագիր եւ կարծեցեալ Զորբորդ զրուագիր Խորենացիի, կ'նզրակացընէ Արմէն, վերցուեցաւ երբ Խորենացին սրբագրութեան կամ վերախմբագրութեան ենթարկուեցաւ Ժ կամ ԺԱ. զարերուն մէջ տառեն մը։

Լաւ։ Բնդունինք որ Արմէնի տեսութիւնները իրաւացի են։ Սակայն ինչպէս կարելի է որ վերախմբագրիչները կրցած են փճացընել բոլոր այն հին Խորենացիի օրինակները, որոնք զոյութիւն ունին մինչեւ Ժ կամ ԺԱ. զար, կամ զոնէ մինչեւ Թովմա Արծրունի՝ որ այդ սկզբնական Խորենացին տեսած ու զործածած է, կ'ըսէ Արմէն։ Կարելի բան չէ որ Խորենացիի բնագիրներ հասած եւ օրինակուած չըլլային եւ վերախմբագրութենէն վերջ բոլորն ալ անհետանային եւ միայն վերախմբագրեալը մնացած ըլլար։

Հրապարակումներու մասին մէջ է Անտոն Գարպաշեանի «Կրօնք եւ Բարոյական» անտիպ յօդուածը։ Իսկ զրախօսականներն են. Ծ. Պ. Աղայեան, Ե. Մ. Խալեյեան, «Ռուսական Սովետական Հայաստանի Պատմութեան», Երրորդ պլրակ, Երեւան, 1960, Ա. Գրիգորեանցի։ Լ. Հ. Արքահամեան, «Հայաստանում Մարքսիզմի Տարածման Պատմութիւնից», Երեւան, 1959, Ա. Հ. Հ. Ալդալիքիեան, «Հողային Հարցը Հայաստանում (1801-1917)», Երեւան, 1959, Ա. Մարկոսեան։ Եւ վերջինը՝ Ն. Ա. Միքրնով, «Ծովասատանի Քաղաքականութիւնը Կովկասում ԺԶ-ԺԸ դդ.» Առակուա, ոռուերէն, 1958, Ն. Գեղամեան։ Առկէ վերջ կու զան տեղեկութիւններ եւ լուրեր։

## ՅՈՒՅԱԿ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒՍԱԼԵՄԻ Գ. ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԵՆ ՀԱՍՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

411

ՎԱՐԴԱԿԱՆ ՎՐԴ. ԲԱՐՁՐՔԵՐԴՅԻ. ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՑ ԴԱՒԹԻ. Աստրախան, տպ. Բագրատ Արքազնութեան (Ա. Աստուածածին Եկեղեցի), 1797, 520 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲՐՅԱ

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՑ ԴԱՒԹԻ :

Յօրինեալ սքանչելի Աստուածարանութեամբ՝ Սուրբ և Երջանիկ Տեառն՝ Մեծին Վարդականայ Բարձրքերդյույն՝ Էնգուստիկ և բազմավաստակ Վարդապետի Հայոց, ծաղկաքաղ հաւաքելով ի լուսաւոր մէկնութեանց Հողէկիր Հարցն՝ Աթանասի, Բարսղի, Եղիշիանու, Եփրեմի, Դանիէլի և Ներսէսի Համբաւուցոյ. ի խնդրոյ Արհբական Տեսոն Յօհաննու Բագրատունոյ. Առաջնորդի Սուրբ Ռուխտին Հաղպատու, և աշակերտաց իւրոց: ի թագաւորութեան Հայոց՝ որ ի Կիւրիկիս: Հեթմոյ տառնոյ: Յօմիք Տեառն 1251: և ի թուականութեան Հայոց, Եօթն Հարիւր:

Տպագրեալ ի Վեհափառ Հայրապետութեան Լուսացնցուղ և Քրիստոնակերու Սուրբ Աթոռոյն Էջմիածնի Տեառն Հուկասու Երիցս Երանեալ Սրբազնասուրը Կաթուղիկոսի ամենայն Հայոց:

Հրամանաւ Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի Շայրազոյն Նուիրակի, Հիւսիսային կողմունս Եղեալ ամենայն ազգին Հայոց՝ Առաքելաւուիզ, Առաջնորդի, Առանձնեցի Երկայնարազուկ Արդութեանց, Իշխանազնեալ Տեառն Յովսէփայ՝ Պակազզեաց Սրբազն Արք Եպիսկոպոսի:

Արդեամբ և Տահիւր՝ ի Սուրբթ բնակեալ՝ Խօսայ Միհանչն Գրիգոր Աղայի որդի՝ ի Քրիստոս հանգուցեալ Աղայ Յովհաննէսին Քուզայեցոյ:

Յօմիք Տեառն 1797, Մարտի 24: Խոկ ի թուին Հայոց ոմիզ: ի տպարանի Նորին Բարձր Սրբազնութեան: Ինդ Հովանեսաւ Սուրբ Աստուածածնայ Եկեղեցոյն, որ ի յԱճդարիան:

ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշատակարան Տպեցուցանողի գրքոյ:

Փառք . . .

...ի դառն և յամենուստէք վշտապատ ժամանակիս. յորում աղէտալի անցքն՝ ընդ անրիծ և անարատ Մայր մէք Սուրբ Էջմիածնին՝ յանօրէն բռնաւորաց, և յեգիրորդ հուափառակայ, նոյնպէս՝ և ընդ անրախտութեամբ պաշտրեալ քաղաքն Թիֆլիզ, և ընդ բռնոր կողմունս արեւելեան նահանգի, ի յորս՝ ակնարկութեամբ վեհազոյն Տիրապետողին՝ անձամբ անձին զտանիլ՝ եռեւշանիկ Սրբազն Առաջնորդին՝ հիւսիսային կողմանց՝ Տեառն Յովսէփայ Պըստակազարդեալ Սքք Եպիսկոպոսին, յայցելութիւն՝ խոճալիք ազգին Հայոց, չէ կարէլի աստանօր՝ ողյն ինչ սեւակաւ՝ ի համառապարանիս պարուրել. այլ՝ ունիմք զայնց՝ յայլուր՝ ըստ կարգի վիզապահօրէն ճառել, չնորհիւ Տնօրինողին և կարգադրողին ամենային՝ վեգնական ինքնարուն բարույն:

Արդ՝ ի վախճանի բանիս՝ զուրք որդիք լուսոյ Սուրբ Եկեղեցոյ՝ յիշետիք ի մաքուր և ի լուսափայլ յաջօթս մէք՝ զարժանին յիշման և զրարի պատճառն Տպմամբ ի լոյս ընծայեցման՝ Հոգեկեցոյց Մատենիս, զի՞ Տէք Հանգուցեալ Յովհաննէս Աղայն Խօսայ Միհանչն, որ ի կենդանութեան իւրում՝ եղեւ յանկացող ինքնայօժար կամոք՝ ի յէշատակ Լուսառոգի Նախնեացն իւրոց և ինքեան և Մեծահաւատ կենակիցին իւրոյ, և յաստեացն յերջանկաց:

կայանան փոխառ եղբարցն իւրոց, և Համեստափայլ Տիկին իւրոյ և օրհնութեան կայանան փոխառ եղբարցն իւրոց, և Համեստափայլ գոլոր բարեապառող որդուցն՝ կենզանեաց և Համեստափայլ գոլոր բարեարդ իւրոյ, որք որդիս բնակին յերկրին Հնդկաց, ի Սուրաթ, տալ որդի ի Տիրացարարար զարմին իւրոյ, որք որդիս բնակին յերկրին Հնդկաց, ի Սուրաթ, տալ որդի ի Տիրացարար զարմին իւրոց, զամենայն զծախան վճարելով զմէծին Վարդանայ, Լուսաւոր Մեկնութարգել զոյից իւրոց, զամենայն զծախան վճարելով զմէծին Վարդանայ, և ի յօթին, Սաղմուացն Դաւթի, ի պայծառութիւն՝ Լուսաւոր Սուրբ Եկեղեցւոյ, և ի յօթին՝ Հայկակեան տռնմիցն՝ յամենայն ուրեք բնակելոց:

Ուրոյ զծախան աստուածապարգել խոչեմութեամբ իւրով այնուէս բարեկարգեաց, զի որդիս զմինակ վաճառուց, մնացէ միշտ ներ Տպարանիս անվերջանալին, և որքուն ինչ ազգորդուած զրեանք տպեցին ի նոյն Տպարանին՝ այնու զրամով՝ ի զանազան ժամանակս, ամեղազուու զընեանք ի նոյն Տպարանին՝ այնու զրամով՝ ի զանազան ժամանակս, ամեղազուու զընեանք ի յիշատակ անուան իւրոյ և իւրոյնոց լինիցի ի յաւիտեան ժամանակաց:

...Ուրեմն... յիշման արժանի Համեստափայլ Համայն բարեսէրքը Հանդերձ բարեկարգութան ծնողին իւրով՝ ի բրիսոսո ննջեցեալ՝ Խօնայ Մինաւնց Գրիգոր Աղայիւն, և մարքին մաս ծնողին իւրով՝ ի բրիսոսո ննջեցեալ՝ Խօնայ Մինաւնց Գրիգոր Աղայիւն, որ իւրով՝ Անայ Ապառանիւն, և կենդանի կողակցին՝ Համեստափայլ Վալեսայ Ապառանիւն, որ բարերարոյւթեամբ Հոչակեցեալ զուտառն՝ Հողելոյո Աղայ Յօհաննան Գէրաքիանին:

Յիշեսէի՛ք ընդ նոյն՝ և զվազարտուած Եղբարոն՝ նոյն Հանդուցեալ Յօհաննէս Աղայ յիշեսէի՛ք ընդ նոյն՝ և զվազարտուած Եղբարոն՝ նոյն Հանդուցեալ Յօհաննէս Աղայ յիշեսէի՛ք ընդ նոյն՝ զՊէտրոսն զՊօդոսն, և զՄէթ Աղայն. և զկենդանի քոյրեն՝ զՓէրի Ապառան Համեստապարոյ Տիկինն՝ Աստուածապատութեամբ զարգարեալ, և րոլոր առաքինական դործ բարեկեցաւուալ:

Այլի յիշման արժանաւոր յիշման Համեստափայլ՝ զմէծ երախտաւորոն սոյն Ըլպարանիս, և առատատուուր նուիթօք իւրեանց՝ զպայծառ զպահումն սորին, զլուսաւոր չածին զիշեանցն, և զչենդանի թաղղէսու մանուկն տիօք: Ընդ նոյնին յիշեսէի՛ք և զանդուցեալ զուակունն նորին՝ զՊօդոսն, զՅուզէփեն, և զԱննայն. և ևս՝ զկենդանի զաւակունն Աղայ Յօհաննէսին՝ զԲոռունան նոյն Հանդուցելոյն՝ զՔաղուչին, և զզեռուծին Յօդհաննէս անձնագեղ, զոր տէր զարգացուցէ ի չնորդու իւր:

Այլի յիշման արժանաւոր յիշման Համեստափայլ՝ զմէծ երախտաւորոն սոյն Ըլպարանիս, և առատատուուր նուիթօք իւրեանց՝ զպայծառ զպահումն սորին, զլուսաւոր չածին զիշեանցն, և զզուարթամիւա ժողովուրդու բալմանդակ Հնդկաց Երկրին. որք լիալիր տեսովք իւրեանց՝ միշտ որդիս զարգին՝ ի փայլեցուցանելն ևն զԱզգազուուած Տպարանս՝ ներ ազգին Հայոց:

Եւ որք յիշէք՝ յիշեալ լինիք և ըրիստոսէ յաստուծոյ մերմէ. ամէն:

Կիւլպէնկեան Մատենադարան

223.2 Վա

## 412

ԱԱՂՄՈՒ. կ. Պոլիս, տօլ. Մայր Դպրատուն. ապազրիչ՝ Մատթէոս Դոդիք, 1798, 400 էջ:

ԱՆՌԻԱՆԱԹԵՐԹ.

ԳԻՐՔ ԱԱՂՄՈՒԱՑ.

Տոգեալ Համամաւա Տետոն Զաքարիայ ազգասէր և բարեկարգ Պատրիարգի:

ի կոստանդնուպոլիսի: ի ժայր զորատան.

ի Մատթէոս զպրէ, իւրով իսկ Տոգեալ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշտատակարան:

Փառք... ևս կարօղութիւն յանկ և յաւարա Հասուցանել զազումն սազմանաբանիս: Յամի Տետոն 1798: ի Հայքարեկութեան սրբոյ էմիտանդի Տետոն Պուկասու սրբազն կտութիւնիսի ամենայն Հայոց: ևս սրբոյ Երուսաղէմի Տետոն Պետրոսի չնորհափայլ Պատրիարգի: ևս կոստանդնուպոլուոյ Տետոն Զաքարիայ ազգասէր և բարեկարգ Պատրիարգի:

Ծնդ սուրբ Հրէւտակապետ Եկեղեցեալ:

Արդեամբք ումանց բարեսիրաց. որոց անուանքն զրեսցին ի դիրն կենաց:

Կիւլպէնկեան Մատենադարան

223.2

1798

## 413

ՍՏԵՓԱՆՆԱՍԻ ՎՐԴ. ԱԿԴԵՐԵԱՆՅ. ԱԼԱԶՅՆ ԱԶԻՉ ՔՈՒԼՈՒ ՔԷՌՄԻՒՐՃԵԱՆՅ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՄ  
ՔԱՀԱՆԱՑՆԵՐՆ ՎԱՐՔԸ ՎԵ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՈՒ (Հայուսա ԲՐԵՔԵՐԸ): ԲՐԻԼԱՊ, առ. Մին-  
Մարեան, 1798, 44 էլ:

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԱԼԱԶՅՆ ԱԶԻՉ ՔՈՒԼՈՒ ՔԷՌՄԻՒՐՃԵԱՆՅ ՏԵՐ ԿՈՄԻՏԱՄ ՔԱՀԱՆԱՑՆԵՐՆ ՎԱՐՔԸ, ՎԵ ՆԱ-  
ՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՈՒ.

Եազգը Ավքէրեան Գերապահժառ Ստեփաննոս Վարդապետուէն, Եւոյլն:

Պատմա օլունտու քէնտի բիճասը, վէ խարճ իլէն:

Մէնէ 1798: Բրեստու Միթիթարեանլարըն Պասմահանէսինու Մուզաշրւարըն իզնի  
իլէն:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

Կիւլպէնկեան Մատենադարան

922·115 Ա.

## 414

ԷՖԻՄԻՔՏԸ: Կալկոթու, առ. Յովոչի ՔՀԵ, Ստեփաննասին, 1798, 2 չշ. + ԺԸ(18) + 483=  
508 էլ:

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԳՈՒԿ, ՈՐ ԿՈՉԻ ԷՖԻՄԻՔՏԸ:

Ցորու պարունակի Նախ՝ Շրջան մշտնջենաւոր զեկուցմանց: Երկրորդ՝ Ընձեռուածք  
տարերէական ոգակութեանց: Երրորդ՝ Հաւաքմունք նշանաւոր բանից իմաստասիրաց: Չորրորդ՝  
Տղայական հանճարէղութիւնք, եւ խաղք:

Նախ տպագրեցաւ եղեւ աշխատասիրութեամբ Սարզսի Արքեպիսկոպոսի Կոստանդ-  
նուպոլսէցոյ, ի յօդուտ եւ ի զաւարձութիւն Ենոպաթիթ ժանկանց ուսումնասիրաց մերային  
Ազգի:

Ի Հայրապետութեան Հայոց ի լուսանկար Սուրբ Էջմիածնին. Տեսան Ղուկասու պը-  
րազնասուրը Կաթուղիկոսին:

Յամի կենաբարին մերոյ. 1798: Ի Կալկոթու Տէր Յովոչի Քայ Ստեփան-  
նասին:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ծնորչի եւ ոզորմութեամբ եզրեցաւ տպագրումն սոխ փոքրադիր գրգկանս (որ է  
իրք... իմն ուսումնական ժանկանց) ի բարե... քաղաքն Կալկոթու. ի խնդրոյ այնորիկ պէր-  
ճափառի, որոյ անունս ի յառաջին ճակատի սորին ժակագրեցաւ: Ուստի խնդրեմ ի վայելո-  
ւացդ՝ յիշատակել յաղօթս ձեր, միով Հայրեւի ի Տէր:

Կիւլպէնկեան Մատենադարան

133 Ա.

## 415

ՅՈՎՀԱՆՆԵԼԻ ՎՐԴ. ԱՐՁԻՇԵՑԻ. ՄԵԿՆԱԽԹԻԻՆ ՊԱՏԱՐԱԳԻ: Կ. Պոլիս, առ. Մատթէոս Դոփիր,  
1799, 216 էլ:

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՀԱԽՈՐ ԽՈՐՀՐԴՈՅ ՄՐԲՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ

Արտահանեալ ի մեկնութեանց Խոսրովու անձնացեաց ևպիսկոպոսի և Ներսիսի Լամբ-  
րինցոյ վերատեսչին տարսոնի, կարճելով և պարզաբանելով. ի Յօհաննու Արծիւցոյ:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Տպաղբեցեալ ի Հայրապետութեան Լուսակառոյ Աթոռոյ Մրբոյ էջմիածնի Տեսան  
Ղուկասու Սրբազն Կաթուղիկոսի ամենայն Հայոց: Եւ սրբոյ Երուսաղեմի Տեսան Պետրոսի  
Շնորհափայլ Պատրիարքի: Եւ Կոստանդնուպոլոսոյ Տեսան Դանիէլի աստուածարան Վարդա-  
պետի Եւ արժանաժամանգ Պատրիարքի:

Որոյ Հըմանաւն իսկ:

ի Կոստանդնուպոլիս: Յամի Տեսան 1799:

Արդեամք ի յանդրիանուպոլիս բնակեալ արեւելցի որ եւ ընիկ տեղեաւ ըռամեցի իշ-  
խանազնեայ մահտեսի բինաթի որդի մահտեսի Գէորգ բարեպաշտոն Ամիրային. ի յիշտատակ  
իւրին եւ իւրախոցն Նախնեացն եւ որդւոցն եւ թոռանցն կենզանեացն եւ ննջեցելոցն և ա-  
մենայն զարմից արեանառու մերժաւորաց իւրոց:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յիշտատակարան տպագրչիս. սակա Զրի բաշխեցեալ սուրբ Մատենիս:

Ճնորհիւ... աւաբանեցաւ տպումն սրբոյ մեկնութեանս: Յամի տեսան 1799. յօդոս-  
տոսի 18:

ի Հայրապետութեան աստուածակառոյ Եւ Հիւնըրաշ Աթոռոյ սրբոյ էջմիածնի  
Տեսան Ղուկասու սրբազն Կաթուղիկոսի Եւ միապետական Քահանայափետի ամենայն Հայոց:  
Եւ սրբոյ Երուսաղեմի՝ Տեսան Պետրոսի Շնորհափայլ Պատրիարքի: Եւ Կոստանդնուպոլոսոյ՝  
Տեսան Դանիէլի աստուածարան Վարդապետի Եւ արժանաժամանգ Պատրիարքի:

Որոյ Հըմանաւն իսկ:

ի Կոստանդնուպոլիս: Ընդ Հովանեսու սուրբ Հըմանակապետ Եկեղեցւոյ. ի Բաղն այ  
վլաչէլու:

Արդեամք եւ զոյիւք. Արեւելցի որ եւ զիւղիւ ըռամեցի Մահտեսի Գինեաթի որդի  
Մահտեսի Գէորգին եւ Կողակցւոյն իւրոյ կիւլ խաթունին. Սակա Զրի բաշխելոյ ի յիշտատակ  
Հոգոց Հնոց եւ նորոց ննջեցելոց իւրեանց. այսինքն մեծ Պատկերացն իւրեանց, Եղեկիլին,  
կիրակոսին, Մինասին, Յօհաննին: եւ սորա Եղբարցն՝ Հայրապետին եւ Մելքիսեթին: Մահ-  
տեսի Գինեաթին. Հօրեղբարցն՝ մահտեսի Կիրակոսին, Արելին եւ կարապետին: Քերցն՝ մահ-  
տեսի Խակուշիին, Նուրիստանին եւ Մարիամին: Եղբարցն իւրոց՝ Յակոբին, Արրուին, Քէ-  
րումին եւ Հայրապետին: մահտեսի Խաղարցին, մահտեսի Թումանին եւ մահտեսի Պօղոսին:  
իւրին աներ Յովսէփին եւ զօքանչ անային: որդւոյն իւրոյ Յօհաննէսին, ողջկանն իւրոյ Մար-  
գարտին եւ Թումին իւրոյ Համբարձումին: եւ կենդանեացն Նախաղեցեալ մահտեսի Գէ-  
որդին և կաղակցւոյն իւրոյ կիւլ խաթունին. Որդւոյ իւրոյ մահտեսի Ալէքսանդրին. եւ վեստ-  
րին իւրոյ Ամբակումին, եւ աղջկանն իւրոյ Հոփիսիմէ խաթունին: Հօր Եղրոր որդւոցն իւրոց  
մահտեսի Յարութիւնին եւ Գալուստին եւ Զաքարիին: եւ Թումանցն՝ մահտեսի Խաչտուրին  
մահտեսի Յովսէփին, Յովսէփին, Մկրտումին Յօհաննէսին եւ ամենայն ընտանեաց եւ բարե-  
կամոց ի պէտս եւ ի յուսումն երկնահրաւէր Քահանայից, Համեստարարոյ սորկաւողաց եւ  
իմաստակի Դողրաց:

Արդ՝ ... յիշեցէք ... զնախաղբեցեալ մահտեսի զէորդն եւ զիւղիւ խաթունն. Հանդերձ  
կենդանեօր եւ ննջեցելովք եւ ամենայն արեանառու զարմօք իւրեանց. որպէսզի...

Վերջապէս զաղաղբրիչն սորին զՄատթէոս Խուսասու մանկավարժու ընդ քեռն իմոյ Բը-  
րաբին Խոսաբի եւ ընդ ձեռնասուն աշակերտի մեխոյ զրաշար եւ մէլտանահար Մանուէլի Հան-  
դերձ Հոգւուր եւ մարմնաւոր ծնողովք մերովք ի յիսուս Քրիստոս յիշել ողաչէմք:

Կիւլուէնկետն Մատթեաղարան

264-51 Ար

## 416

ԱՌԱՔԵԼ ՎՐԴ. ՍԻՒՆԵՑԻ. ԱՌԱՋԳԻՐՔ. Կ. Պոլիս, տագ. Մատթէոս Դաբր, 1799, 276 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ ԱԱԴԱՄԳԻՐՔ :

Անցք աղամայ նախաստեղծին.  
Դընին ի ամա եւ ցուցանին.  
Այնք որք սիրով լըսէլ կամին.  
Մըտցէն ի առ' եւ շահիցին:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

Տօղագրեցել ի Հայրապետութևան Խուսկառոյց Աթոռոյ Սրբոյ էջմիածնի Տեսան Ղուկասու Սրբազն Կաթողիկոսի ամենայն Հայոց: Եւ սրբոյ երրուստէմի Տեսան Պետրոսի Շնորհափայլ Պատրիարքի: Եւ կոստանդնուպոլսոյ Տեսան Դանիէլի աստուածարան Վարդապետի եւ արժանաժառանք Պատրիարքի:

Որոյ Հրամանան իսկ  
ի կոստանդնուպոլիս: Յամի Տեսան 1799:

Արդեմրք ի յանդրիանուողովիս բնակեալ դարրինեանց ի քրիստոս Հանգուցեալ մահամբակ Պետրոս ամիբայի որդուոց՝ Ղազար, Յօհաննէս, Խաչատուր ազնուոցն ընկացւոց. ի յիշատակ իւրեանց եւ իւրայնոց ամենեցուն կենդանեաց եւ ննջեցէլոց:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՐԱՆՅիշատակարան Տպագրչի:

Օգնականութևամբ... աւարտեցաւ տղեցումն զբայցոյ ի ոմլոր թուսկանիս մէրոյ յունիս ամսոյ 8:

ի Հայրապետութևան Հիանքաշ եւ աստուածակառոյց Աթոռոյ էջմիածնի Տեսան Ղուկասու սրբազն Կաթողիկոսի Եւ միազգաւական Քահանայացի ամենայն Հայոց: Եւ սրբոյ երրուստէմի Տեսան Պետրոսի Շնորհափայլ Պատրիարքի: Եւ կոստանդնուպոլսոյ Տեսան Դանիէլի աստուածարան Վարդապետի եւ արժանաժառանք Պատրիարքի:

Որոյ Հրամանան իսկ:

Համ օրինակի սրբագրեցելոյ ի տիքացու պատաստար ձերունազարդ դպրէ կէսարացւոյ. արդէն առ առէ Հանգուցելոյ:

ի կոստանդնուպոլիս:

Արդեմրք ի Բնեկեանու ի յԱնդրիանուողովիս բնակեալ դարրինեանց ի քրիստոս Հանգուցեալ մահամբակ պետրոս Ամիբայի որդուոց, Ղազար, Յօհաննէս, և Խաչատուր ազնուոցն. ի յիշատակ իւրեանց եւ իւրայնոց կենդանեաց եւ ննջեցէլոց ի ամենայն արժանատու զարմից իւրեանց:

ի Տպարանի Մատթէոս զպրի. որ ընդ Հովանեսու սուրբ հրէշտակապետ եկեղեցւոյ ի թաղն այ մլաշէնի:

Արդէն օրք Հանդիպիք տյամ վոյելու և զեղեցկայարմար Գրքիանս՝ յիշեցէք ի մաքուր յաղօթս ձեր զնախազրեցեալ մահամբակ պետրոս ամիբայի որդիքն եւ զամենայն զիւրային նուցին զիենզանիս եւ զննչեցէլաւս. որպէսզի:

Հուսկ յիսոյց զտպագրիչն սորին զմատթէսս նուստաս ընդ ձեռնառուն տշակերտի իմոյ զրաշար եւ մէկանահար մանուէլի՝ Հանդերձ Հոգեւոր եւ մարմնաւոր ծնողոք եւ ի յուսումն զրոց տուողօք եւ ուսուցիչ վարժապետօք մէրովք ի քրիստոս յիսուս յիշէլ աղաչէմ:

ՆԼԱՆՈՒԹ.

իջ 230էն սկսեալ կը պարունակէ դարձեալ Առաքել Վրդ. Սիւնեցիի քթանի հարկաւոք: Եւ պատմութիսն հոգեզուարթէ, վասն նախնացն մերոց. Աղամայ եւ հւայի, բարանարար ասացեալ: Եւ այլ զանազն ասացուածք՝ պիտանիք եւ օգտակարք:

Կիւլովէկեան ՄատթէնագարանS11-24 Առ

ՃԱՇՈՅ : Կ. Պոլիս, տապ. Պօղոս Արտավեան, 1799 (աւարտ. 1801), 827 էջ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա.

#### ՃԱՇՈՅ ԳԻՐՔ ԶԲՆԱՀԱՏԻՊ.

Գաղափարեցեալ ի Մատենից ամբարելոց ի զանձարանի՝ բարեկալու թաղաւորաց ժեռոց առաջնոց, որ ի կիւիկիա:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ.

#### ՃԱՇՈՅ ԿՈՉԵՑԵԱԾԱՄ ԱՅՍ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍ ՄԱՏԵԱՆ,

Որ ըստ Խորհրդոյ և ըստ պատշաճի իրաքանչիւրոց Աւուրց Տարեկանաց, զի՞ն և զնոր Կտակարանացն բան՝ ի Սուրբ Եկեղեցին մեր ընթեռնիս, ընդ այլ Հարկաւոր Ազօթս և ձառու շարակարգեալս ի Հոգեկիր Նախնեացն մերոց, բավանդակ Տօնացուցիւ Հանդերձ՝ Հաւաքեալ պարունակէ յինքեալ. Տպեալ յԱլլոց Նախառէս:

Արդէն իսկ՝ նորոգ Երկասիրութեամբ և նրազնին Սրբացրութեամբ, վեշտին ի փառա Աստուծոյ՝ և ամենայն Սրբոց նորո, ի լոյս ածեալ Տպագեցաւ, (որոյէս տեսանի) վերջինու զերայարժար քան զառաջիննա. ըստ աւանդութեան Հայաստանեացոց Սուրբ Եկեղեցոյ:

Ի Հայրապէտութեան՝ որ ի Լուսաւորչեան Գահն Սուրբ Էջմիածին, Տեան Ղուկասու Սրբազն Կաթողիկոսի ամենայն Հայոց:

Եւ ի Պատրիարքութեան՝ որ ի Սուրբ Քաղաքն Երուսաղէմ, Տեան Պետրոսի շնորհազերճ Վարդապետի:

Հոգեպարգեւ Հրամանաւ՝ Մէծի Արքայանիստ Մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ, Տեան Դանիէլի Արքէ Եպիփառոսի, և Աստուծարան Պատրիարքի:

Մկեալ Յամի Մարդկութեան Փրկչին մերոյ, 1799: Եւ ի Բուռականիս մերուժ, ոմիլը. ի Սեղումըրերի, ծը:

Ի Կոստանդնուպոլիսի. ի Քիւքքէի Խանին: Ի Տուրքանի՝ մահական Աստուծածառուրեան տիրացու Յօհաննիսի որդուոյ՝ Արագեան տիրացու Պօղոսի:

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Յէշատակարան սրբոյ մատենիս տպկեցման:

Փառք... Ազա թէ ոչ՝ զիա՞րդ դիւրավանդ և վաղանցուկ կենաց վիճակեալ՝ տկարս մեր ընութիւն՝ զաւարու և զվահաճան՝ բազմավատուկ և զտարեվաճառ զործանութեան՝ կարէր տեսանել: Բանզի նկատելի է թէ՝ ի սկսմանէ անտի սորին, բանի՞ քանի անձինչ յԱղդէս մերձէ Համահասակը և այլահասակը ի Տէք ննջեցեալ, ո՞չ ժամանեցին բազմաց ցանկաւոյս: Եւ թէ՝ ո՞րքան բարեարգեալ յարուցմունք և տարախան պատահմանը վերբեւցան յընթացս սորա: Վասնդի՝ ի սակա Եղիկուտական առերջանիկ պատերազմին՝ զժուխորժայն ծախուցն, Սրբոյն Յակոսոյ՝ մէծամին զարդուցն յափշտակութիւնը, և բազմակի պարտիք ի տուղանաց. Շանք Հարկապահանջութիւնը յԱքրունուստ. Կերելեաց և ագանեաց Բանկութիւնը. Շահարեր Խաւացն ճանապարհաց խափանումն, և առ և արոց նուազութիւնը. Թըթոց և այլոց՝ Գործարանիս նիւթոցն զնոց՝ Երկրորդիկ և եռազատիկ բարդութիւնը. Սրբազն Կաթողիկոսաց մերոց վախճանք, և նորոգութիւնը. Պերճափառ Պատրիարքացն փոփոխութիւնը. Եւ այլ զանազան դիսուածք խափանարարք և դժուարակիրք: Եւ յազառ այսոցիկ՝ (բաց ի յանհամեմատ և յամենառատ ողորմութենին Աստուծոյ) զրեթէ՝ ոչ ո՞ք զտաւ օգնական բազմածախ Մատենիս տպեցման. այլ բոլորովին բարդեցաւ բարձաւ բարտեաց սորին՝ ի վերայ տկարութեանս ողին, որ միայն յայտնին է Ամենազիսին, և վորձառու կրօգին եւ տանօղին: Խոկ բարիք՝ իրրւ վարդք ընդ փուլս բռնեալք, Նախ՝ Հոյակապ եւ չքնաղակեալ նորոգամն եղեւ՝ յԱնուն Սրբոյ Զօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին կառացեալ Սուրբ Եկեղեցոյն, (որ ի Ղալազա): Եւ Երկրորդ՝ Համայն Հայաստանեացոց Սրբոց Եկեղեցեաց՝ իրր զլուխ ի մարզո՝ և ամենայն Հարկաւոր զդայութիւնս որ ի նմա, լըցեալս այս Հոգեշունչ ընթերցուածովք Հոնվիք եւ նորովք՝ Առաքելականօք և Մարդարէկականօք, ըստ ամենայն Հանգամանացն զտեալս անդին Գանձ՝ Արագեալ Կորատիկ ճաշոց: ... Ի նորապէրճ Հայրապէտութեան Լուսանկար և Քրիստոնակէրտ Սուրբ Աթոռոյն

Եղմիածնի՝ Տեսոն Դաւթի երիցս երանեալ Սրբազնան կաթուղիկոսի ամէնոյն Հայոց։ Եւ ի Պատրիարքութեան Սրբոյ Քաղաքին Երաւաղէմի՝ Տեսոն Թէոդորոսի վշտակիր և արժանաւուածի Արհի Եպիսկոպոսի։ Եւ ի վլհափառ Պատրիարքութեան մէծի Մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ՝ Տեսոն Յօհաննու ճախիմաստ քարոզչի և Աստուածարան Արհի Եպիսկոպոսի Երջանկի։ Որոց չարչեացէ Տէր կարողութիւնն առաջաւ և կեան ընդ Երկարս, ամէն։

Իսկ ի մերս՝ ամձ Ամի Թուականութեան օպոսոսի բաժանն։ . . .

. . . Եւ արգ՝ . . . Ծիչեսչի՛ք յայն նախարէմ՝ զնախայիշտատիկալ դնախակին պատճառ սորա՞ զծէր Դանիէլ Աստաւածարան նախորդ Պատրիարքն, որ քաջալերս ևս մէզ ձեռն արկանէլ, և ի բազում աշխատանաց ևս դրամոց պէտա ունօք յայ զործ բերի։

Ծիչեսչի՛ք զինի՝ զամէնամեղ և զանդիտան զարչանայն Սրբազրութեան սորին՝ զէրտաւերն և զյանին ի վարժապէտու զդոիր, և զկենդանի և զհանգուցեալ զիւրայինան. և զլուանազի Տիբրացու Պաղտասար պատուելի Վարժապէտի թոռն՝ զԾիրացու Մէրորդի զարդի Վարժապէտ եղբայրն իւր՝ համօրէն կենդանի և հանդուցեալ արհենակցօքն հանդերձ։

Ծիչեսչի՛ք այլ Եւ՝ զցերեկ աշխատաղ ևս դժախան սորա՞ բազում հայթայթանօք հնարօշ՝ զպատրաստական ծառայ ձեր զԾարագրիչ չնչին Տիբրացու Պօղոս Արէպէտն, և զծէրունի Հայրն իմ զԾիրացու Յօհաննէսն, և զեղբայրն իմ զԾիրացու Մէրայէլն, և ըցփեսայ մէր տիեզէնամէի պարոն Խաչատուրն, և զբորսն իմ զշննրմայն ևս զՄըրունին. և զկենակիցն իմ զիսկուչին. և զբանաշնան աշխատաւոր զորգետիկն իմ զժառայս ձեր՝ զդեռափիթ զիստուածառորն և զինորդն զէրպէտիկն սորի քեր քան զկարողութիւնս իւրեանց՝ արենցան ևս աշխատեցան ի չարել ևս ի ցրուել զկապարեայն։ Տատէ նոցա Տէր Շասոս Երկարս ևս միտս զգանականն ևս խոչեմական՝ Բարեպաշտիցդ ազօթիւք, ընդ միւս որդւոց իմոց Միմէնին ևս Գալատին. և Զժիռունիցի ճինփիլու օղլու կոչեցեալ՝ զշննզուցեալ Տէր Գրիգորն. ևս զիրիցտիկն իւր զեղիսարեթն՝ ևս զրդի նոցա զնորապատկ Փեսայն իմ զԾիրացու Յօհաննէսն, և զՇարունի ևս զՄըրունի ճինփիմ զպատիմ զզուտերսն իմ։ Եւ զյուանազի զՊարփ իմ՝ ըստ բնականին Ալիցի ևս բատ ծննդականին Ապուչէնիցի զՄահանսի Աստուածառուրն։ Եւ զկաղակիցն զՇարունին, ևս զծնօզն՝ զՄէլքոնն ևս ըցմահանսի թուրքանաւուն։ Եւ զեղբարսն զահանիայն ևս զդաւիթն։ Եւ զքրամն՝ զուրժայն՝ ըցմահանսի զմահանի զարայն։ Եւ զոխօնն ։ Եւ զգոսիր զմահանին ևս զգոզոսն։ Եւ զգոսիր զթուրժանաւուն ևս զոխօնն ։ Եւ զգապանն զզուտիթն ևս զաստուածառուրն։ Եւ զմէծ մարսն՝ զզշիսունին ևս զմահանին ։ Նաև զօնուցիչն իւր՝ զգոհարն։ Եւ զմարիսմ մայրն իմ՝ ևս զմարզար հօրեղբայրն իմ։ Եւ զտիրացու յարութիւն Եղբայրն իմ, ընդ այլ ամենայն կենդանի ևս ննչեցեալ արհենամերձն իմ։

Ծիչեսչի՛ք ևս զհարագատ ևս զաշխատաւոր մշակոն Տպարանիս՝ զ'ի բալուայ զեղչին զիստուած զատէ հանգուցեալ Յօհաննէսի որդի՝ զտիրացու Մարտիրոսն, ևս զմայրն նոքա ըցշաղարիանն։ Ծիչեսչի՛ք ևս զմենանունին իմ՝ զշննզուցեալ տիբատուրի որդի զտիրացու Զարքարն, ևս զորգի նորա՞ զտիրացու Աւետիսն։

Այլ ևս զտպարանին զաշխատաւոր մշակոն Տպարանիս ։ Եւ զմէծ զարդն ։ Եւ զմէծ զամենեսեանդ՝ բարեպութ ևս արդար զատաւոր Տէրն մէր Յիսուս Քրիստոս յիշեացէ . . .

Հայր մէր՝ որ յերկինս ևս . . .

Կիւլողէնէտն Աստուածառարան

264·6

1799

## 418

ՏՕՆԱՑԱՑՑՅՈՒՅՑ : Կ. Պոլիս, ապ. Պօղոս Յովհաննէսիւն, 1799 (աւարտ. 1802), 550+1 էջ. = 551 էջ։

ԱՆՈՒԱՆՆԱՐԵՐԻ

ՏՕՆԱՑԱՑՑՅՈՒՅՑ :

Նախարէմս կարգեալ ևս սահմանեալ սրբոյն Ասհակայ Պարթևի Հայրապէտին Հայոց, ըստ աւանցութեան Հայաստանեայց սրբոյ Եկեղեցւոյ։ Եւ զինի՝ յողնաջան աշխատափիրութեամբ Տեսոն Միմէնի Սրբազն կաթուղիկոսին՝ ի յերկուս Հայորս բաժանեցեալ, և յիսուածակիրս Աթոռն Սուորը Էջմիածնին՝ էր ասպարեցեալ։

Արդէն եւս՝ բայ նմին օրինակի, ի վեհափոռ Հայրապետութեան Տեսան Դուկոսուն Արքազան Կաթողիկոսին ամենայն Հայոց : Եւ ի Գիտողութեան Մըրոյ քաղաքին Երաւանքէմի, Արքազան Կաթողիկոսին ամենայն Հայոց : Եւ ի Գիտողութեան Մըրոյ քաղաքին Երաւանքէմի, Տեսան Պետրոսի պերճմաստ Պատրիարքի : Հոգեպարպետ Հրամանաւու զերահրամանի՝ Տեսան Դանիէլի Արքազան Արքի Եպիսկոպոսի, Եւ արքանաժողովանդ նորազանկ Աստուածարան Տեսան Պատրիարքի, որ յլպայանիստու կոստանդնուպոլիս Մայրաքաղաքի, վերստին եղեւ ազգագեցեալ:

Յամի փրկչեն մերոյ՝ 1799: Եւ ի Բուրին Հայոց՝ ամիսը:  
ի Տաղարանի Յօհաննիսիս պօզոսի:

### ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Յիշատակարան:

Փառք...

...ի Հայրապետութեան Արքոյ Գաւհին Էջմիածնի, Տեսան Դանիէլի Երիցո Էպէմնիկ Արքազան Կաթողիկոսին ամենայն Հայոց : Եւ ի Պատրիարքութեան Արքոյ Երևանազէմի, Տեսան Թէոդորոսի Արքի Էպիսկոպոսին : Իսկ Եւ ի Պատրիարքութեան Արքայանիստ Մայրաքաղաքիու Կոստանդնուպոլսոյ,

Տեսան Գրիգորի Երանաշնորհ Եւ Աստուածարան Արքի Եպիսկոպոսին : Ի թուոչ փրկչին մերոյ՝ 1802: Եւ ի Թուոչն մերում, ոման յամսեանն Ապրիլի ծր:

Որոյ մինչեւ ցեղորդու այս ամ ի լրացմանէն յետո նահանջելոյն առիթն եղեւ յոզ-

նատաճաման արդի տողեցեալ ձաւոց Գրքոյն ներամուծին: Որոց Երկուցն եւս բազկացութիւնը

(զսորայն ասեմ եւ զսորայն) դրեթէ, բայ ասից Հոգելրզողին դաւթի, զանձն իմ մաշեցուց-

եալ եւ որպէս սոսուայն սարդի արարեալ, Հազիւ Հասին ի վախճան:

Ուրեմն՝ որք վայելէքդ զս, Նախապէս տուք փառու Աստուծոյ յաջողողին եւ անօ-

րինողին ամենայնի:

Եւ ապա յիշեսչիք չերմեանդ ըղձիւ զվերոյ յիշեալ զլրբազան Հայրապետի մեր բա-

րեջան, որ ի Կոստանդնուպոլսոյ Պատրիարքութեան՝ Հրաման ես զս տպէլ:

Յիշեսչիք եւս՝ զպատրաստական ծառայ ձեր զՏողագրիչ չնչին Տիրացու Պողոս Յօհաննիսիսան: Եւ զաշխատաւոր զորդական իմ զծառայ ձեր՝ զդեսափթիթ զլատուածատուրն եւ զիքորքն, ընդ նմին եւ զփեսայն իմ զսիքացու Յօհաննիսոն: որք ասուել բան զկարն աշխա-  
տեցան ի շարելն եւ ի ցրուելն զկազարեայն:

Յիշեսչիք եւ զաշխատաւոր մշական Տպարանին՝ զի բալուայ զեղչին զիսումար զառէ  
Հանգուցեալ Յօհաննիսի որդի զտիքացու Մարտիրոսն: Եւ զընկերն իւր ի նոյն զեղչին զՃէր  
Ստեփանի որդի Յարութիւնն:

Եւ զձեզ ամեննեսեանդ...

Կիւլպէնիւնան Մատենադարան

264·1

1799

419

ՅԱՐՈՒԹԻՒՆԻՆ ՔԱՄՊՈՒՄԻ. ԴԱՀՄԱՆ ԳՈՒԼՈՒ ԽԱՆՆԵՆ Թէվլլրիքի (Հայաստան Բաքէ էն): Վէ-

նետիկ, 1800, 96 էջ:

### ԱՆՈՒԱՆՆԱՐԵՐԻՔ

ԴԱՀՄԱՆ ԳՈՒԼՈՒ ԽԱՆՆԵՆ Թէվլլրիքի

Եազրութը ըստամոզոլու թամուսուր Արութինակն օսմանլը էլչիսի իւլ Կոլճուլուզուն-  
տու աճչմիստան Թարաֆլարընա:

Պիր ալիմ Քիմաչնին ջաւաը վէ Հարճը իւլ պասմա օլունաւու:

Վէնէտիկ չէրբինտէ Սէնէ 1800:

### ՅԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Զունի:

ՄԱՆՈՒԹ.

Տպարանին անունը չէ յիշուած :

Կիւլողէնկեան Մատենադարան

955 Ա.Ը

420

ԹԱՐԳՄԱՆԱՌԻԹԻՆ, ՊՐԻՎԵԼԵԿԱՅԱՅՆ ՀԱՅԱՅՑ : Առարախան, 1800. 37+6=43 էջ :

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

ԹԱՐԳՄԱՆԱՌԻԹԻՆ, ՊՐԻՎԵԼԵԿԱՅԱՅՆ ՀԱՅԱՅՑ՝ ԲՆԱԿԵցելոցի ի զանազան զաւառու ՄԵՃԻՆ ԲՈՆԱՍՈԱՆՆԵ, ՀԵԿՐԱԿԵցելոցն Աստուածաբար Խնամովք՝ ի ՄԵՃԻՆ ի կաճառու ՕՃԵԼՈՂ՝ յԹղոսուափառ Կայսերէն և Խնակալէն ամենայն թուաց :

Տպագրեցեալ Հրամանաւ՝ բազմարդին բարեացապարտ Երախտաւորութեամբ ընկալենողի պարզեցաց՝ Հողէընտիր Հայրազետիր՝ Տեան Տեան Յովէկփայ Արրաջնակտաւար Կաթողիկոսի՝ Արբոյ Գերազահ Աթոռոյն Էջմիածնայ, և Մայքրազոյն Պատրիարդի ամենայն Հայոց :

Յամի Տառան 1800. Հոկտեմբերի, 29: ի ԱՃԴԱՐԲԽԱՆ :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

ՄԱՆՈՒԹ.

Տպարանին անունը չէ յիշուած :

Կիւլողէնկեան Մատենադարան

321-6 Թ.ա.

421

ՄԿՐՏԻՉ ՎՐԴԻ. ԱԽԳԵՐԵԱՆ. ԵԱՂՋԻ ՎԱՐՈՒՅՑ ՄՐԲՈՅՑ : Հասոր Առաջին: ՎԵՆԵՄԻԼ, ուու. ՄԵՒԹԵՐԵԱՆ (Ս. Ղազար), 1800. 312 էջ :

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

ԵԱՂՋԻ ՎԱՐՈՒՅՑ ՄՐԲՈՅՑ Զորս տօնէ ևկեղեցի Հայաստանեայց :

Վերածեալ ի կարգ Այրուբենից ըստ անուանց, որք ի տօնացուցի Եղեալ կան ըստ աւուր պատշաճի :

Ի Հ. Մկրտիչ վարդապետէ տւերեան անկիւրացւոյ, ի միարանութենէ ամենապատիւ տեան Միթթարայ Արբայի :

Հրամանաւ գերազապատիւ Արբահօր Ստեփանոսի Երկրորդի: Արդեամբք ուրումն բարեկամաբի: Յամի 1800. Ամբը :

Ի Վէնէտիկ ի Վահա սրբոյն Ղազարու: Հրամանաւ ՄԵՃԱԿՈՐՎԱՑ :

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունի:

Կիւլողէնկեան Մատենադարան

922 Ա.Ը

ՍԱՂՄՈՍ (Հայոստան թրքելէն) : Կ. Պոլիս, առջ. Մամբէռս Դադիր, 1800. 386 էջ :

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

Ինկած է :

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ինկած է :

### ՄԱՆՈԲ :

Մատենադարանին միակ օրինակը պակասաւոր է: Զունի անուանարերը, իսկ իր վերջանայ էջ 384ով: Նկարագրութեան մանրամասութիւնները առած ենք «Հայ Հնաւոխ» Գրքի Մատենագիտական Ցուցակ»ն (թիւ 967, էջ 227):

Կիւլպէնկեան Մատենադարան

223-2

1800

ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ 1799 ՏԱՐԻՈՅՆ : ՎԼԱՆԻԿԻ, առջ. Միհիթարեան (Ա. Ղազար), 1800. 46 էջ :

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՏԱՐԵԳՐՈՒԹԻՒՆ 1799 ՏԱՐԻՈՅՆ : Ար է Յիշտատակարան Երեւելի անցից դիուլոց յաւիարչի ի սոյն ամիկ կարգեալ ըստ աւուրց իւրաքանչիւր ամսոյ՝ յարում դիպան:

Յաւելեալ ի նմա ևւ ընդհանուր աշխարհազրական տեղեկութիւն:

Յամի տևան 1800:

Ի վէնէտիկ: Ի վաճառ որրոյն զազարու: Հրամանաւ մէծաւորոց:

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

### ՄԱՆՈԲ :

Մատենադարանին օրինակներուն հետ կազմուած են նաև 1800ի և 1801ի «Տարեգրութիւնները», որոնք առաջին աւելի ընդարձակ են իրենց բովանդակութեամբ: 1800ի և 1801ի զիրենքուն անուանարերներուն վրայ տպագրութեան տարերիւը դրուած չէ:

Կիւլպէնկեան Մատենադարան

909-7 Տա

ՅԱԽԵՂՈՒԱՅՐ ԲԱԽԻՑ ԵՒ ԳՈՐԾՈՅՑ ՄՐԲՈՅՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՅՑ ԱՆՏՈՆԻ ԱԲԲԱՅԻ: Աշխատ. Բարսեղ Վրդ. Լասլովլեան: Վենետիկ, առջ. Միհիթարեան (Ա. Ղազար), 1800. 96 էջ:

### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՅԱԽԵՂՈՒԱՅՐ ԲԱԽԻՑ ԵՒ ԳՈՐԾՈՅՑ ՄՐԲՈՅՑ ՀՕՐՆ ՄԵՐՈՅՑ ԱՆՏՈՆԻ ԱԲԲԱՅԻ: Ար ինչ արտաքոյ վարուց նորա պատմին: բովանդակեալ ի չորեքտասան դրուիս:

Աշխատասիրեալ եւ Հաւաքեալ ի նոյն Հայր Բարսեղ Վարդապետէ լառլովեան կերպաց-  
ւոյ ի միարանութենէ տժենապատիւ Մխիթարայ աբբային։ Եւ տպագրեալ օժանդակութեամբ  
ծախուց պարոն Պաղմասարի սարէլեան կամ քըլճողլու՝ որդւոյ պարոն Մելքոնի թոփաթեց-  
ւոյ։ Ի վասո աստածոյ եւ ի պատիւ սրբոյ Հօգն Անօտոնի։

Յամի տեառն 1800։ Խոկ Հայոց ոմլոք։

Ի վէնէտիկ ի վահո սրբոյն Հազարու։

### ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զունիք։

### ԾԱԽՈԹ.


Մատենադարանիս միակ օրինակը կազմուած է 1794ին տպուած «Վարք սրբոյ հօրի  
մերոյ Անտոնի աբբայի մեծից զործին հետ (Տեսնել թիւ 395 Ակարագրութիւնը)։

Կիւլոչնկեան Մատենադարան

922-11 Լուս

Կազմեց՝ Ա. Գ.

(Դար. 26 իւ վերջ)



## Զ Ե Կ Ո Յ Յ

### ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՊԵՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

Հ Ա Ց Կ Ա Կ Ա Ն Զ Ե Կ Ո Յ Յ Կ Ա Ն Ե Ր

Գալուստ կիւլպէնկեան հիմնարկութեան վարչական հորհուրդը հայկական ձեռնարկեան կատարած է հայութեան հատկացումներն ու օժանդակութիւնները 1971 տարեանից ըստ ընթացքին.

1. Կիւլպալի կիւլպէնկեան Մշակուրային կեդրանին, Նիւ Ենրէ Կեդրոնի գրադարանն ուր գիրքերով և հատարակութիւններով	\$ 5,000
2. Թէքէնան Մշակուրային Միուրեան, Հալէպ Միուրեան կեդրոնի չէնքին նորոգութեան համար կատարուած օժանդակութիւն:	\$ 4,500
3. Թուրքիոյ Հայոց Պատրիարքարանին, Խորանպուր Պատրիարքարանի արիթիւններու զատաւուրման համար 1971 տարեանից ըստ յատկացում:	\$ 2,000
4. Հայ Տարեցներու Տան, Նեա Երիքքիա (Յունաստան) Տարեցներու տան չէնքին վերակառուցման ի նպաստ հղուած յատկացում:	\$ 10,000
5. Հայկական դպրեվանդներու եւ կրօնական վարժարաններու Նոր վարկ՝ որուն չնորհիւ կարելի պիտի ըլլայ երկու տարի եւս —1972/73 եւ 1973/74— երկարաձեւ վերոյիշեալ հաստատութիւններին իրաքանչիւրին որու թիւով կրթաթոշակիներ յատկացնելու Հիմնարկութեան ծրագիրը:	\$ 30,000
6. Սուրբ Խաչ Դպրեվանդին, Խորանպուր Տարեկան 15,000 տոլարի բացարկի յատկացում՝ 1971/72 եւ 1972/73 ուսումնական տարեշրջաններուն համար:	\$ 30,000
7. Հայ Աւետարանական Գոլէնին, Պէյրուր Նոր չէնքին մը կառաւցման ի նպաստ:	\$ 25,000
8. Հ. Բ. Բ. Մ. ի «Գ. Կիւլպէնկեան» հանդիսարարահին, Պէյրուր Բեմին արդիականացման եւ նոր լոյսերու գետեղման համար	\$ 7,000
9. Սփիւրքի Հայ Մշակուրային Միուրիւններուն իրենց կամ ակումբներուն բարեգարդման ի նըստատ պատուած վարկ:	\$ 20,000
10. Իրավահայ Գաղուրի Կեդրանական վարչուրեան, Պատաս Երկրորդական վարժարանի նոր չէնքին մը չինոթեան համար կատարուած յաւելւալ յատկացում:	\$ 28,000
11. Խսփահանի Համալսարանին, Խրան Համարանին հայագիտական բաժնին յատուկ չէնքին մը կառաւցման հաշուոյն Հիմնարկութեան կողմէ 1970ին կատարուած յատկացումին որովէս լրացուցիչ օժանդակութիւն:	\$ 25,000
12. Խսփահանի նոր Զուղայի Թեմական Խորհուրդին, Խրան Վանքի գրադարանի չէնքին նորոգութեան, նոր գարակներու գընման եւ պատմական արիթիւններու զատաւուրման համար:	\$ 9,000
13. Միօիրաբան Միարանուրեան, Վենեսիլի Պատրիարքի (Լիրանան) մէջ նոր վարժարանի մը կառուցման ի նպաստ:	\$ 10,000

14.	Երեւանի Պետական Համալսարանին եւ այլ գիտական հաստատութիւններուն Աբասասահմանէն զիտական արդիական ռարքաւորումներու ձևոք բերժան համար :	§ 200,000
15.	Սփիւռքի հայկական վարժարաններուն Նոր վարկ 1972/73 ուսումնական տարեշրջանին կարելի դարձնելու համար երկարաձգումը նախորդ տարիներուն իրազործուած բնողհանուր ծրագրին՝ որուն միջոցաւ Հիմնարկութիւնը կը հո- գայ որու թիւով չքառոր աշակերտաներու կրթաթոշակները ըլլ- ֆիւոքի հայկական վարժարաններուն մէջ :	§ 320,000
16.	Համալսարանական կրթարոշակներուն Նոր վարկ՝ 1972/73 ուսումնական տարեշրջանին հոգալու համար Համալսարանական կրթաթոշակները որու թիւով արժանաւոր Հայ ուսանողներուն :	§ 600,000
17.	Հայ Համայնքային Վարչութեան, Ժընեւ Գաղութին մէջ մշակութային կեդրոնի մը կառուցման ի նպաստ :	§ 10,000
18.	Հայ Կարողիկէ Պատրիարքարանին, Գէյրուր Այնձարի մէջ «Ազամանեան Որրանցք» նոր չէնքին չինութեան Համար 1970ին կատարուած յատկացումի մը որոգէս լրացուցիչ օժանդակութիւն	§ 10,000
19.	Դպրոցակը Վարժարանին, Փարիզ Նոր սրահի մը կառուցման ծախսերուն Հաշւոյն :	§ 10,000
20.	Քարեն Եփփէ Ճեմարանին, Հալեպ Ճեմարանի չէնքին վրայ նոր յարկի մը կառուցման ի նպաստ Եղած յատկացում :	§ 25,000
21.	Սփիւռքի հայկական վարժարաններուն Հայկական վարժարաններու կահաւորման համար արդէն իսկ գո- յութիւն ունեցող վարկին վրայ կատարուած նոր յաւելում	§ 60,000
22.	Միօքարեան Միարանութեան, Վենետիկ Վանքի տպարանին վերակառուցման ի նպաստ :	§ 10,000
23.	Հրատարակչական Հրտատարակչական ծրագիրներու համար գոյութիւն ունեցող վարկին վրայ կատարուած յաւելուածական յատկացում: Գումար՝	§ 49,500 § 1,500,000

\* \* \*

Ամփոփում՝ Հիմնարկութեան կողմէ ցարդ կատարուած յատկացումներու Գումար՝ մինչեւ 31 Դեկտեմբեր 1970 կատարուած յատկացումներու	§ 15,906,408.82
Գումար՝ 1 Յունուար 1971 մինչեւ 31 Դեկտեմբեր 1971 կատարուած յատկացումներու	§ 1,500,000.00
Բնո՞չ՝ գումար՝ Հիմնարկութեան կողմէ մինչեւ 31 Դեկտեմբեր 1971 կատարուած յատկացումներու	§ 17,406,408.82

ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒՂՋՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

31 Գեկտեմբեր 1971

Լիզարան

## Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵՒՆ

### ՅԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՂԱԿԻ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

1972-1973 կրթական տարեշրջանին համար Հ. Բ. Ը. Միութեան համալսարանական կրթաթոշակներու բաշխումի պայմաններն են —

1. Միութեան այժմու 268 համալսարանական սաներէն 46 հոգի այս շրջանաւարտ պիտի ըլլան : Մնացեալ 222 սաներէն 1972-1973ին կրթաթոշակ պիտի ստանան անոնք որ յաջողած են տարեվերջի քննութեանց մէջ :

2. Վերոյիշեալներէն զատ կրթաթոշակ պիտի յատկացուի սահմանափակ թիւով նոր թեկնածուներու :

3. Կրթաթոշակի այս յատկացումներէն կրնան օդտուիլ արդէն իսկ պաշտօնի վրայ գտնուող ուսուցիչները , երբ անոնք մասնաւոր կերպով յանձնալու իրենց վարժարաններուն տնօրէնութեան կամ հոգաբարձութեան կողմէ :

4. Համալսարանական ուսմանց համար թեկնածու ներկայացողները պէտք է անպայման երկրորդական վարժարանէ մը վկայուած ըլլան :

5. Նոր թեկնածուներուն մէջ նախապատուութիւն պիտի տրուի առնոց , որ գործօն մասնակցութիւն թերած են կամ կը բերեն հայ կեսնքին , եւ հայ մշակոյթին կամ հայ իրականութեան սատարելու կոչուած ուսմանց պիտի հետեւին :

6. Բոլոր թեկնածուները , ուսուցիչ թէ ուսանող , Լիբանանի , Սուրիայ եւ Ֆրանսայի մէջ իրենց դիմումը պէտք է կատարեն մինչեւ Ապրիլ 3, 1972 , Միութեան հետեւեալ մարմիններուն .—

**ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION**

District Committee of Lebanon

P. O. Box 715

Beirut, Lebanon

**ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION**

District Committee of Syria

P. O. Box 348

Aleppo, Syria

**UNION GENERALE ARMENIENNE DE BIENFAISANCE**

Comite Regional de France

11, Square Alboni

Paris (16e), France

7. Այլ վայրերէ թեկնածուներ մինչեւ Ապրիլ 3, 1972, իսկ Հարաւա-  
յին Ամերիկային եւ Աւտորալիայէն խնդրաբեռներ մինչեւ Նոյեմբեր 1, 1972,  
պէտք է ուղղակի դիմեն կեղր. Վարչ. Ժողովին, հետեւեալ հասցեով.—

**ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION**

**CENTRAL BOARD OF DIRECTORS**

109 East 40th Street

New York, N. Y. 10016, U. S. A.

8. Դիմումնագիր ներկայացնողները հարցաթերթիկ մը պիտի ստանան  
այն մարմնէն, որուն դիմած են: Թեկնածուները պէտք է պատասխաննեն բոլոր  
հարցումներուն եւ հետեւին հարցաթերթիկին մէջ ցոյց տրուած ուղղութեան:

9. Միութեան Լիրանանի, Սուրբոյ եւ Ֆրանսայի Շրջանակային  
Յանձնաժողովներուն կրթական Յանձնախումբերը այդ վայրերու թեկնածու-  
ներուն թղթածրաբները ուսումնասիրելէ ետք զանոնք մինչեւ Մայիս 15 պիտի  
փոխանցեն կեղր. Վարչ. Ժողովին, արժանաւորներուն մասին պատճառարան-  
եալ յանձնարարութեամբ:

10. Ներկայիս իրենց ուսումը շարունակող Հ. Բ. Բ. Միութեան սա-  
ները ընթացիկ դպրոցական տարեշրջանի վերջաւորութեան, իրենց քննու-  
թեանց արդիւնքը և կարգափոխութեան ու շրջանաւարտութեան պարագաները  
պէտք է անազայման մինչեւ Յուլիս 1 հաղորդեն ուղղակի կեղր. Վարչ. Ժո-  
ղովին:

11. Կրթաթոշակ չի յատկացուիր այն նոր թեկնածուներուն, որոնց  
վերջին տարուան նիշերուն ընդհանուր միջինը 80 առ հարիւրէն պակաս է:

12. Թեկնածուներուն հայերէնագիտութիւնը և ի մասնաւորի հայ  
պարժարաններէ ընթանաւարտներուն վերջին 3 տարիներու հայերէնի և ա-  
ռընչակից նիւթերու նիշերը կարեւորութեամբ նկատի պիտի առնուին:

13. Իրենց համալսարանական ընթացքին առանց մեր դիտութեան եւ  
հաւանութեան ճիւղ փոխող սաները կը դադրին կրթաթոշակ ստանալէ:

Այս յայտարարութիւնը միաժամանակ հրատարակութեան կը տրուի  
Ամերիկայի եւ արտասահմանի հայ թերթերուն մէջ:

Դիմում կեղր. ՎԱՐՉ. ԺՈՂՈՎԻ

Նիշ Եորք

Փետրուար 15, 1972

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

Հ Եր. 1 Յուն.— Ս. Արքարու բազմաբին և  
ըստ: Ա. Պատրիարք մատուցելեցաւ Ս. Յակարեա  
Մատք Տաճարի Ս. Գիշաղը մատուցելի է էջ: Ժամ-  
ապահ էլո Հոգու: Տ. Մինիան Արդ. Միսան:

\* 7-5 Յուն. — Ամեն. Պատրիարք Ս. Հայրը և  
խաչականց շքլօքէն զարդարուած Մայր Տանաօթին  
պաշտուած ժամերգութեան և Խախատանիկնեն. Առ  
օքքեցէց զէքը Ս. Աթոռի շաբականի երգեցող  
թաւած, Միաբանոթինը բարձրացաւ. Պատրիարք  
ըստ :

\* Ե. 6 Յուն.—Ս. Դարի Մարզպարհին եւ կորյա Տեսանեղը Պատելոյն: (Տօն Առաքելական Արքոյն Երաւանիմի): Հաստ սովորաթեան, ուստածան ժամերգութեան ընթացքին, Ամեն. Գույնական առաջարկութեան մասին առաջարկութեան մասին:

բարեք Ս. Հայրը զգեստաւորեալ բարձրացաւ Տևական կղզոր Աթոսի պատուանզանին, ուր մաս մինչեւ մերկութեան առարութ. Լուսարազավուս Գերեզմանի Աթոս. Ալպանեան Քիրիստոս Աստուած մազթանչի Ընթացքին, մասնաւոր մազթանչներ Ե Տևանելոր Աթոսի Ներկայ արքանաւոր Գահակ կենաց և արեւաշատթեան համար: Խոյեր ըրատագագի Գերեզման Տ. Տաէն Եպո. Անձեմներ, իր քի Ընթացքին: Գլուխ Արրազանը անդրազարձաւ Աթոսի կենացքին և անոր կատարած Նուանուրուն՝ մասնաւորութ. Ն. Ամեն. Տ. Եղիշէ Պատրիարք. Հոր գահակարութեանն ի փեր: Ազաւ, Ամեն. Պրիարք Ս. Հօր Խալաբաշանթեան կատարուեցաւ գեւնազանեան Հանդիսաւոր պաշտօն՝ Ս. Աթանազուցեալ պատիքարքներու Հոգիներուն Համար առաջարկութեալ պատուան Աթոսի կղզու առաջարկութեալ պատուան Աթոսի կղզու առաջարկութեալ պատուան:

❖ Արշ. 7 Յան. — Ս. Ստեփանոսի Հանդիսականութեան ամբողջ աշխատանքին ի Ա. Յանի համապատակնեց Ամեն. Պարագայ Ս. Հայրը: Տօնին բռուպատակիր պարագայ ամեն էին Տոզը: Տ. Գլուխն Արդ. Այլազգեան և Հ. Տ. Ամանակ Արդ. Պարասեմեան:

¶ Կիր. 9 Յուն.— Ս. Պատարագը մասուցուի Ա. Յարութիւն, Ա. Լուսաւորիչ եկեղեցին Ժամանակը էր Հոգէ. Տ. Մաշտոց Վրդ. Բարի Լազ:

— Գլուխար Առաքեանիքը՝ Պատրոսի և  
զոսի Համբականություններու պաշտուեցաւ.  
Տաճարին մէջ, նախագահութեամբ Գեր- Տ. Ն.  
կառ. Պղտպահնեմ:

❖ Է. 10 Յուն. — Ս. Առաքելյանի, Գեղրա  
Պօղոսի: Ս. Պատրիարքը մատուցած Մայր Տ  
իր Ա. Պատրիարքի վերահսկութանի մէջ: Ժամա  
էր Հոգ: Տ. Քեռող Վրդ. Նայարեան:

— Կէարք Էսոք Ժամբը 2-30ն, Ամեն. Պատր  
Ա. Հայրը «Հրաշտափառով մուտք գործեց Ս. Յ.  
Էսոք Մայր Տաճար, ուժ նախագահէց Որդւց ի

ման տօսի մէծաւանդէս նախառանակին: Ազա, տօսին  
չարականը: «Որ էս յէս թենա» երգելով Միաբանու-  
թիւնը բարձրցաւ Պատրիարքան:

\* 4. 11 Յուն.— Տօն Ս. Արքայն Արքունական  
Յակոբյան Առաքելյան իւ Յովհաննին Աւետարանչին;  
Բարեկենալաս Ս. Մամինան Գուգաց: Ամէն. Պատրիարք  
Ս. Հայոց մատուցյ օրուան Հանդիսաւոր Ս. Պատրիարք  
ըս. Գեղարքուի մատուուն մէջ: Ազգա, ամօնավանդիք  
եւ Ս. Խաչատրյան մատուունը իւ Ճևոխ, Խա-  
չականչեց Մայր Տաճարին մէջ կատարուած երրա-  
դարձ մէծաւանդիք թափօրին: Յետոյ, «Օքննեցէր  
զՏէրը շարականը երգելով, Միարանութիւն և ժողո-  
վորդ բարձրացաւ Պատրիարքուան, ուր Նորին Ա-  
մէնապատուածիւնը Ս. Պատրիարքուան, բաժնէց  
բոլորին: Այսպիսակ վերջացաւ շարքը Ս. Նուննդր  
կանաչուաւ առներուն:

¶ ८८. १५ बोल.— उ. वारपण्हि हाजरपाण्हिन्हि: उ. वासावारप्पे द्वावापेपुवाग्वा तु उ. युवावधीः द्वावारप्पा रुप्ता तु लाग्व. स. लावक्का ल्रत. वारप्पावधीत्वान् तु उ. यु. वासावारप्पावधीः त्वावाक्केरप्पावधीन्हि उ. लावप्रप्तप्पे अपाप्ताः.

❖ Կեր. 16 Յուն.— Ս. Պատուազը մասուցուեցա  
ի Ա. Ցակոր, Աւագ Սեղանին վշայ: Ժամարարն է  
Հոգչ. Տ. Սեւան Արդ. Ղարիպեան: «Հայր մէրջէն  
առաջ, Ամէն. Պատրիարք Ս. Հայրը իր Աթոռէն խօ-  
սեցաւ, ողբէկոչէլով իշխանութիւն վերջինս Ս. Էջմիածն  
Մայք Աթոռին մէջ փախանհում Ս. Աթոռում փախա-  
կառու Բիաբան Գէրչ. Տ. Հայկազուն Արք. Արքահամ-  
եանու, և ըրբողը Հիւսելով պատահական հոգեւորակա-  
նին և ողբարյու անոր մանչ: Վեր առաւ հանգուցեալ  
նկարագրին մէջ պարտաճանաշութեան և աւանդա-  
պաշտութեան զիթը: Քարոզէն Խոր, Ն. Ալբնապատ-  
ւութիւնն անխանչնեց Հոգեւունանդասեան հանգստա-  
պաշտօամանին: Ա. Բ. Ք. Պատրիարքն Աթոռութեակա-  
րածնին և Նախակրթագուանի բովանդակ ուսանողու-  
թիւնը Ս. Հայրութիւն ստացաւ:

կան նուազախոսմբ մը Ա. Մննդեան Հրապարակին վրայ կը նուազէր:

— Կէսօք ևոք ժամը 2ին, Լուսարարակն Գերշ. Տ. Հայրիկ Արք. Աստանեանի զլիաւորութեամբ, Միասրանութիւնը ՀՀրաչափանազմ մուռք գործեց Ա. Մննդեան Տաճար և ուղղուեցաւ զէսպի Ա. Այլը, որու ուխտէն ետք, մէր բաժնին մէջ պաշտուեցան նաշու և երեկոյան ժամերութիւններ, եւ ապա ձրագայոցի արարողութիւններ: Ա. Պատարազը մատուցուեցաւ Ա. Այլին մէջ: Ժամերարն էր Ա. Ամոսիս միարան և Գորտոպայի Հոգեւոր Հոգին Հոգ: Տաթև Վրզ. Ղարիբան Ապօն Լուսարարակն Արտավան Հօր Խաղաղաւութեամբ կատարուեցաւ Ա. Մննդեան համապահէ, որմէ Էտք Շիրուուգութ մէջ շարուկանը երդելով և անցնելով սիւնապարզ զաւթէն, մէր վանքի անշարժնեն մօս փակուցան հանդիսութիւնները Ա. Մննդեան Բեկատարնի ընթերցմամբ է Փառք ի բարձունքի Եղիցեցութիւնը: Եւսուոյ բարձր նատան աւանդութան ճաշուածուած:

Գիշերուան ժամը 10ին, Տաճարի Հայկական դանդերը խորդագութ զօղանէն ևոք, Տաճարի մէր բաժնին մէջ սիւն զիշերային եւ ապա առաւտեան ժամերութիւններ:

\* Դ. 19 Յուն.— Մննդեան ԱԱՍՈՒԱՆԱՑԱՅՅԱՅՆԻ ՏԵՍՔՆ: Կէս զիշերին, Միարանութիւնը բնու. Ա. Մննդեան այլը, ուր կատարուած արարութիւններ, մէկ ժամուան ան անդամ զիշերային եւ ապա առաւտեան ժամերութիւններուն հարացէլէն: Առք Հանդիսութեան ներկայ եղուն Երաւարակէնի բաղաքարակուր վեճուծ, թէսի Քոլլէ եւ նահանգային կառավարիչը, Վահեմ. Խափայէլ էլիփի, ինչպէս նաև ոյլ պատասխան անհնարինաթիւններ: Ամեն. Պատրիարք Ա. Հայրը տուա համար Հայութեան ուղղուած իր պատագը, որ կէտեւի Սիննի ներկոյ Քիով: Անի անդին հանդիսութիւնները շարունակեցան մինչեւ առաւտ, զոյլ պատարացները մատուցմամբ և Հքորչնէթի հանդիսութեար կատարմամբ: Առաջնին պատարացը՝ Տաճարի մէր բաժնին մէջ ժամուած Հոգ: Ապօն Վրզ. Պատարակն Խոկ Հքորչնէթի հանդիսութեար Ա. Մննդեան այլին մէջ հանդիսութեար և Հքորչնէթի հանդիսութեար Ա. Պատարազը մատուց տօնին առթիւ Պէլլուը, մէկական նարինջ բաժնի անդունք: Ա. Վայր Տաճարին մէջ պաշտուած նախազահին նախազահէց Գերշ. Տ. Նորայր Եպո. Պատրեան:

Կարճ զարաք մը ետք, Բափօրը ճամբար եւու զէսպի Երաւարակէմ, ուր Հասաւ ժամը 8-10ին և Շերշուացի մէջ Եղիցեցութեամբ բարձրացաւ Պատրիարքան, առ Պատրիարք Ա. Հայրը Ա. Մննդեան ժամերութեան առաւտին առթիւ Հիւգարար Ա. Ամու ժամանակ առանձիւ բոլորը, մէկական նարինջ բաժնի անդունք:

— Կէսօք ևոք, Մայր Տաճարին մէջ պաշտուած նախազահին նախազահէց Գերշ. Տ. Նորայր Եպո. Պատրեան:

\* Ե. 20 Յուն.— Յիշտանլ մենիլոց: Բայ սագրութեան, Մայր Տաճարին մէջ պատարացնէց Առաջ Թարգմանը՝ Հոգ: Տ. Սիփան Արզ. Միանեան: Ապօն կատարուեցաւ Հոգենանգաւուեան պաշտուած Հայութեամբ առնին առթիւ Հիւգարար Ա. Ամու ժամանակ թումանիւ և Պուլկարիոյ Առաջնորդ և. Ա. էնմիթանի միարան Գերշ. Տ. Տիրայր Եպո. Մարտիկ Լավու:

Խոկ Երւաւակէմ, Ա. Մննդեան ճամբալուցի օրը, կէտէք ևոք ժամը 1-30ին, Ա. Յարութեան Տաճարին մէջ կատարուեցան երեկոյան ժամերութիւն և Ճըրազալուցի արարողութիւն: Ա. Գիշերմանին պայ պատարացի Հոգ: Տ. Գիշակ Արզ. Մուգատեան, իսկ նախատօնակին նախազահէց Տաճարի Տեսուէ Հոգ: Տ. Վաղարշ Վրզ. Կատարուեցաւ պաշտուած:

Չորեկարթի առաւտեան ժամը 4ին, Ա. Յակոբեան Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ առաւտեան ժամերութիւն, ապա Ա. Հրեշտակապետաց Տեսուէ Հոգ: Տ. Նարեկ Արզ. Մաքֆաղէլեան պատարագեց:

Աւագ Սեղանին վրայ: «Զքօրչնէթի սրտազրաւ արարողութեան նախազահէց Գերշ. Տ. Նորայր Եպո. Պատրեան:

Թէ Երէկ և թէ այսօր, ի բացակայութեան ժամանդաւը առներու, Երգեցողութիւնները կատարուեցան աեղացի զօղիններու կողմէ:

\* Եր. 22 Յուն.— Ա. Պատարազը մատուցուեցաւ Մաճարի Տաճարի Ա. Աստամածանի խորանին վրայ: Ժամանակը էր Հոգ:

\* Կիր. 23 Յուն.— Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յարութին Ժամանակը էր Հոգ:

\* Կիր. 25 Յուն.— Անուանակոյաւթեան նախազահին ի Ա. Յակոբը նորայր համազակահէց Գերշ. Տ. Տիրայր Եպո. Մարտիկին:

\* Դ. 26 Յուն.— Տօն Անուանակոյութեան Տեսն: Առաւանակն ժամը 8-30ին, Գերշ. Տ. Տիրայր Եպո. Մարտիկինն զինաւորութեամբ, Միարան Հայրը բարձրացաւ պատուած մուռք զործեցին Ա. Յարութին Ժամանակը էր Հոգ:

\* Դ. 26 Յուն.— Ա. Պատարազը մատուցուեցան խորայէլաւած առաջապահութեան ի Ա. Պատրիարքի առաջապահութեամբ: Ա. Պատրիարքը կատարուած կամաց առաջապահութեամբ էր Հոգ: Հայրը զգեստաւորուած կը բարձրանալ: Ա. Պատարազը ու քարոզը մայնապահուեցան խորայէլաւած առաջապահութեամբ: Ա. Պատարազին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ: Ա. Պատարազը ու քարոզը մայնապահուեցան խորայէլաւած առաջապահութեամբ: Ա. Պատարազին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութիւնները Երգեցուութեամբ, Միարանդերութիւնը յառաջանաւ զէսպի Մայրապահնը ու բարձրացաւ Պատրիարքարանի մէջ զաւթիճը, ուր Ամեն. Պատրիարքը Ա. Հայրը զգեստաւորուած կամաց առաջապահութեամբ էր Հոգ: Հայրը բարձրացաւ առաջապահութեամբ: Ա. Պատրիարքը ու քարոզը մայնապահուեցան խորայէլաւած առաջապահութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութիւնները Երգեցուութեամբ, Միարանդերութիւնը յառաջանաւ զէսպի Մայրապահնը ու բարձրացաւ Պատրիարքարանի մէջ զաւթիճը, ուր Ամեն. Պատրիարքը Ա. Հայրը զգեստաւորուած կամաց առաջապահութեամբ էր Հոգ: Հայրը բարձրացաւ առաջապահութեամբ: Ա. Պատրիարքը ու քարոզը մայնապահուեցան խորայէլաւած առաջապահութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը կը բարձրանալ:

\* Վահեմ Հանդիսութեամբ, Հայութ Բայի մուռքի, և ոյս ի բայսաց հանդիսութեամբ, Երգեցուութեամբ: Ա. Պատրիարքին էլ քարոզեց: «Ճէկ, ուղղեած զգը» Պատրիարքը

զվարութեամբ, ամրողչ Միարանութիւնը չնորհաւորութեան դնաց Յունաց Պատրիարքարանն է Ապա, Դիւնանապահ Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոս, ընկերակցութեամբ Հոգեշնորհ Հայրեռու, նոյն առիթով այցելեց Ասորիներու Եպիսկոպոսարան:

\* Շր. 15 Յուն.— Ա. Մինդեան տօնին առիթով, Գյուղութէ Ս. Աթոռ ժամանեց Գերշ. Տ. Գնէլ Եպաթէրէնեան:

\* Կիր. 16 Յուն.— Նոյն առիթով, մոււմանիրոյ և Գուլկարիոյ Առաջնորդ Գերշ. Տ. Տիրայր Եպա. Մարտիկեան ժամանեց Ս. Աթոռ:

— Նոյն օրը Ս. Աթոռ Հասաւ Նաեւ Ս. Աթոռոյ երիտասարդ միարաններէն Գործառայի (Արքէնթին) Հայոց Հոգեւոր Հոգիւ Հոգէ. Տ. Տաթէւ Վրդ. Ղարդակեան:

Տօներէն ետք Գերշ. Միրապանները մեկնեցան իրենց պաշտօնատէղիները, Գերշ. Տ. Գնէլ Եպա. 26 Յունուարի երեկոյեան, իսկ Տ. Տիրայր Միրապան շա-

րութ մը Լուբ:

\* Եշ. 20 Յուն.— Մէր Ա. Մինդեան տօնին առիթով, առաւելան ժամը 9-30էն մինչեւ կէսօր, յանչորդարաց Պատրիարքարան այցելութեան եկան հետևեանները. Յունաց Աթեն. Ա. Պատրիարքը, Համագերձ Միարանութեամբ, Ֆրանչիսկունց Կիւսթոռը և Ասորիներու Եպիսկոպոսը, իրենց Միարանութեան անդամներով, Անգլիաքան Արքեպիսկոպոսը և Արք Անգլիաքան Եպիսկոպոսը, Պապական Գերշ. Խուրիսկէ, Լուտերականներու և Երէցները, Բուռնու Եկեղեցիի և Հայ Կաթոլիկներու ու Մարտիկիթ Համայնքի մեծաւորները. Տարմիսիոններու վանահայրը և մոււմանական Եկեղեցիի Տեսուչը, ինչպէս նաեւ Քաղաքապետ Ն. Վանը. Թէափ Քոլլէք և Հիւլյատասական կազմը ամրողջութեամբ:

\* Ուր. 21 Յուն.— Կ. ա. ժամը 11ին, Լուտիսոց Աթեն. Ս. Պատրիարքը այցելեց Պատրիարքարան, Հրանտաւորութեան համար:

## ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ ԵՕԹՆԵԱԿԲ

Քրիստոնէական Եկեղեցիներու կողմէ ընդունած գեղեցիկ սովորութեան մը Համաձայն, ամէն տարի, Յունուար 18-25, ժամանաւոր աղօթքներ կը կատարուեն Եկեղեցիներու Միութեան համար:

Այս տարի, Եկեղեցիներու Միութեան եօթնեակը Երկու Կիրակիններու մէջէ ամփոփելու համար, Յունուար 23-30ը նկատուած էր յարմարագոյն: Որոշուած էր նաեւ որ այս Ճշնակին, բացի Ուրբաթ և Շաբաթ օչերէն, տարբէր զաւանութեան պատկանալ Եկեղեցիի մը մէջ կայանար Եկեղեցիներու Միութեան սրբազան նպատակին Համար կատարուած աղօթաժողովներէն իւրաքանչիւրը:

Առաջին աղօթաժողովը կայացաւ Կիրակի, 23 Յունուար, երեկոյեան ժամը 6ին, Անգլիաններու Աէյնթ Ճօրձ եկեղեցիին մէջ: Առյն Հաւաքոյթին Եկեղեց եղան, այլ յարանութեանց ներկայացուցիչներու կողքին, Հոգէ. Տ. Կիրեղ Ս. Վարդապետ, Հոգէ. Տ. Պարէտ Վարդապետ և Վիրէ Համարութեան լեզուով կառուց յայտնեց մեր Եկեղեցիի գըրակն կեցուածքը Եկեղեցիներու Միութեան զաղափարին Հանդէօր: Արքուութեան նախազահեց Գերշ. Տ. Հոգէ Եպա. Աճէմեան: Մէջ ընդ մէջ Ժամանակաւոր աններ մեր շաբականներու քաղցր մէղեցիները լուիի րրին օտար հիւերուն:

Հինգշարթի, 27 Յունուար, երեկոյեան ժամը 5ին, Լուտերականներու Եկեղեցիին մէջ կայացած աղօթաժողովին, Հոգէ. Տ. Բակուր Արեղայի կողմէ կատարուած Աւետարանական ընթերցումէն ետք, Հոգէ. Տ. Մուշեղ Արեղայ իր աղու մայնով մէնիրդց Շիրամի լեռ Եկեղեցիներու Միութեան զաղափարին շուրջ:

Երկրորդ Հաւաքոյթը կայացաւ յահորդ օրը, Երեկութարթի, 24 Յունուար, կէսօրէ ետք ժամը 4ին, քաղաքիս Հրէւման բաժնին մէջ զանուուղ Հապէններու Եկեղեցիին մէջ: Եթովաբերէն լեզուով կատարուած արարողութեան աւարտին, Գերշ. Տ. Ապօպա Եռուէփ, Հապէններու Եպիսկոպոսը, անգլէրէն լեզուով ըրաւ պատմականը Եթովապական Միարնակ Եկեղեցիին եւ խօսեաւ Եկեղեցիներու Միութեան կարեւորութեան շուրջ:

Երեւարթի, 25 Յունուար, երեկոյեան ժամը 5ին, Միուն լեռան վրայ, Տարմիսիոններու Եկեղեցիին

մէջ կայացաւ Երբորդ աղօթաժողովը: Ս. Աւետարանը կարգացուեցաւ զանազան լեզուններով:

Չորրորդը, 26 Յունուար, Չորեքշարթի կէսօրէ ետք ժամը 4ին, կայացաւ Ս. Հքեշտակապետաց Եկեղեցիին մէջ: Ներկայ էին Անգլիաքան Գերշ. Արքեպիսկոպոսը և իր օզնականը՝ Քանոն Եվրոպ. Յոյն Կաթոլիկներու Արքեպիսկոպոսը, Լուտերականներու և Արքար Լուտերականներու Երէցները և այլ կրօնաւորներ՝ Ֆրանչիսկան և Ֆանինիկեան միարանութիւններէ: Զանազան լեզուններով կատարուած Ս. Գրական ընթերցումներէ ետք, Հոգէ. Տ. Պարէտ Վրդ. Երէցնան անգլէրէն հառով մը յայտնեց մեր Եկեղեցիի գըրակն կեցուածքը Եկեղեցիներու Միութեան զաղափարին Հանդէօր: Արքուութեան նախազահեց Գերշ. Տ. Հոգէ Եպա. Աճէմեան: Մէջ ընդ մէջ Ժամանակաւոր աններ մեր շաբականներու քաղցր մէղեցիները լուիի րրին օտար հիւերուն:

Հինգշարթի, 27 Յունուար, երեկոյեան ժամը 5ին, Լուտերականներու Եկեղեցիին մէջ կայացած աղօթաժողովին, Հոգէ. Տ. Բակուր Արեղայի կողմէ կատարուած Աւետարանական ընթերցումէն ետք, Հոգէ. Տ. Մուշեղ Արեղայ իր աղու մայնով մէնիրդց Շիրամի լեռ Եկեղեցիին մէջ կայացած Կիրակի, յայտներէ աղօթաժողով անդամներէն կատարուած աղօթաժողովին, Հոգէ Եպիսկոպոսի մէջ: Բիւզանդական ծէսով Ս. Պատարագ մատուցյ և քարոզեց Յոյն Կաթոլիկ Եպիսկոպոսը Գերշ. Տ. Հիւարին Քապուէի, յայտներէ թէ փոխադարձ սիրոյ և իրադհանակացողութեան ողիով միայն կրնայ կատրջուիլ քրիստոնէական ուլլազան եկեղեցիներու մէջն զոյութիւն ունեցող իւրաժամար:

Եղբակալիչ Հանդիսութիւնը կայացաւ Կիրակի, 30 Յունուար, կէսօրէ առաջ ժամը 11ին, Ֆրանչիսկաններու վանքի Եկեղեցիին մէջ: Բիւզանդական ծէսով Ս. Պատարագ մատուցյ և քարոզեց Յոյն Կաթոլիկ Եպիսկոպոսը Գերշ. Տ. Հիւարին Քապուէի, յայտներէ թէ փոխադարձ սիրոյ և իրադհանակացողութեան ողիով միայն կրնայ կատրջուիլ քրիստոնէական ուլլազան եկեղեցիներու մէջն զոյութիւն ունեցող իւրաժամար:

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### Ն Ա Ր Ա Գ Ր Ա Կ Ա Ն

Ամերիկայի Հայոց Նախագետը  
Բարեբար Հայկ Գալութենան  
Տիւպար և Օրինակելի Հայը  
Հնագյուտական Պեղումները Հայ Նրուազէմի Մէջ  
Ամենապատիւ Ա. Պատրիարք Հօր Պատգամը  
Ա. Շնմդեան Այրեն

### ԾԱՀԵ ԵԳԻՍԿՈՊՈՍ

2

Խմբ. Ա. Ամենայն Հայոց Կարողիկոսէն  
12  
17

### Ն Ա Ր Հ Ա Կ Ո Ր Ա Կ Ա Ն Ք

Ա. Խնմդեան Շնորհաւորական Գիր Ն. Ա. Օ. Տ. Տ.  
Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կարողիկոսէն  
Ա. Խնմդեան Շնորհաւորական Գիր  
Ն. Ա. Օ. Տ. Տ. Խորեն Ա. Գեհաժառ Կարողիկոսէն  
Ա. Խնմդեան Պատգամ Գիր  
Քերիցըքըրիի Արքեպիսկոպոսէն  
Ա. Խնմդեան Շնորհաւորագիր  
Ժամ. Տիւպ Աւել Մանուկեանէն  
Ա. Խնմդեան Շնորհաւորական Հեռագիրներ

19

20

21

24

25

26

### Տ Ե Ր Ո Ւ Ն Ի

Հանգուցեալ Տ. Հայկազուն Արքեպս. Արքահամեան  
Կարգ Վերշին Օծման և Թագման Տ. Հայկազուն  
Արքեպս. Արքահամեանի  
Ցուշեր Հայկազուն Արքազամէն

«ԷՐՄԻԱՆԻԻՆ» ԱՄՍԱԳԻԹ  
ԱՊԱՆ ՎՐԴ. ՊԱԼԻՕԶԵԱՆ

28

32

36

### Ա. Գ Ր Ա Կ Ա Ն

Հերանոսց Առաքեալը

Ե.

39

### Ն Ա Մ Ա Կ Ի Ն Ե Ր

Ֆրետէրիք Մաքիք. Նամակներ Արշակ Չապանեսմին Հրատ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

45

### Գ Ի Ւ Ա Ն Ա. Ց Ա Կ Ո Բ Ի

Նամականի Գրիգոր Շգրայակիր Պատրիարքի Հրատ. ԱՐԱՅ ԳԱԼԱՑՃԵԱՆ

61

### Գ Ր Ա Կ Ո Ս Ա Կ Ա Ն

«Պատմա-Բանասիրական Համդէս»

Յ. ԳիհրՏԵԱՆ

76

### Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն

Ցուցակ և Ցիշատակարաններ  
Երուսաղէմի Կիւլպէնկեան Մատենադարանի  
Հայ Հնատիսի Գիրքներու (1512 - 1800)

Կղմ. Ա. Գ.

81

### Զ Ի Կ Ո Յ Յ Ն Ե Ր

Զեկոյց Գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան  
Հայկական Զեւնարկներ

92

Զեկոյց Հ. Բ. Ը. Միուրեան  
Կրտպոշակի Յայտարարութիւն

94

### Ա. Ց Ա Կ Ո Բ Ի Ն Ե Ր Ս Ե Կ

Եկեղեցական Բնմուկան  
Պաշտօնական  
Բովանդակութիւն

96

98

99

# C O N T E N T S

---

## EDITORIAL

A prominent Armenian	<i>Bp. Shahe Ajamian</i>	2
Mr. Haik Kavookjian — the famous benefactor	<i>Ed.</i>	6
Archaeological digs in Armenian Jerusalem		12
Message of His Beatitude the Armenian		
Patriarch from the Grotto of Nativity		17

## MESSAGES

Congratulatory letter of His Holiness the Armenian Catholicos		19
Congratulatory letter of His Holiness the Catholicos of Cilicia		20
Christmas Message of His Holiness the Pope		21
Congratulatory letter of His Grace the Archbishop of Canterbury		24
Congratulatory letter of Mr. Alex Manoogian		25
Various Christmas congratulations		26

## OBITUARY

The late Archbp. Haigazoun Aprahamian		28
Funeral of the late Archbp. Haigazoun Aprahamian	<i>"Etchmiadzin"</i>	32
Remembering the late Archbishop	<i>Fr. Aghan Baliozian</i>	36

## THE BIBLE

The Apostle of the Gentiles	<i>Y.</i>	39
-----------------------------	-----------	----

## LETTERS

Frederic Macler — Letters to Archag Tchobanian	<i>Pub. Mardiros Minassian</i>	45
--	--------------------------------	----

## THE ST. JAMES ARCHIVES

The correspondence of Patriarch Gregory the Chain-Bearer	<i>Ed. Ara Kalaydjian</i>	61
---	---------------------------	----

## REVIEWS

"The Badma - Banassiragan Hantes"	<i>H. Kurdian</i>	76
-----------------------------------	-------------------	----

## PHILOLOGY

Catalogue and Colophons of Old Armenian Printed Books in the Gulbenkian Library (1512 - 1800)	<i>Comp. A. K.</i>	81
---	--------------------	----

## COMMUNICATIONS

By the Calouste Gulbenkian Foundation		92
By the Arm. Gen. Benev. Union		94
Monthly news from the Armenian Patriarchate		96
Contents		100

Yearly subscription: 5 U. S. Dollars

All correspondence should be addressed to:

Ara Kalaydjian  
The St. James Press  
P. O. Box 14001  
Jerusalem — Israel

